



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

Ltin  
1583

1999

8081



359


Բ. ԹԻԾԱԿԵԱՆԻ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆՑ ՀԱԽԱՔՄՈՒՆՔ

Ա.



Դ. Անհու  
առաջը. 12.3. պիրտելին




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՆԱԿԱՐԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՆԱԿԱՐԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

գ 1583-60

29 1589

Ա. Վ. Հ. ՂԵԽՈՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ



352

«Ստուգիւ ամեն հայրենասէր սրտի մեծ  
պրտութիւն ու ցաւ կը պատճառէ տեսա-  
նելը թէ ազգերնիս կրօնի կողմանէ հիմա  
երկու բաժնուած ըլլալով, մեծամեծ բա-  
րիքներ կը խափանուին, ազգային յառա-  
ջադիմութիւնն ու պայծառութիւնը դոնէ  
այնչափ դիւրաւ յառաջ չ'երթար որչափ  
որ կրնար ըլլալ, թէոր ամէն կողմանէ մէկ  
ըլլալով ամէնքս միաբան մի եւնոյն վախո-  
ճանին դիմէինք: Անոր համար ալ ազդին  
ճշմարիտ բարիք ուզողներուն գլխաւոր  
մտածմունքն այն է որ այս զժբաղդ բա-  
ժանման պատճառն ու բաժանումը վերցը-  
նելով ազգերնիսնահեւ այս կողմանէ կա-  
տարելապէս մէկ ըլլայ»:

Զարմանքով եւ մեծ հաճութեամբ կարդացի այս  
տողերը ձեր Լուտերի պատմութեան յառաջաբա-  
նութեան մէջ, որ հրատարակեր էիք Եւրոպա օրա-  
գրոյն 39երորդ թուղյն մէջ: Ո եւ իցէ մարդու  
1

պրէէն այս խօսքերը նոյն զինը , նոյն արժէքը չ'ու-  
նին ինչպէս ձեր գրչէն . վասն զի անկարելի է կար-  
ծել թէ առանց խորհրդածութեան՝ առանց հետե-  
ռութեան դուք խօսք մը նետէք ազդին մէջ , երբ  
ձշմարիտ ազդասէրներու թարգման կ'ըլլաք . եւ  
ձեր կարծիքն ալ անոնց կարծեացը համեմատ կը  
յայնտէք օրագրի մը մէջ , գրքի մը մէջ , որ ըսել է  
ներկային եւ հանդերձեալին առջեւ , դուք կարող  
եւ զօրաւոր միաբանութեան մը անդամ , որ ազդին  
աղէկ տպարաններուն մէկը ունի , զրիչներ ու պաշտ-  
պաններ , եւ ամեն ազդային օգտի մը համար պէտք  
եղած միջոցներ , երբ կամք ըլլայ :

Բայց որովհետեւ ազդափախրութիւնը պարտք մըն է եւ  
առաքինութիւն չ'է , ազատութիւն կ'առնում ես ալ  
քննելու ձեզի հետ , եւ եթէ կը ներէք գուշակելու  
նաեւ ձեր «Այս դժբաղդ բաժանման պատճառ» «  
բաժանումը վերջնելու» հնարքներուն վրայօք : Եւ եր-  
կու համբայ կը տեսնեմ :

Նախ . Ազգին մեծ մասը՝ պղտիկ մասին հետեւ-  
ցընել . այսինքն բոլոր Հայ ազգը պատկան ընել .

Երկրորդ , Ազգին պղտիկ մասը՝ մեծ մասին հե-  
տեւցնել . այսինքն բոլոր Հայ ազգը Եջմիածնաց  
Կաթողիկոսին հնազանդեցնել :

Ազգին մեծ մասը պղտիկին հետեւցնելու համար  
ես անկարելիութիւն մը կը տեսնեմ . վասն զի իւր  
մեծութիւնը միւս մասին պղտիկութեան հետ բաղ-  
դատելով կը տեսնենք , որ դարձեալ ինքիրեն ազդ  
մը կրնայ ձեւացնել , երբ պղտիկ մասը աննշան եւ  
անանուն ժողովուրդ մը կրնայ մնալ եւ ոչ տապա-  
նագրի արժանի . ո՞րն է այն զօրաւոր պատճառ-

որ որ կարենայ համոզել 1554 տարիէ ՚ի վեր քը-  
րիստոնեայ եղած ազգ մը իւր դաւանանքը , իւր  
արարողութիւնները , իւր կրօնական սովորութիւն-  
ները փոխելու , կամ աւելի ջղութեամբ խօսելով  
ասոնցմէ բառ մը կամ զիր մը փոխելու : Ես չեմ  
հաւատար որ ձեզի պէս լուսաւորեալ մարդ մը  
կարենայ Հռովմայ գահին մարդելուզելով ինձի  
«Դժոխւին բո՛ցը» պատասխանել . վասն զի փա՛ռք  
Աստուծոյ հեռու եմք այն տղիտութեան խաւար  
օրերէն , որոնց ստուերներուն մէջ Ունիթոռք եւ իւ-  
րենց յաջորդները այն գժոփաքին բոցը ցուցնելով  
որսացին թշուառ Հայ ազգին զաւակները , անիծել  
սորվեցնելով իրենց եկամուսներուն՝ իրենց հարա-  
զատ եղբայրները եւ իրենց հարց եւ նախահարց  
յիշատակը , որ Քրիստոսի եկեղեցւոյն այնչափ հայ-  
րապետք ու վարդապետք տուած էին :

Ես այս «Դժբաղդ բաժանման պատճառ» ոչ Քաղ-  
կեդոնի ժողովը կը գտնեմ , վասն զի Հայոց ազգը  
զեւտիքէս այնչափ չէր ճանաչեր ինչչափ իւր պատ-  
ճառաւ եղած ժողովքը . ոչ «Ու Հօքէ» ըսելը , վասն  
զի Աւեաարանն ալ այնպէս կ'ըսէ . ոչ «Որ խաչեցար  
եւնելը» , վասն զի ՚ի դէմս Որդւոյն կ'երգուի , եւ  
այլն եւ այլն . այլ Հռոմայ փառասիրութեան զէնքը  
դժոխւի բոցը , իրեն ճշմարիտ առաքեալն ու ճար-  
տասան վարդապետը : Վերուցէք զանիկա , յարգո-  
շապատիւ Վարդապետ , եւ «Այս դժբաղդ բաժան-  
ման պատճառ» «ու բաժանումը» կը վերնայ :

Եւ դուք ինձմէ աղէկ գիտէք հռովմէադաւան  
Հայոց այս օրուան վիճակը որ ամեն աղբաւեր սըր-  
տէ ցուա և ամեն նոյն ժողովրդեան մէջ զանուած

ճշմարիտ քահանայի խղճմտանքի նիւթ մը կը պատճառէ . վասն զի այս չարեաց մասամբ իրենք ալ յանցաւոր չըլլան , ով կրնայ ըլլալ : Այս մեծ օրինակին առջեւ կարելի է յուսալ Զեր իմաստութենէն թէ կը փափաքիք նոյն վիճակին մէջ բերել մտցնել ազգին մեծ մասն ալ :

Հոռոմէադաւան Հայոց վիճակը ըսելով անցայ , վասն զի Արշալյան Արարտէան օրագրին 368երորդ թուոյն մէջ տեսաւ ազգը՝ Կոստանդնուպոլսէ գըրուած նոյն ժողովրդեան անձանցմէ նամակ մը , որուն պատասխան մէկը չտուաւ , եւ որով նամակին հեղինակները երկպառակութեան զայրանալը իրենց մէջ եւ կործանումն սպառնալը կ'իմացնեն , ու կ'աղաղակեն թէ , «Ո՞ր էն մեր ժիրանակն , իսկէ և ապդաւուէր զարդարեալեւը , ինչ՞ համար ժողովրդան իսկական և լաւագութեալ ճամփն հետո չեմ ու մէս միան ժայռական լարեաց առաջը առանելու համար , որոց հէ և ու նիւթական լարեաց առաջը առանելու համար , որոց հէ և ու նիւթական լարեաց առաջը առանելու համար , որոց հէ և ու նիւթական լարեաց առաջը առանելու համար : Եւ յիրաւի զարմանալի է , յարդոյապատիւ Վարդապետ , որ ուսումնական Սիաբանութիւն մը օրագիր հրատարակելով այսշափ ժամանակէ ՚ի վեր , ձեր ժողովրդեան վիճակը շորս տողով անգամ , յիշատակի արժանի չէք ըրած . դուք քարոզիշք եւ վարդապետք նոյն ժողովրդեան՝ որ հարկաւոր կը տեսնէք բողոքողաց առջեւը առնելու , երբ նոյն ժողովուրդը ներքին երկպառակութեամբք կը կործանի , դուք Ազգասիրութեան քարոզք՝ որ նուազ ազգամէր կը դանէք Արշալյան Արարտէան , երբ ձեր Եւրոպան ժողովրդեան ալէկոծ տագաւառներուն մէջ Յովնանու քունանու կը քաշէ ու կը խոր-

գայ , դուք անլեզու կեցեր էք եւ ականատես՝ երբ գերապայծառ Հասունեանը կը հալածէ ընկերութիւն մը , որուն գրեթէ անդամ են ձեր ժողովրդեան կէս ընտիր մասը : Այս խօսքերը անխափիր կը զրուցեմ ես նաեւ Բաղալովու օրագրին հրատարակիչ վարդապետաց , որ կրնային անդամ մը գոնէ ազգին անցեալը ձգել եւ ներկային վիճակը քննել , որ ձեղի պէս գիտեմ թէ կը փափաքին անշուշտ աղզին միութեան , եւ կրնան զոհել իրենց անդամները որ նոյն միութեան կ'աշխատին՝ Հոռվմայ երկիւղին , իբրեւ փրատեալ անդամ . թէպէտ անոնք աւելի Հայ ազգը լատինացնել փափաքած ըլլան քան թէ զԼատինները հայացնել :

Ես այս հարցմունքը չէի ըներ , եթէ դուք ազգին միութեանը չփափաքէիք . վասն զի իմ աչքիս ինչ որ այսօր երկպառակութեան պատճառ է հոռվմէադաւան Հայոց մէջ , զիս չզարմացնէր : Հասուն գերապայծառին գործքերուն մէջ արտաքոյ կարգիքան ամենեւին չեմ տեսներ , վասն զի իւր ամէն գործքերը Լատին եկեղեցւոյ կանոններն են . (Եւ թերեւս ազգային պատմութեան հետաքրքիրք զըտանեն նմանութիւն մը իւր եւ Յեղուիթներու մը աշակերտ նիկոլ եպիսկոպոսի մը մէջ) . ասոր համար չեմ զրուցեր այն ժողովրդեան պէս , թէպէտ իրաւունք ունիմ զրուցելու գտնուած կողմիս համար , թէ «Ի՞նչ է այս քահանայից ըրածը , որ մեր մըտքերը գերի ընելով ամեն բան մեզի յանձն առնել տուին , տարին զմեզ լեռնէ լեռ ձգեցին , ցրաերուու սառերու մէջ երբեմն մեր կնիկներովն ու դաւակներով , եւ այսօր կամ բռնաւոր կ'ըլլան կամ ,

մեր քաշած բոնութեանցը անհոգ ականատես » : Զէ  
ես այս խօսքերը շիմ զրուցեր . ես գերապայծառ  
չասունը չեմ բաժբասեր , ինք իւր պարտքը կը կա-  
տարէ . Հոռվիայ սկզբանցը կը հետեւի՝ երբ քանի մը  
քահանայի հաւանութեամբ առանց բոլոր եկեղե-  
ցականաց եւ ժողովրդեան հաւանութեան եպիսկո-  
պառական աթոռը կը բարձրանայ , երբ ժողովրդեան  
կամաց դէմ եպիսկոպոս եւ քահանայ կը ձեռնադրէ՝  
թէպէտ անարժան ըլլան անձինքը , թէպէտ ձեռ-  
նադրութիւնը գաղտագողի . երբ ժողովրդեան կա-  
մաց դէմ վարդապետներ կը քչէ որ սիրելի են ժո-  
ղովրդեան եւ պատկառելի իրենց առաքինի վա-  
րուցը եւ ազգասէր աշխատանացը համար . այս ,  
այս դործքերը ընելով ի՞նք Հոռվիայ եկեղեցւոյն  
սահմանադրութեանցը կը հնազանդի եւ Պատերուն  
օրինակին , որ եօթ ութ հարիւր տարիէ՝ ի վեր այս-  
պէս եւ ասոր նման օրէնքներով կը վարուին . ցա-  
ւալի ալ է գերապայծառ հասունին , որ արբանեակ  
մը Հոռվիայ իրեն պէս՝ կը զրկուի իսարոյին իր  
բարձրացնելու եւ եկեղեցւոյն այսինքն իւր անձին  
անհնազանդները կրոկի մէջ նետելու վառքէն ,  
վասն զի Յամանիան ինքնակալ տէրութիւնը իւր հը-  
պատակները անամոց նախիրներէն վեր կը համարի  
եւ իւր հայրախնամ կառավարութիւնը չկրնար յար-  
մարիլ հոռվիական սկզբանց :

Եւ չըլլայ թէ մէկը դարմանայ թէ այս մասին  
վրայ , այսինքն հոռվիականաց արդեան վիճակին  
վրայ այսչափ երկայն կը պնդեմ , վասն զի ասիկայ  
դիպուած չէ , այլ էական կանոն մը Հոռվիայ ան-  
ձոռնի վարդապետութեան , որ կարծես թէ դաշ-

նադրութեան մուրհակ կնքած է թելիարայ հետ ,  
քրիստոնէից մեծ մաս մը զժոխքի մասնելու , « Աք-  
առածոյ հոռվիական եկեղեցւոյ Քրիստոնէն ու Քոյ » ըսե-  
լով : Եւ ճշմարիտ հոռվիակառաւան ժողովրդեան մը  
ինչպէս որ ատելի եւ սատանի դատապարտեալ դա-  
ւակներ պէտք է ըլլան օտար դաւանութեամբ քը-  
րիստոնեայք , նոյնպէս պէտք է ատելի ըլլան ուս-  
մունք , գիտութիւն եւ մտածութիւն , որ չուտ մը  
կը խրամատեն այդ սարդի սոստայնէ շինուած ատե-  
լութեան պատուաը քրիստոնեայ ազգաց , եւ որ  
մեծն է համազգի եղբարց մէջ : Եւ անոր համար  
ալ չէի զարմանար , երբ երբեմն օրագիրներու մէջ  
կը կարգայի թէ Մատթէոս եւ Յակոբ արհի եպիս-  
կոպոսունք ընկերութիւններ կը հաստատեն , դրա-  
բողին կը շատցնեն ու կը բարեկարգեն , նոյն մի-  
ջոցին կ'իմանայի թէ իրենց համաթոռ Հասուն  
արքեպիսկոպոսը ամէն անարժան միջոցներ 'ի գործ  
կը դնէր հոռվիակառաւան Հայոց մէջ դտնուած մի-  
միայն ընկերութիւնը կործ անելու . Տրապիզոնի դրա-  
բոցը կը գոցէր արհամարհներով ծնողաց աղաչանքը ,  
որոց գաւակները երեսի վրայ կը մնային , եւ հի-  
մայ ալ վարժապետութիւն ընող վարդապետներ կը  
լսեմ թէ իրենց վանքերը կը քչէ մէջմէկ պատճա-  
ռու : Եւ առոնք ինչու համար , վասն զի Հոռվի-  
մարդ չ'ուզէր , այլ ոչխարներու անբան հօտ մը  
պէտք է իրեն , որ ուզածին պէս հովուէ :

Սանք աւեսնելով ու զիսնալով , եւ անդին ալ  
բարդապետով էջմիածնական եւ բուն Հայոց 'ի նախ-  
նեաց ժառանգութիւն մնացած ներզամիտ թոյլ  
առութիւնը որուն եղբայր է բոլոր ուղղափառ

քրիստոնեայ, որ ուսմանց յարդը ճանչնալէն վերջը  
բարեկամէ գիտութեանց, եւ կ'ողբայ անշուտ տը-  
գիտաբար ըրած չափազանցութիւնքը երբեմն, որ  
թերեւս աղբային միութեան չափազանց սիրոյ ար-  
գասինքն եղած են, եւ տեսնելով գործքերը որ  
քան զխոսքերը աւելի աղէկ կը խօսին, ես համոզ-  
ուած եմ, վերապատռելի Հայր, թէ «Աղբին ճըշ-  
մարիտ բարիք ու զողներն եւ անոնց մտածմունքը  
աս գիրաղդ բաժանման պատճառն ու բաժանումը  
վերցնելու», աղբին պղտի մասը՝ մեծ մասին հե-  
տեւցնել է, այսինքն բոլոր Հայ աղբը Եջմիածնայ  
կաթողիկոսին հնագանդեցնել. որուն բարոյական  
եւ կրօնական իշխանութիւնը հայրական եւ աղբա-  
յին ըլլալով, անբաղդատելի՛ խորթ հօր մը իշխա-  
նութեան հետ, մեզի երաշխաւոր մը կ'ըլլայ խա-  
զաղութեան եւ եղբայրսիրութեան, «Մեծամեծ բա-  
րձրէն վէն իտիանուելը, աղբային յառաջադրէ մունիքանն և  
աղբայիտունիքանն ունիւրու յառաջ կ'երեւայ ամեն կողմանէ մէկ  
ըլլալով, և ամեննին միաբան մը և նոյն վախճանէն ունիւրձ»,  
այսպիսի կաթողիկոսի մը օրով որուն անշահասէր  
առաքինութիւնքը, աղբասիրութիւնն եւ ուսումնա-  
սիրութիւնը ամէն տեսակ մարդոց բերանն է, որ  
զինքը տեսեր՝ լսեր եւ ճանչեր են, եւ որ ես աշ-  
քովս տեսայ Տիխիս, չէ թէ զինքը, այլ որ մեծն է,  
ժողովրդեան մը սէրը եւ երախտադիտութիւնը իւր  
նախնի առաջնորդին եւ արդի կաթողիկոսին հա-  
մար: Թէ կարելի է աղբը միացնել օգտակար կեր-  
պով, պէտք է անոր աչքը դարձնել Եջմիածին, հոն  
ուր Հայ աղբին կրօնից եւ պայծառութեան հիմնար-  
կութիւնը ըրին Գրիգոր եւ Տրդատ եւ որ մի-

միայն Հիւսիսի աստղն է եւ զուարթ յիշատակ մեր  
'ի թշուառութեանց ալէկոծեալ ազգին:

Թէ որ այս միութիւնը այս կերպով կարենաք  
կատարել, յարգոյապատի՛ Հայր, դուք եւ ձեր  
Սիաբանութիւնը եւ ձեզի համախոն ազգասէր եւ  
պատուական վարդապետք որ ազգերնուն համար  
կ'աշխատին կամ գրչով կամ անոր զաւակաց վրայ  
սիրտ մաշեցնելով, ինչ հարկաւորութիւն կը մնայ  
Սարտինոս Լուտերի վարուց եւ պատմութեան վր-  
րայ աշխատելու՝ բողոքողութիւնը 'ի Հայոց ար-  
գիլելու համար, զոր գրքատուններ չեն կրցած ար-  
գիլել Եւրոպա. բաւականէ աղբային հին պատառ-  
մունքը վերցնել եւ նորերը ինքնիրէն անհետ կ'ըլ-  
լան: Վասն զի այդպիսի վէճերը չեն որ բողոքո-  
ղութիւնը արմատաքի կը խին, այլ ըստ իմ կարծ-  
եացս վեասը կը սաստկացնեն եւ կ'աճեցնեն:

Զեր զիրքը արգէն ես կը տեմնեմ իր յառաջա-  
բանէն, որ կ'սկսի բողոքողութիւնը իրրեւ թէ իր  
խանձարուներէն մերկացնել ու խայտառակել, մոռ-  
նալով իր ծնողքը: Ինչ աւելի զիւրին բան, յար-  
գոյապատիւ Վարդապետ, քան զուտեր խայտա-  
ռակելէն, բայց նոյնպէս ինչ աւելի դժուար բան  
քան զԱղէքսանդր Զ. պապը արդարացնելէն: Խե-  
լացի մարդուն դժուարութիւն կը քաշէք ընդունել  
տալու թէ «Աստուած Երեւելի հորժ ճը Քործելու»:  
համար անանի մարդիկ ընտրե՝ որոնտ աւելի կամ պակա-  
ճականէներուն մէջ նախիւնուած ըլլան եւ իրենց Քործելու-  
ը Քործի հանելու համար՝ Յեւուանին միջնորդ ասեն աս-  
մեն ուեսակ ասունիւները, իսպարտիւնները, նենիւն-  
նիւնները, բանունիւնները ունիքանունները, յահեւ-

առաջութեանները ու պղծութիւնները ու Բայց նոյն խելացի մարդուն կը յուսաք զիւրութեամբ ընդունել տալ թէ՝ Քըմատոս ան բնդհանրական եւ առաքելական եկեղեցւոյն, «ուկէ յաւբա եղաղին վայ չըշիւնիան, զլուխ եւ իւր փոխանորդ ընտրէ այնպիսի քահանայապետներ կամ Պապեր՝ որոնց մոլութեանց պատմութիւնը մարդկանց լմելիքը չը տանի, եւ որոնք շատ անգամ իրենց անիրաւ նպատակներուն համար ձեռուքնին միջնորդ առած ըլլան ստութիւններ, խարդախութիւններ, նենդութիւններ, բանութիւններ, անիրաւութիւններ, յափըշտակութիւններ ու պղծութիւններ :

Կ՞ոնչ պիտի ըլլայ միամիտ ժողովրդեան մը զարմանքը երբ ձեր գրքին մէջ կարդայ թէ նորոգութեան հիմնադիրքը «Փառասուեր է շնունդը առջելը մէջունիւն և է շնունդը նոյն է թէին» եւ բողոքովին գրքէն ալ իմանայ թէ Հռովմայ Պապերն ալ սովորութիւն ունէին նոյնակէս փառասէր իշխաններուն առջեւ մեծութեան եւ իշխանութեան խայծ ձգել՝ իշխանները եւ ժողովուրդները ապստամբեցնելով իրենց օրինաւոր տեարցը զէմ, շատ անգամ երկու բանակ բաժնելով Եւրոպա, եւ արիւններու թաթիւնով, փցուն վրէժինդրութիւն մը՝ անխելք ուխտ մը կամ փափաք մը կատարելու համար : Իսկ «էւեղեցւոց և վանդերուն ինգերուն յափուտուն նէան» , կը յուսաք թէ փոխարէն աշխարհացոյց տախտակի մը վրայ չի ցըցնեն այն քաղաքները որ կը պահեն այսօր Պապերը կեսար Պորֆիրյի զէնքովն ու թունով վաստկուած կը յիշէք «Կառանդսէրէն Յանձրացած կէնդէցանաց և վանականաց կարդուելուն հրամանը» բայց

կմոռնաք թէ պիտի յիշեցնեն ձեզի՝ ժամանակին եւ կեզեցականաց ցոփ ու անառակ վարքը : Պիտի պատմէք «Հասարակ ճարդուն ուղածը ընելու անանչ աղաւանուն» թոյլտուութիւնները, բայց գիտք թէ փոխարէն պիտի լսէք անիրաւ բռնութեանց պատմութիւնը որ կայսերաւ եւ արքայից թագապատակ գլուխները կը խոնարհեցնէր, եւ կը բորբոքէր անխարոյիներուն կարմիր բոյլ լափելու համար դարերով Աստուծոյ արարածները օր մը Հրէի, օր մը Մահմէտականի եւ ուրիշ օր մը հերետիկուի անունի տակ, եւ եթէ այդ կրակին արծարծողները Հռովմայ առջական Քահանայապետքն էին :

Եւ որովհետեւ գուք իրենց, անոնք ձեզի պատասխան պիտի գրեն, յայտնի է թէ ձեր այս Լուտերի պատմութիւնը նորոգութեան վրայ ձեր գըրելու զրքերուն առջի հատորը պիտի ըլլայ . զրքերը պիտի շատնան . երկու կողմին խայտառակութիւնքը յայտնի պիտի ըլլան, կոխու անվերջ պիտի ըլլայ . կողմերը յաղթանակելու համար՝ ճշմարտութիւն եւ ստութիւն հաւասար պիտի գործածեն, եւ զրքատուններ ալ թէ լեցուին որպչելու համար յաղթութիւնը, պիտի չորտուսի . վասն զի Եւրոպա մեղի օրինակ է, Ո՞վ ուրեմն պիտի շահի այս գոռոմ գոչամին մէջ, ուղղափառը թէ հերետիկուը, պապականը թէ բողոքովը, զարձեալ օրինակը փորձով ունիմք . ոչ մէկը եւ ոչ մէկալը . այլ երրորդ մը որ սատերներուն մէջ կեցած է, որուն հետքը դեռ չկայ այդ վէճերուն եւ հակածառութեանց մէջ, Անհամատը, որ կարհամարնէ երկուքն ալ, որ չը հաւատար ոչ հաղորդութեան եւ ոչ Քրիստոսի, որ կը կատակէ զկոյսն ու զկուսութիւնը, որ կը ծիծա-


զի թէ խոստովանութեան եւ թէ մեղքին վրայ։  
Ով որ պատմութիւնը ուշադրութեամբ կը կարդայ,  
կրնայ տեսնել թէ ուղղափառաց եւ բողոքողաց  
անհատնում վէճերէն ծնած է անհաւատութիւնը։  
Քանի որ քրիստոնեայք չէին բաժնուած եւ չէին  
մտածեր իրենց կողմը քաշկոտել Աւետարանը՝ այդ  
սուրբ գիրքը պատռել մարդու մտքէ չէր անցած։

Զըլլայ թէ իմ այս խօսակցութիւնս այս կերա  
պով անուղղակի պաշտպանութիւն մը կարծէք բո-  
ղոքողաց, երբ իրենց փաստերուն քանի մը հատը  
շտապաւ կանցնիմ, չէ թէ այն փաստերով համոզ-  
ուելուս համար, այլ ձեր պատերազմի ասպարէզը  
ու յատակը գէշ գտնելուս համար։ Զէ թէ ձեր  
պատերազմը գէշ կը գտնեմ, այլ պատերազմին ձեւը  
վնասակար։ վասն զի այդ տեսակ պատերազմին  
ծայրը յաղթութիւն չեմ տեսներ։ Գիրքով, խսու-  
թեամբ, պատժով, բանտով եւ մինչեւ բանադ-  
րանքով կորիւն ալ ինձի վնասակար կերեւան։ Մէ  
զրուցեք թէ, Բնչընելու է։ վասն զի ընելիքը յայտ-  
նի կեցած է, ճշմարէտ ուղղաժառ + բէարոնէայ ըլլու և  
ընեւ ժողով բոլոր ուրիշ տեսակ պա-  
տերազմ անօգուտ կը գտնեմ բողոքողաց դէմ։ Թող-  
նախ ամէն ուղղափառ եկեղեցեաց քահանայք ճանչ-  
նան իրենց պարտքը, ըլլան հայր ժողովրդեան,  
աշխատին անոր զաւակներուն վրայ տալով քրիս-  
տոնէական ծշմարիտ դաստիարակութիւնը, իրենց  
առնեն օրինակ ան հայրապետաց վարքը որ ան-  
հաւատներու ճակատը խոնարհել կուտար, պախա-  
րակին մոլութիւնը ամէն տեղ եւ ամէն մարդու  
վրայ առանց աշառութեան, ըլլան աշակերտ քրիս-  
տոսի եւ ոչ զինութք կողմի ։ վերջապէս իրենց ան-

շահասիրութիւնն ու առաքինի վարքը հեռի ամէն  
կեղծաւորութենէ՝ անհակառակելի վկայ ըլլայ ի-  
րենց քարոզներուն ծշմարտութեան, եւ նոյն քա-  
րոզները չէ թէ ճարտասանութեան ցոյցի համար,  
այլ ժողովրդոց կրօնական եւ բարոյական յառաջա-  
դիմութեան համար ըլլան։ Եւ տեսնենք թէ բո-  
ղոքող կը մնայ աշխարհիս վրայ, կամ խոռվութիւն  
ու բաժանմունք Քրիստոսի եկեղեցւոյն մէջ, կամ  
ատելութիւն համազգի եղբարց մէջ։ Տար Աստուած  
որ կարենայինք տեսնել այն փափաքելի օրը ձեզի  
եւ ինձի եւ ամէն աղքամէր սրտերու, օ՛րը աղգեր-  
նուս միութեան։

Կը մնամ ձեր Վերապատուութեան ակնածու-  
յարդութեամբ։

Փարիզ, 27 Հոկտեմբեր 1850։



## ՅԱՌԱՋԱԲԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

## ՎԱՏԻԿԱՆԵԱՆ ԺՈՂՈՎ

ԷԽՍՈՒ ԲՈՒՍԱՆԱԿԻ

Ինչու աս թարգմանութիւնը , ի՞նչ կայ մեր եւ վատիկանու ժողովին մէջ . միթէ օրագիրները ամեն օր բաւական տեղեկութիւն չեն տար ժողովքի մը վրայ , ուր բազմախումբ եպիսկոպոսունք ժողվուած՝ մարդու մը՝ աստուածութեան վերջի պատիւն ալ պիտի նուիրեն :

— Այս թարգմանութիւնը աւուր պատշաճի մէջ այս պարագայներուս ժողովրդեան մը համար , որ կ'սկսի նոր իմանալ երեսուն տարունէ վերջը՝ իւր տառապանաց սկզբնապատճառը . մեզի պարտք համարեցինք անկողմնասէր եւ հմուտ մարդու մը գըրութեամբ իմացնել իրեն թէ ի՞նչ է Հասուն , այսինքն Պիոս , այսինքն պատը կամ պապութիւնը եւ կամ որ նոյնն է Հռոմ . մեզի համար այս երկու անունները շատ տարիներէ ՚ի վեր մի եւ նոյն նըշանակութիւնը ունին , բայց ժողովրդեան համար նոյնը չըլլալուն շատոնցուընէ պարաք մը կը համարէինք իրեն իմացնել . բայց մեր սրտերուն վիճակը նայելով՝ կը վախնայինք որ չափազանցութեան ստգիւտ չը ձգեն մեր վրայ . եւ որովհետեւ այս Վատիկանու ժողովն գտանք , որ մեր տալիք տեղեկութիւնները բաւական կուտար , իրեն ժողուացինք պաշտօնը :

Մեր սիրտերուն վիճակը բախնք . եւ ի՞նչ զարմանք թէ որ մեր սրտերուն վրայ ան խաղաղութեան անոյշ հովք չ'փչեր , որով Աստուած Եղեայի կերեւայ , այլ ան հուրը կը բորբոքի որ բա-

հազու սեղանը եւ քուրմերը կը լափէ . մեր ողբատերը վրդովեալ են , վասն զի աւետարանին խաղաղութիւնը խոռովութեան գարձած է մեզի համար , եւ անոնք որ Քրիստոսի սուրբ Հոգին պիտի տային՝ քանիի՛ քանի՛ տարիներ եղաւ որ ատելութեան թոյն կը չնչեն , նզովք կը կարդան փոխանակ որ կը պարտէին «օրհնել եւ մի անիծանել » : Անոնք որ մեզի Քրիստոսի «քաղցր եւ փոքրոցի լուծը պիտի տային » փարիսեցիներուն « ծանր եւ զըժուարակիր բեռները կապեցին » . անոնք որ « մի ի փոքրկանց գայթակղեցնելէ » պիտի զգուշանային՝ Քրիստոսի « վայ » էն սարսելով ամբողջ ժողովուրդ մը իր քահանայներով եւ եպիսկոպոսներով գայթակղեցնելէն չը վախցան :

Եւ այս ժողովուրդը այն է որ ասկէց քառասուն տարի առաջ երեք չորս տարի առաջ երեք չորս բառի համար , երեք չորս վերացական բառերու համար , որոնք ոչ կը համենար եւ ոչ գիտեր , միայն իր քահանայներուն խօսքին հետեւելու համար , բաժնուած իր հայրենի եկեղեցիէն՝ աղքատութիւն , աքսոր յանձն առնելով կ'երթար ձմեռուան ձիւներուն եւ բուքերուն իր խեղճութիւնը անկարեկիր եղբայրներու արհամարհանացը մատնելու , մինչեւ ապագային մէջ նաև :

Եւ այս այն խոստովանող ժողովուրդն է հիմայ , որ ոտնհար կը թաւալի Առաքէլեաներու Բլիւիմներու , Հասուններու եւ Պիոսներու բանադրանաց , կախակայութեանց ազգիւսին մէջ , միայն անոր համար որ իր Լուսաւորչական հայրենի եկեղեցւոյն տղիտութեանը մէջ բաժնուած ատենը Հռոմ իրեն շատ լուսաւոր երեւցեր է զմբարդութեամբ : Ի՞նչ

սիւն լուսոյ, ինչ երկիր աւետեաց քառասուն տարուընէ վերջը զոր կը վայելեմք :

Եւ դարձեալ այս ժողովրդեան համար է նաեւ որ Հասունի ձեռասուն եւ աշխոյժ վարդապետներէն մէկը քանի մը օր առաջ կը զրուցէր թէ և այս ապականեալ սերունդէն մեզի յոյս չկայ, մեզի համար փրտեալ անդամ է ասիկայ . ապագայ սերունդը զոր մենք պիտի դաստիարակնք, երբ դպրոցներուն կառավարութիւնը ձեռքերնիս անցնենք, պիտի ըլլայ ճշմարիտ հոգիէական ժողովուրդ մը, բարեպաշտ եւ հնագանդ » :

Հնագանդութիւն, իրօք՝ առաքինութիւն մ'է, երբ բանական մարդուն մտաց համոզման վրայ յեցեալ է, բայց կոյր զկուրայն հնաղանդութիւն բանական էակին առաքինութիւնը չէ, եւ այս է մեզէ պահանջուածը :

Մեր բարեմիտ ժողովուրդը՝ Հասունին հետ կուզէ վարել զիառասիրութիւնը եւ զյափշտակութիւնը որ երբեմն Պօլսոյ նախագահական աթոռը հափափեց, բայց մեր զիտուն վարդապետք եւ եպիսկոպոսունք ինչ կըսեն իրենց խղճմտանքին խորերուն մէջ Հոռոմի պապին համար, որ տիեզերական պատրիարքի անունը կը ժառանգէ անխիղճ, մեծին Գրիգորի Պապին դատապարտութեան վրէժախնդիր ձայնը չը լսեր :

Կուզէ հեռացնել տիխութեան եւ ատելութեան պաշտպանն ու նիզակակիցը որ զհամազգեաց ընկերութիւնը կը հալածէր, եւ չը գիտեր թէ Գալլէուէն մինչեւ Շադօպիհանի Ոդի Քըսադունէունէանը հալածուած եւ դատապարտուած են պապերէն :

Կուզէ զրարարութիւնը, նախանձը, քսու-

թիւնը անհետ ընել՝ որ Վենետիոյ Միսիթարեանց հարուած հարուածի վրայ իջեցնելով հերձուածող՝ խոռվարար՝ ապստամք եկեղեցւոյ եւ տէրութեան / եւ մոլորեցուցիչ երիտասարդութեան կ'ամբաստանէր, չը գիտէր թէ Հոռվմայ պապերը դարուն ոգին՝ ուսմունքը՝ պատմութիւնը՝ փիլխոփայութիւնը՝ Գաղղիոյ յեղափոխութեան 89 ին սկզբունքները՝ Նաբօլէն եւ իր օրինաց մատեանը եւ մինչեւ արհեստները եւ եւկաթուղինները նզոված են եւ դատապարած :

Կուզէ սոււար եւ նենդութիւնը ջախջախել որ մտքով կամ մարմնով հիւանդին մօտ գողունի թառելով, սրբազն ազգեցութեան դիմակով քողաւորեալ, կտակներ կը չինէ՝ կը խարդաւանէ, այրին եւ որբը կը զրկէ 'ի շինութիւն եկեղեցեաց, եւ չը գիտեր թէ Հոռվմայ պապերը չեն խորչեր՝ սուր, հուր, թոյն, շինծու կոնդակներ եւ տիեզերական ժողովոց վճիռներ անխիճ գործածեր են, սուրը Պետրոսի աթոռը հոգեւորական եւ աշխարհական իշխանութեամք ճոխացնելու համար :

Կուզէ այս կրօնամոլ պատուարը կործանել, որ Հոռվմայ եկեղեցիէն գուրսնաեւ՝ չէ թէ միայն օտարազգիք, այլ նաեւ համարիւն եւ համալեզու եղբարք իրարու թշնամի կը կազմէր, եւ չը գիտեր թէ Հոռվմայ պապերը այս հոգմէական զանդուածը շինելու եւ շաղուելու համար միլիոնաւոր քրիստոնէից արեան գետեր քալցուցեր են :

Կուզէ վերջապէս՝ խարդաւանանքն ու գողութիւնը՝ որ կաթողիկոսական եւ պատրիարքական աթոռին վրայ բարձրացան՝ անհետացնել, բայց չը գիտեր եւ չուզէր գիտնալ թէ Հոռվմայ Պապին ըս-

կըզբամբ եւ շնորհիւք եւ հրամանաւ եւ ազդեցութեամբ ամեն բան կ'ըլլար եւ Հասուն արբանեակ մ'էր եւ գործադիր, անոր համար ալ այսպէս կը վարձատրէր Պապ ղինքը, ինչպէս կայօր մը իւր յաղթող զօրապետներէն մէկը կը փառաւորէ, եւ քահանայապետական գաղանի խորհրդեան մէջ, իւր կարդինալաց՝ եկեղեցւոյ իշխանաց մէջ՝ այսպէս կը խօսէր. «Յարգելի եղբայր Անտոն Հասունեան 'ի վաղուց հետոէ յանձին ցուցեալ է չքնաղ հանդէս կրօնից, աստուածապաշտութեան, ողջամիտ եւ փրկարար վարդապետութեան, հաւատարմութեան եւ մեծարանաց առ մեզ եւ առ այս Աթոռս Գետրոսի, որպէս եւ զհաւաստիս եպիսկոպոսական արիութեան 'ի պաշտպանութիւն իրաց կաթողիկէ կրօնից եւ աղատութեան եկեղեցւոյ, յոյր սակա արժանի իսկ է պատրիարքական պատւոյ եւ բաւական 'ի նորոգել առաւելապէս զեկեղեցական բարեկարգութիւն»:

Եւ այս լի գովութեամբ խօռքերը այն մարդուն էին, որու համար շատ տարիներէ 'ի վեր շարունակ ամբաստան աղերսագիրներ՝ գանգատանաց յիշատակարաններ տեղացեր էին Հռովմ, այս ժողովրդեան կողմանէ, երբ ինքը՝ Հասուն՝ հանդարտ սրտով մաքուր խղճմտանքով, նման ալեկոծեալ նաւուն անխոռվ նաւապետին՝ կը քշէր կը տանէր նաւը իւր նպատակին, ոչ մրրկին կատաղութեան եւ ոչ ճամբորդաց յիմարութեան միտ ղնելով եւ կասելով.

Ահա Հասուն, ահա Հռովմ, տար Աստուածոր երկուքն ալ անցեալին տխուր յիշատակները ըլլան մեզի համար :

Իսկ ապագան եւ ինչ որ ընելիք կայ վրուցենք համարձակ : Կարելի է քիչ ժամանակին բոլոր քըրիստոնեայ ժողովուրդք մեծ եւ պղտիկ պիտի եւնեն Քրիստոսի մեծ՝ ազատ եւ իրօք ընդհանուր եւ կեղեցին կազմնելու . միամբնք ուրեմն մենք ալ այս մեծ շէնքին պղտի քարը պատրաստել . վասն զի «Վէմն, զոր անարգեցին շինողքն, նա եղեւ գըլուխ անկեան» : Արևէլէան կանուղիէ Հայտ անունը առնող ժողովուրդք, պէտք չէ տարօրինակ ապշութեան նշաւակ մը ըլլալով «դարձեալ ես հոռոմէական եմ» զրուցելու նախատինքը յանձն առնէ, եւ քծնի զինքը վարող արհամարհու ոտքին փոշւոյն մէջ թաթաւելով, այլ սկսի շուտով,

Նախ, իւր Հռոմ բանարկեալ Եպիսկոպոսները ուղէ եւ հրաւիրէ Տժմարիա Ախնող մը կազմելու 'ի Պօլիս, եւ շինելու իւր եկեղեցւոյն սահմանադրութիւնը, հաստատեալ աւետարանին եւ հին եկեղեցեաց՝ որ մայր եւ դայեակ եղած են իւր հայրենի եկեղեցւոյն՝ վարդապետութեանցը վրայ :

Երկրորդ, ինչ որ Օսմանեան Տէրութեան մէջ Սահմանադրական իրաւունքներ կը վայելեն իրեն նման հասարակութիւնք՝ ինդրէ եւ գործադրէ . վասն զի ժողովուրդ մը, որ առանց իւր հաւատքէն եւ դաւանութենէն հեռանալու, զիտէ Հռոմայ անպիտան կայծակներն արհամարհել, կրնայ իւր ազգին եւ բոլոր քրիստոնէից եւ բոլոր մարդկութեան եղբայր անունը տալ եւ ոչ Աստուածոյնէկ արարածը ատել եւ արհամարհել :



Յ դեկտ. 1868

Հազիւ դեռ քանի մը օր եղաւ միայն , որ  
Պէշիկթաշլեցնին բարեկամացն համար նոր գոյ-  
ուեցաւ գերեզմանին դուռը չնաշխարհիկ անձի (1)  
մը վրայ , որուն մահուամնը՝ մէլը չէր սպասէր :

Եւ որուն որ կ'սպասէին , ահա ան ալ հասաւ  
վերջապէս : Ըստնք թէ գնաց Պէշիկթաշլեան մո-  
ռացութեան գիրկը , եւ թէ գերեզմանը ունայնու-  
թեան վհին կափարիչն է : Գաւ լիցի . . . : Անոնք  
որ ունայնութիւն գտան աս աշխարհքիս վրայ , եւ  
անոնք որ ունայնութիւն գտան անդիի կեանքին  
մէջ , հաւասար կը սխալին , մեզի համար Արդա-  
րութեան կշոյն մէկ թաթը այս աշխարհքս է  
եւ միւսը հանդերձեալը :

Իմաստունը որ ծիրանիներու մէջ ծնաւ , ամեն  
վայելք ամեն յաջողութիւն ունեցաւ , ամեն փա-  
փաքներուն հասաւ , եւ երբ խոր ծերութիւնը զինքը  
վայելից անզգայ ըրաւ « ունայնութիւն » ձայնեց ,  
եւ ամեն մարդ նոյն կրկնեց իրաւ կամ անիրաւ :  
Իսկ մենք այս գերեզմանին վրայ կեցած չենք կը-  
նար արձագանք ըլլալ այդ ձայնին , երբ կը տես-  
նենք Պէշիկթաշլեանին կենաց սկիզբն մինչեւ այս  
օրս : Կը տեսնենք զինքը տկար , որբ , չքաւոր , տ-  
նոք , անօդնական , հազիւ թէ քիչ մը մեծցած  
խաղալիք անդութ տղայութեան՝ տղայ դեռ ինքն  
ալ : Ո՞վ եղաւ ուրեմն իրեն առաջնորդ աս բազ-

մավտանգ անդունդին վրայ . գլուխը միայն . — Եւ  
իր գլուխը ան գլուխներէն էր , որոնց համար մեծ  
մարդ մը ըսած է թէ « Աստուած զանոնք մատը  
հակատնին դնելով կստեղծէ » : Եւ իր այս հակատնին  
վրայ էր Պէշիկթաշլեանին բոլոր գեղեցկութիւնը :

Կը տեմնեմ զինքը գեռ անմօրուս պատանի տը-  
զոց չչնջիւններէն եւ աղաղակներէն շրջապատեալ ,  
անզգայ բոլորովին թաղուած դրքերուն մէջ , բարձ-  
րացած իւր խորհրդածութեանց մէջ , հեռու ներ-  
կայէն , վասն զի ներկան շատ քիչ երջանիկ վայր-  
կեաններ պիտի մատակարարեր իրեն :

Կը տեմնեմ զինքը հազիւ երիտասարդ՝ վարժա-  
պեա՝ գտասերու կը պարսի՝ հեղինակ՝ գիշերները  
կանթեղին առջեւ իր Արշակները , Վահաննները ,  
Վահէնները կարտաղրէ . դերասան՝ դլուխ կեցած  
անհանդարու պատանեկութեան թատրոն մը կը ծը-  
նանի : Վարժապետութիւնը կեանքը հալեցնող պր-  
հետ մ'է , դիտեն անոնք որ փորձը առած են , եւ  
անոնք որ վիճակագրութեան տեղեակ են : Հեղի-  
նակութիւնը չէ թէ միայն հանճար եւ ուղիղ դա-  
առզութիւն այլ ամբարեալ հատութիւն կը պահան-  
ջէ , դերասանութիւնը՝ եռանդ եւ զգացողութիւն  
կուզէ : Բայց առանց վարձու՝ միայն իրենց զու-  
արձութեանց համար դերասանութիւն ընող պա-  
տանեաց կառավարութիւնը , ինչ մեծ հոգի , ինչ  
համբերութիւն , ինչ անխոնջ աշխատութիւն որ  
կը պահանջէր լսողներուն , կը թողում մտածել , եւ  
մանաւանդ նոյն պատանեաց որ թերեւս հոս ներ-  
կայ ալ ըլլան :

Աս տաժաւելի կեանքը անցնողը՝ կը գտնէր  
վայրկեաններ երգելու համար այն երգերը որ դառ-  
նացեալ սրտերու եւ աղեկէլ ժամերու միսիթարու-

(1) Տօթու Բարունակ պէշ :

Թիւն պիտի ըլլո՞ն , ինչպէս ներկային նոյնպէս ապագային համար : Եւ Պէշիկթաշլեան անունը չըքնաղ արձագանք մը պիտի ունենայ մեր թոռներուն համար ալ : Բայց այս աշխարհքիս ապագային հետ չի համեմատիր իրեն համար էութիւնը որ կ'սկսի :

Այս էութիւնը հոս այս գերեզմանին առջեւն է Պէշիկթաշլեանին՝ եւ բոլոր անոնց համար որ աշխարհիս վրայ կ'ապրին հեռունիթական վայելքներէ , եւ որոնց հազիւ երջանկութեան վշրանքները կը նետէ բազզը արհամարհու ձեռքով :

Այս կը սորվեցնէ մեզի կրօնքը , փիլիսոփայութիւնը , եւ արդարութեան հոգին որ ի մեզ կը բընակի :

Պէշիկթաշլեանի լայն եւ գեղեցիկ ճակատը որ չնաշխարհիկ հանճար մը կը պարունակէր , ուրախ կերպարանք մը չէր ցոյց տար նայողին , սիրտը որ ազնիւ զգացմունքներով եւ կորովի եռանդեամբ լեցուն էր , տկար մարմնէ մը շրջապատեալ հազիւթէ իւր մտերմոց ծանօթէր : Զգայարանքները որոնց վայելքը աշխարհիս երջանկութիւն կը համարուին , հազիւթէ օրագանիկը իրեն կը ներէին : Եւ այսըզգայուն էակը որ քառասուն տարիքին չի կրցաւ հասնիլ , իրեւթէ աշխարհիս հանդիսատես ըլլալու համար , կը կենար ախուր բայց ոչ նախանձու աչքով կը զիտէր առուգութիւնը , գեղեցկութիւնը , երիտասարդութիւնը , հարսառութիւնը , եւ պատիւները որոնք զլացաւ իրեն բազզը :

Նախախնամութիւնը բաւական համարեցաւ իր հոգւոյն շնորհած ձիրքերը :

Երբ կը տեսնեմ իր հանրագիտակ սոկրատեան ճակատը , ուր բանը իր արդար կշխոը չէր կորսըն-

ցընէր , նախախնամութիւնը իրաւունք ունէր կը սեմ :

Երբ իր կեանքին եւ իր գրութիւններուն մէջ կը տեսնեմ սիրտը , այն ազնիւ սիրտը որ ի՞նչ որ գեղեցիկ կոյ բնութեան մէջ առ այն կը դիմէ , ի՞նչ որ փափուկ կայ առ այն կը սլանայ , ի՞նչ որ տկար կայ անոր սփոփանք կը վնտոէ , ի՞նչ որ վսեմ կայ առ այն կը բարձրանայ , ի՞նչ որ հանճարի ծնունդ կայ անոր խանձարութք կը չինէ , ի՞նչ որ հայրենիք կայ առ այն կընկրկի , ի՞նչ որ սիրոյ եռանդ կայ անով կը բորբոքի . դարձեալ կը կրկնեմ շատ ու շատ արուած էր իրեն ասառուածային նախախնամութիւնը , եւ անոր համար կորուսար իրենը չէ , մերին է : Ինք այս ախուր կեանքին զրկանքներէն երջանկութեան կը դիմէ , Անոր՝ որ իր հոգին այնչափ զարդարեր էր : Ազնիւ հոգի՝ որ իրեն կենաց վերջի տխուր օրերուն հազիւ եւ ցաւով կրցաւ նշմարել եւ հաւատալ մարդկային սրտին այն ակարութեանցը որ կը նուաստացնեն զմարդ , եւ որ նոյն սրտին զղուելի վերքերէն քստմնելով քաշեց ձեռքը , ի՞ր վերջին հրաժարականը չի առած դեռ աշխարհիս :



Զ յունվար 1871

## Տեարք իմ.

Այս ձեր Մուրատ-Ռաֆայէլեան սեղանը ինչ կերպարանք ունենայ, ուր որ ալ ըլլայ, պէտք է գիտաք ( վասն զի երբեմն ստացուածքի տէրերը չեն դիմար ունեցածնուն արժէքը ) թէ շատ բարձը շատ փառաւոր եղած է միշտ եւ պիտի ըլլայ ։ Ձեր բարեկամութիւնը քանի տարիներ եղան որ կը վայելեմ, եւ ամեն անգամ պատուեցիք զիս ձեր հրաւիրանօք, եւ մինչեւ երեկ իրիկուն ալ դեռ սպասեցի անհամբեր, եւ տղու մը պէս ես ծեր մարդ՝ ուրախացայ, որ ձեզի հետ պիտի գլունուիմ եւ աս բաժակը ձեզի հետ պիտի քամեմ, աս բաժակը՝ « որուն խորը միայն պատրանք չը գտնուիր » :

Ձեր սիրելի ընկերը Պէշիքթաշլեան, որուն պատկերը դափնիներով հոս պսակուած կը տեսնեմ, եւ որուն գերեզնին անգին հոս է հոգին եւ ներկայ առ մեզ, մեզի աս հատորին մէջն աս խօսքերը կը զրուցէ . « այս, աս բաժակին մէջ, որուն խորը պատրանք չը գտնուիր : » Ո՞ր խոհուն էակ որ զաշխարհ եւ անոր պատրանքը կը ճանչնայ՝ եւ գիտէ թէ ինչ Պործիաներու բաժակներով եցուն սեղաններ կան, այսպիսի սեղանի մը սեղանակից չուզե՞ր ըլլալ . Թող պանդոկապետը

չի հպարտանայ, սեղանը դուք ուր որ տանիք՝ հան ձեզի հետ կ'երթաց բաժակը՝ որուն խորը պատրանք չի գտնուիր :

Տեարքիմ, աշխարհիս մէջ՝ որ խարէութեան խարդախսութեան եւ դաւադրութեան վիրապ մընէ, ապատ ՚ի պատրանաց բաժակ մը ունենալ եւ անոր մասնակից ըլլալ՝ յիրաւի բարեբաղդութիւն մընէ : Եւ ես ուրախ եմ եւ չնորհակալ ձեզի՝ իմ բաժնիս :

Բայց ձեր բաժակը թող կենայ, քիչ մը ցեր վրայ ալ ինձի սիրելի է խօսիլ . վասն զի՞ ես ձեր ամսնէն ձերերը նաեւ տղայ տեսեր եմ, եւ հրմայ մարդ կը տեսնեմ . բայց դուք իրօք այրութեան հաստկը դեռ անցեալ տարի Յունվարի 25-ին մատաք : Եւ արդարեւ ես կը զարմանամ թէ ի՞նչպէս քանի որ դուք կաք, կարելի էր որ այնչափ խաղակիք ըլլար Հոռվէական Հայ ժաղովուրդը ( զիտեցէք որ ազգ շեմ ըսեր ), կը զարմանայի թէ ի՞նչպէս մարդ մը իր անարդ փառասիրութեամբը կը համարձակէր տանակոս ընել բարոյական զօրութեամբ՝ ժողովուրդ մը որ ձեզի պէս բարոյական զօրութիւն մը ունէր . մանաւանդ որ գիտէի թէ այդ մարդուն ըոլոր բարոյական զօրութիւնը կեղծաւորութիւն էր եւ ստութիւն :

Ճշմարտապէս բարոյական զօրութիւն դուք էիք, վասն զի առանց ձեզի աս ժողովուրդը պիտի խոնարհէր եւ երկրպագէր գարձեալ ան մարդուն՝ որուն կոնակը կեցած էր Գանիէլի տեսած հակայ արձանը՝ ձեռքը բանագրանաց կայծակներովք, որ անբան տղայքը ահարեկ ընելու կարողութիւն ունի, բայց

բանական մարդու ծիծագելի խաղալիկ մին է , եւ  
՚ի չնորհս ձեր եղաւ : Եւ չեր ըլլար , թէ որ Սա-  
մուէլ—Մուրատ եւ Աղէքսանդր—Ռափոյէլ , եւ Մը-  
լիթար եւ Չամիչ եւ Խնձիճեան եւ Թէոդորեան եւ  
Մինասեան եւ Այվազովսքի եւ Սլիշան եւ Վերջա-  
պէս դուք չըլլայիք :

Աստուծոյ հոգին մեծ է , դարերու մէջ կը կազ-  
մէ ամեն բան , եւ տեղեաց հեռաւ որութիւնը զար-  
մանալի կերպով իրարու հետ կը կապէ : Մատրաս ,  
Լոնտոն , Սերաստիա , Պոլիս , Մուշ , Խրիմ , Վե-  
նետիկ , Փարիզ (իսէ՝ զծ Փարիզ) ի՞նչ ընդարձակ աշ-  
խարհագրական յատակագիծ մը մեր աչքին , զծեզ  
՚ի մէջ բերելու համար : Գիտէ՞ք դուք ի՞նչ պաշ-  
տօն վարեցիք 1840էն սկսեալ : Դուք յառաջադի-  
մութեան առաքեաներն է՞ք . Մուրատ եւ Ռա-  
փայէլ եւ այս վերոյիշեալ իր ընկերները ձեզի ա-  
նոր բերնէն ըսին . Գուացէ՞ք աշակերտեցէ՞ք  
ան Քրիստոնեայ անունով հեթանոսները՝ որ զեզ-  
ութները կը պաշտեն . գնացէ՞ք բժշկեցէ՞ք ան կոյ-  
րերը որ տղիսութեան խաւարներուն մէջ կը շար-  
ժին , ան խուլերը որ ճշմարտութեան ձայնը չեն  
լսեր , ան համբերը որ եւ ոչ իրենց ազգին լեզուն  
դիտեն . մկրտեցէ՞ք անոնք ճշմարիտ մկրտութեամբ  
Քրիստոսի ՚ի մկրտութիւն մարդկային յառաջադի-  
մութեան .

Դուք այդ առաքելութեան պաշտօնը երբ կ'ը-  
նէիք , բարեկամք իմ տեարք , առանց զիտնալւը  
եւ առանց իմանալու թէ որո՞ւն կը մեասէիք , չա-  
րութեան հոգին իմացու , զծեզ ճանչցաւ , զծեզ ձեր  
խանձարութներուն մէջ ուզեց խեղդել : Ան օրուը

նէ որ դուք Համազգեաց ընկերութեան անունը  
տուիք , ինք իմացաւ զՁեզ , ինք տեսաւ 1870 Յուն  
վարի 25 ին օրը , ինք տեսաւ թէ Կախակայութիւն  
եւ բանաղբանք անօդուտ պիտի ըլլան . կանանց  
վրայ էր իր յոյսը , եւ ՚ի չնոդ հս ձեր՝ որ ամեն տան  
քարոզիչ էիք , ան յոյսն ալ ՚ի դերեւ ելաւ :

Եարունակեցէք աս ճամփուն մէջ , Տեարք իմ ,  
միշտ ձեռքերնիդ ունեցէք ան ձեր «Բաժակը՝ ո-  
րուն խորը պատրանք չի կայ » . եւ միշտ յիշեցէք  
թէ չայ ազգին այն մասին մէջ՝ յորում դուք կը  
գտնուիք , դուք էք յառաջաղիմութեան տարրը ,  
եւ թէ հոն անդին Մուրատ եւ Ռափայէլ որ մին-  
չեւ սցորս գոն են ձեզմէ , միշտ ձեզմէ հաշիւ պի-  
տի պահանճեն :



պահովութիւն մը կը կարծուէր , վրայ հասան եւ  
նոյնպէս նոյն Քրիստոսի անունով սկսան ասցիլ ու  
ցան ազգին հերետիկոս եւ հերձուածող անունները  
շռայլելով խռովութեան արմատ ձգել , երկիրեղիկել ,  
եւ հատուած մը իրենց հայրենի եկեղեցիէն օտա-  
րացնել , Քրիստոնէալք 'ի Քրիստոնէութիւն բերե-  
լով :

Այս է ահա , Գերապայծառ Տէր , կաթոլիկու-  
թեան բուն աղբիւրը Հայ ազգին մէջ , զի անոնք  
որ Լուսաւորչէն մինչեւ հիմայ ձեզի ափ մը ժողո-  
վուրդ կը ցուցընեն ըսելով թէ « Այս մնաց Հռովմ  
գնացող Սեղբեստրոս Պատին ամենախոնարհ ծառայ  
Լուսաւորչի Լատինականութենէն , կը սխալին եւ  
չարաչար կը սխալին :

Վասն զի գուք շատ լաւ զիտէք որ Սրբազն  
պապերը՝ Սեղբեստրոսէն դեռ 300 տարի վերջը  
չէին հանդուրմէր՝ ոչ ուրիշին համար՝ ոչ իրենց  
համար « Ընդհանուր Պատրիարք » կամ « Գլուխ եւ  
կերեցւոյ » . եւ ասոնց նման տիտղոսներու , եւ կը  
բողոքէին՝ թէ՝ փառասէրներու եւ թէ՝ շողոքորթ-  
ներու դէմ :

Իսկ անոնք որ այս ժամանակներէն վերջը մէա-  
զի օրինակներ կը ցուցընէին թէ ինչպէս մեծաբան  
կոնդակներ ընդունելով ի Հռոմայ , խոնարհութեամք  
պատասխաններ են ի Հայոց քանի մը կաթողիկո-  
սունք . մեր ըսածներուն դէմ մեծ եւ համոզիչ ա-  
պացոյցներ չեն ցուցըներ , եւ վերի ըսածնիս ա-  
մենեւին չեն տկարացներ :

Բայց աս խնդիրը թող քիչ մը հոս մնայ , Գե-  
րապայծառ Տէր , զի անցեալին կը վերաբերի , եւ

ԱՌ ԱՐՀԻԱՊԱՏԻՒ ԵՒ ԳԵՐԱՊԱՅԾԱՌ  
Տէր ՖՐԱՆԳԻ ԱՌԱԲԵԼԱԿԱՆ ՆՈՒԹԻՄԱՆ ԳԱՀԻՒՆ  
ՀՅՈՒՎՄԱՅ Ի Կ. ՊՈՂԻՄ

Գերապայծառ Տէր .

Արարատայ ստորոտը մեծ ազգի մը մնացորդը  
կը բնակի , որ միամտաբար իր լերանը պէս հին կը  
կարծէ ինքզինք , եւ վկայ իրեն՝ հոս նոյն գերեզ-  
մանը կը ցուցընէ , հոս նոյնեմզարայ գերեզմանը կը  
ցուցընէ , եւ լերան վրայ ալ տապանը : Եւ քիչ մը  
անդին , ահա ուր Միածինն իջաւ 1570 տարի ա-  
ռաջ , եւ մեր Լուսաւորչէ՝ Գրիգոր տեսաւ , կ'ը-  
սէ եւ կը հաւտայ : Եւ այս կրօնքին համար , ինք  
մը միայն քրիստոնեայ ժողովուրդ Ասիոյ մէջ , իւր  
պատմութիւնը կրօնական պատերազմ մի է . շա-  
րունակ կը ճգնի Պարսից կրակին եւ Արաբիոյ խոր-  
շակին դէմ . կիյնէ կելլէ , եւ թէպէտ ճնշեալ եւ  
գետնամած՝ դարերով Քրիստոնէայ եմ կը կանչէ ,  
մինչեւ որ հանդիսաւ եւ համարձակ իր կրօնքն ա-  
զատ պաշտելու շնորհքը կը գտնէ Նախախնամու-  
թենէն :

Այս ազգը՝ յայլակրօնից քաշած հալածանքնե-  
րուն հետ ունեցաւ 'ի Քրիստոնէից նաեւ հալածանք-  
ներ , Յոյնք Քրիստոսի անունով զինքը նախատե-  
ցին՝ մինչեւ որ իրենք ալ նոյն իւր վիճակին մէջ  
գտնուեցան : Լատինք՝ որոնց հեռաւորութիւնը ա-

մենք ներկային մէջն ենք . ուր Զեր Տէրութիւնը այսօր Ս. Պապին նուրիակ է 'ի Կ. Պօլիս , եւ այնտէս ալ կը կարծեցնէք թէ Քրիստոնէից հետ շատ քիչ վերաբերութեամբ , բոլորովին առ մեծազօր Խճնակալն Օսմանեանց . առ փոխանորդն մեծ մարդարէին Մահմէտի կը դիմէք , որուն կ'իմացնէք ձեր կրօնքին կատարելութեանց օդաւետար , երբ ձեր ճառին մէջ կը զրուցէք թէ կրօնք մ'է Քամոլիկութիւնը , թշնամի ապստամբութեան եւ անհնազանդութեան ոգւոյ . եւ թէ « զօրաւոր նեցուկ արքայական գահոյից » :

Եւ այս խօսքերը կըսէք այն միջոցին , երբ Ս. Պապին արքայական գահը այս դարուսմէջ երրորդ եւ թերեւս վերջի անգամուան համար կը տապալի . եւ այդ կրօնքը զարմանք չէ՝ որ ամեն կարողութիւն՝ ամեն իշխանութիւն հոգեւորական եւ աշխարհական իր ձեռքին մէջն ունենալով չէ կրցեր իր » ուրքայական գահոյից » նեցուկ ըլլալ : Այս տեսարանը զմեղ յառաջ կը մղէ ձեր ըսածները ժամանակիս պատմութեան մէջ քննելու եւ տեսնելու թէ ի՞նչ աստիճանի ստուգութիւն ունին , որովհետեւ միշտ բարի կամեցողութիւն եւ փափաք նպատակին չեն հասցներ , այլ մանաւանդ երբեմն հակառակ արգասիք կունենան :

Ֆրանսա , Հոռոմէական եկեղեցւոյ « անդրանիկ դուստրը » , ինչպէս կ'անուանէք զինքը կարծեմ . սա վերջի ութուն տարուան միջոցին մէջ ապստամբութեան եւ անհնազանդութեան ոգւոյն , կեղրոն համարուեցաւ . դարերէ 'ի վեր օրէնք եւ սովորութիւնք վեր 'ի վայր ըրաւ , ոտնակոխ ըրաւ եւ փըշ-

քեց . չէ թէ միայն « արքայական գահոյքը » կործանեցան , այլ նաեւ անոր նեցուկ եկեղեցին ջախալիս եղէք մը դարձաւ . խորանները պղծեցան , վանքերը հիմն 'ի վեր տապալեցան , դպրոցները գոցուեցան եւ կրօնքի քարող վարդապետներէն ումանք փախան ցրուեղան , ոմանք բանտերը լեցուցին , ոմանք կարգերն ուրացան , եւ եկեղեցական ստացուածք 270 միլիոն եկամուտի արձէք գանձին գրաւեցան : Եւ ասոնք ամենքը այն միջոցին եղան , երբ դարով առաջ երկրին հարստութեան մեծ մասը եկեղեցականաց ձեռքն էր , երբ դաստիարակութեանցտէրը իրենք էին , երբ կառավարութեան երասման կը այնչափ իրենց սեպհական էր , որ կարգինաներ , Խիշլի , Մազարէն , Ֆլիոնի , Տիւպուա , Պէրնի տէրութեան ամենակարող պաշտօնակալքն էին , երբ թագաւորներու թագուհիներու եւ գրեթէ — թագուհիներու խղճմանքը իրենց ափերուն մէջ ամփոփեալ էր , վասն զի խոստովահանարք ընտրեալ նզուիթներ էին . եւ այն աստիճանի ամենակարող էին իրենք՝ որ գերեզմանի հողըն անգամ օտարահաւատ անձանց զլանալնուն , խեղճ Անգղիացի բանաստեղծը իր վաղամեռիկ աղջրկան թաղելու տեղ մը չէր կրնար գտնել , Ի՞նչպէս եղաւ ուրեմն , որ այդ հովովմէական եկեղեցւոյ « Անդրանիկ դուստրը » այսպիսի կապերով կապուելէ վերջը՝ Բարիլոնէն աւելի պոռնկացաւ , Նինուէնին աւելի մեղանչեց եւ Նրուսաղեմէն աւելի լեցուց անօրէնութեանց չափ :

Սպանիա , Ամենաքաթոլիկը , որ իր հաւաաաքընութեան ատեաններով զՄահմէտականը , զՀրէայն , զՔրիստոնեայն իրը հերետիկոս կամ կախարդ

ողջ ողջ կը խորովէք , կը քչէք , կամ ինչքերնին կը գրաւէք , ուր թագաւորներու նաեւ ներուած չէք անմեղութեան տարիին վրայ արտասուք ունենալ Սպանիա , աշխարհիս գօրաւոր ինքնակալու թիւնը , որ մէկ ձեռքը Հնդկաստան եւ միւսն Ամերիկայ կը տարածէք , եւ աշխարհի ոսկին իր գոզը լեցնելով միշտ աղքատ , միշտ տպետ , միշտ ամբարտաւան , հոգին՝ միտքը՝ մարմինը՝ գահոյքը յանձնելով Հռովմէական եկեղեցւոյն , անոր միայն հաւատալով , անկից միայն դաստիարակուելով , անով միայն թագաւորելով , իր գօրութիւնը՝ իր հարստութիւնը՝ իր գահոյից ամրութիւնը՝ իր գաղթականութիւնները գրեթէ կորսնցուց , եւ իր թագապսակները թագագուրկ՝ երբ փախստական իրենց ջերմեռանդութեանը աշխարհի կը ցուցնեն , բանադրեալ թագաւորին որդին Խղապէլի խարխուլ գահոյից վրայ կը ջանայ հաստատուելու . Գիշտ նոյն կէտին վրայ , ուր տարի մը չկայ ամենաքաթոլիկ Սպանիան բողոքական ցեղէ մէկը պիտի կանդնեցնէք՝ թէ որ անկարծելի փոթորիկները թոյլ տային :

Պէտք է յիշել զիտալիա եւ յիշեցնել ձեզի . դուք տեսէք եւ համրեցէք կործանեալ արքայական գահոյից բեկորները . պէտք է մէկիկ մէկիկ ցոյց տալ Լումալարտիոյ , Վենետիկոյ , Բարմայի , Լուքքայի , Նարոլիի եւ Հռովմայ իշխանութեանց աւերակները , եւ որ աւելի մեծն է Խտալական ժողովրդոց այդ իւրաքանչիւր պետութեանց անկման եւ գլորման համար տուած ծափերն ու ցնծումները . եւ չի զարմանանք երբ խորհրդածենք թէ դուք էիք , Հըռովմայ եկեղեցի , ասոնց իշխանները , ասոնց կա-

ռավարները , ասոնց խղճմտանքին առաջնորդները : ասոնց վարժապետները , տնտեսները , համարակալները , եւ աս Խտալական ժողովուրդը նորէն սանաձելու եւ ինկած գաները վերականգնելու համար ի՞նչ միջոցներ գործածեցիք , կրօնական քարողութիւնն . կամ բարոյական ազգեցութիւնն . — ո'չ . — այլ Նաբոլէն երրորդ եւ Փալավրիայի աւազակները :

(1) Նարոլիի թագաւորութեան անկմանէն վերջը , Խտալիոյ թագավորուկ իշխանաց մեծ մասը Հռովմ իրենց բնակութիւնը հաստատեցին , եւ հոն Գաղղիոյ կայսեր եւ Պապին իշխանութեան ընդստուերաւ կանոնաւորեալ դաւադրութիւն մը հաստատեցաւ . Գաղղիոյ գեսպանք Խտալիոյ միութեան շարունակ արգելքներ կը հանէին , եւ Նարոլիի թագաւորը իր Հռովմայ պալատէն կանոնաւորեալ աւազակութիւն մը Գալապրիոյ մէջ հաստատեց , նոյն ժամանակին աւազակապետք իրենց անդութքաջագործութեանց մած պատուանշաններ կընդունէին եւ կանոնաւորեալ ոսճիկներ ունէին , եւ ո'գիտէ թէ Սուրբ Պետրոսի անունով ժողովներ զըրամը 'ի բոլոր կաթոլիկ ազգաց այս աւազակաց վեճարմանն նաեւ չի ծառայեց . ուստի այս երկու կարողութեանց դիմեցին Խտալիոյ կործանեալ եւ կործանելի իշխանութիւնք որ քանի մը հարիւր տարուընէ ի վեր բարոյական իշխանութենէ բոլորովին զուրկի միայն բռնութեան եւ խարէութեան եւ ժողովրդոց տղիտութեան վրայ հաստատեր էին ամեն իրենց կարողութիւնը .

Թող աշխարհական իշխանութիւնք իրենց գեղձմունքը ունեւ ային , անզգամ միջոցներու դիմէին բայց իշխանութիւնը որ անսխիալական ըլլալու կը նկրտեր աւազակաց վրայ յենո՞ւ՝ զմեղ կը շփոթէ . ի՞նչ բանի վրայ զարմանանք , այսպիսի վարդապետութիւն հնարողաց լրութեան թէ ասոնք տեսնող ժողովրդոց կուրութեան .

Աւստրիոյ կայսրութիւնը դաշինք (քօնքօռտա) մը հաստատած էր 1855 ին Հռոմայ Քահանայապետին հետ, որով դատաստանական արտօնութիւնք, բոլոր ուսումնարանաց ընդհանուր վերատեսչութիւնք Հռովմէական և կեղեցւոյն ձեռքն անցան, եւ 1848 ին սասանեալ կայսրութիւնը ամուր կրթնելով բանակին եւ եկեղեցւոյն վրայ՝ որ « գահոյից նեցուկն է », ազատ կարծեց զինքը ամեն վտանգէ, բայց 59 ին հարուածը իր հաւատքը դդրդեց եւ 66 իր հարուածն աւ իր աչքերուն այնպիսի լոյս մը տուաւ, որ յայտն տեսաւ թէ Քօնքօռտան ոչ դեղ՝ այլ թոյն եղեր էլ իր տէրութեան . ջնջեց դաշինքը եւ կեանքը թերեւս սկսաւ գալ, եւ ամեն բողոքի խուլն Հռոմ սկսաւ ինք բողոքել :

Ասոնք տեսնելով ոմանք ըսին . Լատին աղքիւրը կը չորնայ, Լատին սերունդը կ'ոչնչանայ, վասն զի շատ ծերացաւ, իր ապականութիւնը՝ իր հիւանդութիւնը՝ տարիքի հիւանդութիւն է . տեսէք Ֆըրանսա, Խտալիա, Սպանիա, Մէքսիկոյի եւ Հարաւային Ամերիկոյ Հասարակապետութիւնքը, ի՞նչպէս հիւանդ են . ոչ իշխել գիտեն եւ ոչ հնազանդել . ոչ կրօնք գիտեն եւ ոչ բարոյական . օրէնք եւ հեղինակութիւնք ծաղը եղած են իրենց համար. այսօր թագաւորներ եւ նախագահներ կընտրեն եւ կը պաշտեն, վաղը կը կոտրեն եւ կը նախատեն, դատաւորներ ունին եւ քահանայներ, որոնց արդարութիւնն ու առաքինութիւնը կը հոչակեն, վերջը դահիճներու եւ աւազակներու հաւասար զանոնք կը վատահամբաւեն . ամեն ձեւ կառավարութեան եւ սահմանադրութեան կը փոխեն ու կը փոխիմեն, եւ դարձեալ ոչ իրենք հանդիսաւ կը դանեն եւ ոչ

աշխարհիս խաղաղութիւն կը ներեն : Նայեցէք եւ բազգատեցէք ասոնք Գերմանական, Անկլօ-Սաքսոն եւ Ալավ սերունդներուն հետ, որմնք խաղաղ եւ հաստատ քալերով յառաջադիմութեան կը դիմեն . ուր կրօնք՝ հեղինակութիւն՝ օրէնք՝ դատաստան եւ այլն եւ ալին, վերջապէս ամենայն ինչ իւր տեղը ամուր կը կենայ, եւ ամեն մարդ իւր իրաւունքներուն հետ իւր պարտքերը կը ճանչնայ, եւ քաղաքականութեան չէ թէ փայլը աչք կը շլացունէ, այլ մարմնը չօշավիլիք է :

Ասոնց իրաւունքով կը պատասխանեն ուրիշները թէ՝ իննուուն մէլիսն ժազովարդք, որոնց նախահարքը մարդկային ազգին առջեւէն դարերով քայլեցին, եւ որոնցմէ կրօնք՝ օրէնք՝ լեզու եւ գրեթէ արեւմուտքի ամեն լոյս տարածուեցաւ . ոչ ոք կրնայ մէկ խօսքով առանց քննութեան յանիրաւի դատավարուել, « Այս ժողովրդոց թշուառութիւնը Քաթոլիկութիւնն է , մահաւանդ թէ Քաթոլիկութեան չափազանցութիւնը » . կրօնք մը՝ որ Գրիգոր է. Պապէն 'ի վեր աշխարհիս միահեծան տէրութեան փափաքով մարդկային մտքերը այնչափ կը ճնշէ որ վերջապէս կ'ապասարին . մարդկային տգիտութիւնը այնչափ կը տածէ՝ որ դիտութեան նշոյը շատ քիչ կը տարածուի, բռնաւորութիւնը այնչափ կը զօրացնէ՝ որ ամեն օրինաւոր իշխանութիւն ատելի կընէ, անիրաւութիւնը իր անխիղմ չահերուն այնչափ կը գործածէ՝ որ իրաւունք եւ արդարութիւն ստութիւն կը կարծուին, եւ վերջապէս Քաթոլիկ մեացած ժողովուրդք չէ թէ միայն իրենց անմիջական օգուտները աեսնելէն արդիւուած են,

այլ նաեւ Քրիստոնէական կրօնին բարոյականը իւմանալէ՝ զուրկ մնացած են :

Եւ յիրաւի աս խօսքերուն ճշմարտութեան օրինակ մը մեզի եղաւ Ֆրանսայի քսան տարուան եւ այսօրուան ներկայ վիճակը, որուն թշուառութեանց առաջին պատճառ Քաթոլիկութիւնը կրնայ համարուիլ : Վասն զի Լուի Նաբօլէօնի առաջին դաշնակից չոռուայ գահը եւ եկեղեցին եղաւ . մէկը զՊիոս ՚ի Հառայ գահը կը վերահաստատէր, միւսը զՆաբօլէօն Ֆրանսայի աթոռը կը բարձրացնէր : Հայ բանաստեղծի մը սա տողերը միշտ կը յիշենք երբ դեկտ. Զը միտքերնիս կուղայ :

Խարխուլ են դահոյք թէ եւ ոսկեղէն,  
Ըրոյ պատուանդանք յոճիր յեցեալ են :

Երբ աթոռ մը՝ որուն նեցուկը Հռոմէ, եւ որ սուտերդու մնաւթեան, սպանութեան, օրինացութեան, կաշուակրծութեան, յափշտակութեանց կեղծաւորութեան վրայ հիմնեալ կըլլայ, եւ իւր ամենէն մնծ զէնքը բարուց ապականութիւնն՝ եւ արդարութեան եւ դաստիանաց խարդախուիլը կըլլայ, ինչ կընէ այն ժողովուրդը եթէ յանկարծ սանձը կը կոստի, ան ինչ որ բրաւ իր քսան տարուտիրող թագաւորն ուրիշ ձեւով եւ քսան օրուան մէջ. նա յափշտակութեամբ շնեց, ինք աւաղակաբար կործանեց, նա դատաւորը եւ քահանան շահեցաւ կամ կաշառեց, առ երկուքն ալ դահճաբար խողխողեց. նա՝ իշխանութեան անունով բռնաբարեց, աս՝ ազատութեան անունով աւաղակեց. մէկը Պորտայի հաւրիմաց ելեւէջներու վաստակներով ժամերը եւ պալատները զարդարեց, միւսը վայրենա-

բար զանոնք կողոպտեց եւ այրեց. վերջապէս ինչ որ Նարուէոն Գ. վերէն՝ բարձրէն՝ բարոյականին չըներածը ըրաւ, նոյնը Քօմէւը վարէն ամենայն վ սյրենութեամբ եւ լրութեամբ կատարեց . այնպիսի սկզբան այսպիսի վերջ իրօք կը վայլէր . բայց մէզը եղաւ մեծ ազգի մը, որ խաղալիկ եղած է անոնց՝ որք Քրիստոսի անունով կը քարոզեն՝ առանց Քրիստոսի հաւտալու :

Հիմայ զուք ալ, Գերապայծառ Տէր, մեր միամսութիւնը եթէ ուղէք կրնաք ապահովել թէ որ իրօք Քրիստոսի եկեղեցւոյն ճշմարիս նուիրակն էք, թէ որ կը հաւատաք եւ կը հնազանդիք Աւետարանին եւ կը յիշէք Անոր հրամանը իր աշակերտաց թէ «Թողլու է ինսուն եւ ինը ոչխարը եւ երթալու է մէկ կորսուածին ետեւէն» Զեր պաշտօնը չէ թէ աշխարհիս պետութեանց հետ պէտք էր ըլլալ, այլ ան ժողովրդեան պէտք էիք ներկայանալ նման Անոր՝ որ չէր խորչեր տկարներէն, աղքատներէն, ու աղաքներէն . եւ իր աշակերտաց «չէ թէ եօթին՝ այլ եօթանասուն եւ եօթնիցս անդամ ներել» կը պատուիրէր . «օրէնել եւ մի անիծել» կը հրամայէր : Անոր համար ձեր տէրութեան պարտըն էր աղ բանադրանքները, այդ կախակայութիւնքը, այդ անպիտան զէնքերը՝ որ երբ անիրաւութեան պաշտպան են եւ չեն զօրեր, յետս կոչել, եւ ուղղակի անունուիլ ամեն անոնց հետ, որ Քաթոլիկ անունը կը կրէին առ երկրիս մէջ. քննել իմանալ թէ ի՞նչ պատճառներ զիրենք այդ ծայրը հասուցին . որ իրենց իրաւունքը իրենց ձեռօք ՚ի գործ դրին : Զէ, զուք այդպէս չուղեցիք, եւ պատճառը, վասն զի աղէկ ճանչցեր էին ձեղ անոնք որ ըստած էին թէ «Հոռմ անլուր ոճիրներու համար պատ-

բաստական թողութիւն եւ քաւութիւն , եւ ամենէն անհաղանդութեան համար պատրաստական բանագրանքներ ունի » : Եւ պատճառը , վասն զի ան օրը որ Վասիկանու ժողովքին ձեր անսխալականութիւնը վճռել տուիք , ալ պէտք էր ձեզի շատ խոհեմ ըլլալ , վասն զի սխալ քայլ մ'ընել շատ սուլի կը նստի Երկնէց որդո՞յն եւ չի կրնար դիւրութեամբ յետս կոչում ընել , վասն զի ասկից վերջը ամեն մարդ՝ ամեն արարած՝ կրնայ արդարանալ որ սխալական է , բայց ՚իանկից որ չի կրնար սխալի եւ չի կրնար զղջալ . վասն զի « ով որ Հոգւոյն Խրբոյ զէմ կը մեղանչէ՝ պիտի չի թողուի անոր » :

Հիմայ , Գերապայծառ Տէր , ձեզի կը մնայ երթալ ըսել անոնց որ զձեղ յուղարկեցին թէ՝ իմ ամեն հնարիմաց սրամառութեամբն ինձի անկարելի եւ զաւ իմ Սրեւելքի պաշտօնիս մէջ յաջողիւ . վերը կառավարութիւն մը գտայ՝ որ մեր նեցուկներուն պէտք չունի իւր արքայական զահոյից , եւ որուն վրայ նստող Խնքնակալին սկզբունքն է թէ « թըշուառներու եւ հարստահարեալներու ապատան եւ նեցուկ չէ միայն իշխանութիւնը՝ այլ արդարութիւնն է » : Եւ ան պետական մարդը տեսայ , որ խորիմաց քաղաքագիտութեամբ զիտէ լծորդել իւր Տիրոջը սկզբունք արդարութիւնը՝ Տէրութեան օգուար եւ ժողովրդոց շահը : Տեսայ վարն ալ Հայ աղգին թափթփուքները՝ որ կը կարծեն թէ կրնայ Հոռոմ ուրիշի իրաւունքը ճանչնալ , եւ կրնայ ներել ժողովրդեան մը՝ որ կարծիք ունենալ կը համարձակի եւ չուզեր հաւտալ թէ Աստուծմէ զատ անուընալ մարդ կրնայ ըլլալ երկրս վրայ :

Գերապայծառ Տէրութիւն Ձերում

### ԲՈՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ազգային զաւեշտական օրագրաց մէկը Մամուլ . որ իր զուարձալի լեզով եւ ողջ խորհրդածութեամբք , օդտակար լրագիրներէն մէկն է , բարեգործական ընկերութեան կերեւայ թէ փոշիները կուզէ ցնցնել , եւ կը վախէ որ չելէ ցեցոտի եւ որդերու ճարակ ըլլայ , եւ այս նպատակաւ իւր հիմնադրաց մեռելներուն աճիւնը կը խառնէ , եւ ողջերուն՝ մօտ կամ հեռու՝ մէկմէկ պգտի քար կը թացնէ :

Կրնայ ըլլալ որ այս քարերը՝ ոմանց սաստիկ երեւցած ըլլայ , բայց մենք զրուածքին նպատակը կը նայինք եւ հոգ չենք կրնար ընել եւ անոնցմէ վէրք զոյանալ չենք հաւտար . եւ քանի մը խօսք ալ պատասխան տալ պատկանութիւն մը կը համարենք մեզի , վասն զի ու եւ իցէ աղղային հաստատութիւն՝ որ ժողովրդեան աշխատանքին երկունքն է՝ պարտաւորութիւն մը ունի ըստ ընական օրինաց շարժելու եւ գործելու՝ եւ ան օրէն որ չի շարժիր եւ չի գործեր՝ իրաւունք կուտայ իւր վըրայ թիւր կամ ուղիղ գատաստաներ ընել տալու :

Բարեգործական ընկերութեան ներկայ վիճակը մենք այնպէս կը կարծենք թէ ապահով է , վասն զի իր ստակը ուղիղ եւ համեստ եւ պատուաւոր մարդկանց ձեռքն է , եւ մեզի համար առաջին ապահովութիւն առ աշխարհիս վրայ համեստութիւնըն է , իսկ անկարծելի պարագայներու համար եւ

բաշխաւորութիւն չի կայ եւ մարդկային կարողութենէն վեր է զայն գանել եւ ստեղծել : Եւ ոմնոնք որ այսօր այս ընկերութեան Տնօրէն ժողովը կը կազմեն, արդէն աղջային օրագրաց մէջ քանի մը անդամ իրենց ստկին գումարը իմացուցած են, եւ իրենց հարցուելիքներուն ալ անշուշտ պատասխան կրնան տալ : Այսօրուան նիւթական պատասխանատուութիւնը անոնց ձգելով ներկային մէջ, մեզի կիյնայ ուրեմն անոր անցեալին ու աղջային պատասխանը տալ, որովհետեւ մեզի հարցնող եղաւ : Ուստի մեր գրելիքը ճշգելու համար՝ զրուցենք :

Ա. Թէ ինչ էր Բարեգործական ընկերութեան նպատակը :

Բ. Որո՞նք եղան իրեն թշնամիները, եւ ինչ միջոցներ գործածեցին իրեն դէմ :

Գ. Թէ ինչ կրնայ, եւ թէ ինչ պէտք է ընել այս ընկերութիւնը :

Ա.

Բարեգործական ընկերութիւնը 1861 իւր յայտարարութիւնը տպեց եւ հոն իւր նպատակը որոշ յայտնեց աշխարհի . եւ իւր հիմնական կանոնագրութեան առաջին յօդուածն յայտնի կը զրուցէ, թէ «Բարեգործական ընկերութեան նպատակն է, Ազգին որք, անտէր եւ չքաւոր տղայքը երկրագործութեան եւ արուեստից զբաղեցնելու միջոցներն ի գործ դնել :

Իսկ թէ ի՞նչ էր աս ընկերութեան շարժառիթըն եւ ազգին ան ատենուան վիճակը՝ որ հիմակ-

ուան վիճակէն շատ քիչ տարրերութիւն ունի : Աղաթոն Գրիգորի գրչով ասոնք կը գտնենք իւր յայտարորութեան մէջ :

«Երբ ազգը իւր ողոր մասպրութիւնը այս ամենակարեւոր խնդրոյն (ազգային դաստիարակութեան) վրայ գարձուցած կերեւի, ցաւելով կրսենք որ գեռ գոհացուցիչ միջոց մը՝ ի գործ գրուած չը տեսնուիր ազգային դաստիարակութիւնը ծաւալելու համար : Դեռ այսօր Հայուտանի մէջ, այնչափ հազուագիւտ է գրել կարդալ գիտցող մարդ մը՝ որչափ հազուագիւտ է Ավկիանիսայի վայրենիներուն մէջ . . . : Եթէ ասանկ վարանեալ եւ տատանեալ ամեն մարձակայ ազգերէն ետ մնանք, այն կարողութիւնն որ այսօր ունինք, քանի մը տարիէն ետքը կը մնայ արդեօք . եւ այն կարողութիւնն որով այսօր հնար է գործել՝ քանի մը տարիէն ետքը կը բաւէ՝ արդեօք : Աւր թողունք որ նիւթական վիճակնիս օր ըստ օրէ գեշալու վրայ է,

Բարոյական կացութիւննիս գեռ յետախաղաց վիճակի մը մէջ է կամ ծանրաքայլ կը յառաջանայ . . . մանաւանդ որ, ինչպէս վերը բարեկանութիւնը մեծ յեղափոխութեան մէջ ձգած է, երկրիս հողագործական, առեւտրական եւ արուեստական կացութիւնը . . : Եւրոպիոյ լուսաւորեալ երկրագործութիւնը հալածեց ու խափանեց մեր հինաւուրց հողագործութիւնը, արդէն իսկ Եւրոպիոյ երկրագործական շատ բերքերը մկան են գալ մաքառիլ մեր բնիկ բերքերուն հետ աշխարհի էն պարարտ հողին վրայ եւ էն գեղեցիկ կլիմայի տակ . . . : Երբ կը տեսնենք որ հազաւոր արհեստաւորներ՝ ձե-

ոռւնին ծոցերնին դրած՝ աչունին ապարդիւն գործիքներնուն վրայ ձգած ու օրական հացերնին ճարելէ յուսահատած՝ անշարժ ու տիտուր նստած կը մտածեն, երբ կը տեսնենք որ հարիւրաւոր ընտանիքներ հարստութեան ու շքեղ պալատներու մէջ կը քնանան ու դառն չքաւորութեան ճանկերուն մէջ կարթնան, երբ կը տեսնենք որ խումբ խումբ որբ ու անտէր մանկտիք փողոցներն ու շուկաներն կը թափառին մոլութեանց օղը ծծելով կապրին, ազգերնուս անպատութիւն ու բեռ եւ Տէրութեան վնասառիթ հպատակներ կը լան, երբ կը տեսնենք Ասիայի բազմաբեղուն դաշտաց շատերը եւ անոնց մէջ Հայաստանի պատուական երկիրները՝ լքեալ ու խոպան, երբ կը տեսնենք իր արիասիրա զաւակները՝ օտար աշխարհներ պանդիտած, սովոր քաղց յանձն առած, իրենց ու սիրելեաց ողեապահիկը ճարելու համար հազար տեսակ տառապանաց ենթակայ եղած ու տարիներով իրենց սիրուն ընտանեաց գդուանքէն զրկուած ո՞հ, ո՞ր ինքնամոլ Հայն է այն որուն սիրտը ՚ի գութ չը շարժի ու անարբեր աչօք կարենաց նայիլ իր արենակցացը այս ազեկուր վիճակին վրայ » .

Եւ դեռ այս նկարագիրը ներկայ վիճակիս շարունակելէն վերջը յայտարարութիւնը կը հարցընէթէ «Ո՞րն է ասոր դարմանը», եւ կը պատասխանէ .

«Ի բնէ արհեստաւոր եւ երկրագործ ազգ մը, իր ձեռքի արուեստն ու երկրագործութիւնը անպիտանալուն համար, թշուառութեան մատնուածուրիշ կերպով չկրնար կանգնիլ, լայց միայն նոր

քաղաքականութեան պահանջած արուեստներն ու երկրագործութիւնը ձեռք բերելով . . . : Անոր համար ալ ազգին ըսելիքն յայտնի կեցած է . Ազգին ազքատ ու խեղած մասին զաւակները առնել ու պրզտիկուց անոնց զանազան արհեստներ ու մանաւանդ երկրագործութիւն սորվեցնել զիտութեան ընծայած նոր լոյսերուն համեմատ, ու միանդաման վնասուել, գանել, ու հայթայթել, այն միջոցները՝ որոնցմով կարենան վրազիլ այն արհեստ երուն ու երկրագործութեան եւ ապրիլ անոնցմով » :

Ահա մինք հոս ամենայն համբերութեամբ դըրինք չէ թէ միայն նպատակը՝ այլ եւ պատճառները, շատ ազէկ նկարագրուած՝ յորոց զարձեալ ազգին բարեսիրա մասը կը մտածէին այս խեղճութեան թումբ մը կազմել, եւ արգելու որ տղիտութեան եւ աղքատութեան ճարակը չի ծաւալի . բայց ուրիշ կերպով որոշուած էր ճակատագրէն, եւ պէտք էր որ ան գաղանի գօրութիւնը, որ երկու երեք գար ժամանակէ ՚ի վեր միշտ հնարքներ զտած է աս ազգին թշուառութեանց մէկ նոր ազր/ւրը ըլլալ աս անգամ ալ յայտնի եւ գաղտնի իր թոյնը թափել, եւ աս ընկերութեան ամեն տեսակ արգելուներ գտնել : Գանք ուրիմն այս երկրորդ մասին եւ բացարենք ըսածնիս :

## Բ

Բարեգործական ընկերութեան առաջին թըշնամին իր յատկագիծը պէտք է համարինք, որ չորս հինգ հազար սոկիով, ինչպէս ո հանք հաւա-

տացին եւ հաւտացուցին , 'ի գործ դնել անկարելի էր , եւ ազդը աւելի մեծ ճ/գ մը պարտկան էր ը-նել , եւ ան ալ իրմէ յուսալ այնպիսի նեղ ժամա-նակին՝ դժուար էր :

Երկրորդ՝ երկու դաս մարդկանց թշնամի ե-ղան իրեն , որոնք երկուքը 'ի մի ձուլելով կրնանք անուանել որդի + խառարձի , եւ այն ժամանակին ժո-զովրդեան ձայնին կրնանք հետեւ իլ խառարձեալ ա-նունը տալով չատ մը ան մարդկանց՝ որ ամեն բա-րեկարգութեան՝ կանոնի եւ նորահաստատ սահմա-նադրական սկզբանց դէմ ըլլալով ազգը կը չար-չարէին : Ասոնք ազգին Լուսաւորչական մասին մէջ ամիրայական կամ իշխողական սկզբանը կամ հինա-ւուց սովորութեանց երկրպագու՝ կամակոր պատե-րազմ մը կրնէին՝ ինչ որ երիտասարդութիւնը իրեն ցոյց կուտար , եւ Սահմանադրութեան նեղինակնե-րէն զուանս տեսնելով Բարեգործական ընկերու-թեան հիմնադրաց մէջ , իրենց թշնամութեան նր-շաւակաց կարգն՝ զասիկայ ալ զրին . եւ ձեռք եր-կրնցուցին Անոր՝ որ խաւարի հայրն էր եւ որ թու-նալից աչօք եւ դառն սրաիւ պատրաստ ժամանակը կը դիմէր լւր մեքենաները շտկիլու : Մենք անու-նը չի տուած ամեն մարդ զինքը ճանչեց : Եւ թէ որ իրեն հարդնես կրնայ ըստ Աւետարանին « Լէգէ-ոն է իմ անունս » պատասխանել . Վասն զի զրու-թիւն մի է ասիկայ որ քիչ սննդամ յայտնի թշնա-մութիւն կընէ , այլ լոիկ կը գործէ , բարեկամ կը ձեւանայ , ընկեր կըլլայ , տեսութիւնդ կը փնտոէ , խորհրդակից կըլլայ , մասեր եու թիւն կընէ , կողմնա-ցոյց կը մատու ցանէ գործիդ յաջողութեան , գեղե-

ցիկ հանձարներ՝ կարող անձինքներ՝ գործիք կը կարկառէ , որպէս զի չէնքիդ հիմք պեղէ եւ կարե-նայ կործանել : Լէգէոնը ուրիմն որ տարիներ ու գարեր կազրի , միշտ անմահ է իր նախահօրը պէս , նւր որ երթաս կը զանուի , նւր որ մարդուս միտ-քը լուսոյ կը դիմէ՝ ինք սեւ ամպ մը զիտէ սակել-ծել , եւ որ սիրոյ եւ խաղաղութեան սուրբ գրքէն կրցեր է ատելութեան եւ բաժանման պատգամ եւ խարոյիներ հնարել , որ իր ձեռքը անցուցած ազ-գերը զիտէ առաջ բարյապէս եւ վերջը նիւթա-կանապէս սպաննել , եւ որ խաղաղ խղճմտանքով կը զրուցէ ամեն ժողովրդոց համար ինչ որ ասկից 170 տարի առաջ զրուցեր է (1) Թէ Հայերը պէտք է չարչարութիւն սորվին , եւ ամեն դառն չարչար-անքներ աչուընին պէտք էր առնէին » . որ Լեհաս-տան (2) Հայ եկեղեցեաց դոները կը խորտակէ , ա-ւազակի մը հետ ընկեր ըլլալով անոր ոսկին՝ ար-ծաթը կը թողու , հոգիները ինք վաստկելու հա-մար՝ որ՝ էջմիածին (3) Հոփիսիմեանց ոսկորները կը պեղէ , որ ծովուն վրայ Հայ պատրիարք մը կը խար-դաւանէ եւ որ եպիսկոպոս մը քահանայ (4) կը ձեռ-նազրէ , որ խոստովանանքին գաղտնիքը խոստովա-նահօրմէն (5) ծախու կառնէ եւ խոստովանանքը իր

(1) Տես Երկաթէ գիմակ կամ Աւետիք պատրիարք Հա-յոց , էջ 47 խօսք Հ. Պուանքոնիէլին որ մեծաւոր էր երկութաց 1700ին ՚ի Կ. Պոլիս :

(2) Չամչեան Հատ Գ. Պատ. Հայոց . 'ի Կիկոլի վարքը , էջ 655 :

(3) Նոյնը Հատ . Գ. էջ 368 :

(4) Երկաթէ գիմակ , էջ 447 :

(5) Նոյնը , էջ 97 :

շահուն միայն կը գործածէ , որ Համազդեաց ընկերութիւնը կը հալածէ , որ զՄխիթարեանս Հռովմայ հերետիկոս եւ Օսմանեան կառավարութեան դաւաճան կուգէ հաւտացնել . վերջապէս այս գրութիւնը ձեռք կարկառեց կործանելու նաեւ ղբարեգործական ընկերութիւնը . վասն զի ինք զիտէր թէ անոր ընելիք գործողութիւնը դժուարին զործ մի էր , եւ հիմնադիրք յայտարարութեան մէջ դժուարութիւնը եւ դարմանը յայտներ էին , երբ կիմացնէին թէ աղպին մէջ ամեն տարերք պէտք էր որ իրենց օգնէին : « Յսանկ գործ մը ՚ի զլուխ հանելու համար , « ընդհանուր ազգին բոլոր նիւթական՝ մտաւորա « կան ու բարոյական զօրութիւնները պէտք է միա « նան եւ ՚ի մի ձու լուին . . . իրեն խորչակա « հար ընկնին անձնական կիրքերը՝ կուսակցութեան « հոգին՝ կրօնական խորութիւնները , եւ խրաքան « չիւր մարդ իր նիւթական ու բարոյական լուման « բերէ ձգէ ազգային լուսաւորութեան զանձանա « կին մէջ : Եկեղեցականք իրենց կողմէն աշխատե « լով . . . սէր քարոզելով ժողովրդին , եւ իրենց « օրինակով զանոնք առաքին ութեան կրթելով : Աշ « խարհականներն մոռնալով իրենց մէջ եղած հինոր « եայ անիմաստ խորութիւնները որ՝ կամ աստի « ձանի կամ քաղղի կամ կրօնքի զանազանութենէ « յառաջ եկած են . . . :

Ուստի դրութեան առաջի զործն եղաւ , իր վճիռը որ շատ հին էր եւ ընդհանրապէս ընդունաւած՝ այս անգամ քնացնել , չի զրուցեց թէ (e) Կաթոլիկները ամենափոքր հաղորդակցութիւն մը պէտք չէին ունենալ իրենց հերձուածող եղբարց

(e) Կողնը , էջ 17. Հ. Պատմութիւն :

հետ , այլ ստեղծեց Ժողով ապրայէն կրնունեան անունով ընկերութիւն մը , գլուխը զահակալ հաստատեց զշասուն Գերապայծառ , ու Հայերէն լեզուաւ ուսմանքներ ու քննութիւններ՝ եւ ճառեր սկսան հնչեցնել բերայի Սեմբնարիոյի պահները , եւ ուր Աշճեան վարդապետը տղղասիրական ձայն մը կը ձգեր՝ ուր շատ մը Հայաստանի օդին՝ ջուրին՝ պայծառ երկինքին՝ Սեպուհի լերանը՝ Եփրատայ ալեացը վրայ Սեղբեստրոսեան նոր հաւատքը մը կը բարձրացներ , եւ Քրիստոնէական կրօնքը գտնուկէց ընելով եւ այս Սեղբեստրոսեան հաւատքը ՚ի Նուսաւորչայ ծաւալումն կը հոչակէր , իսկ իւր երկրորդ առաքինի գործ եղաւ ձեռքի տակէն , տարածել այն զրպարտութիւնը եւ քսել ան մուրը Բարեկործական ընկերութեան վրայ , ինչ որ Սիփթարեանց վրայ , երբեմն իր Լիվունոյի տետրակոլ քսերէր , Պատառդունիւն Տեքունիւն տառագութելու համար : Թէ որ ընկերութեան հիմնադիրք որչափ կը հանչացին իրենց ազգին վիճակը , նոյնչափ աւ աշդին զանական անհատները հանչացին , այսպիսի անձունի զրպարտութիւն մը ինքնիրեն կ'յնար , բայց ժողովուրդը միշտ ժողովարդ է . սկսան ումանք երկրայիլ , եւ երբ եռանդը ստանցաւ , զրութեան ուրախութիւնը կատարեալ էր , եւ իր նպատակին համեմիլ կարծեց քոլորուին :

Բայց հու պէտք է քիչ մը կենանք եւ այս զըրպարտութեանը թէ « Հայք անկախութեան համար կաշխատին » գաւաճան խօսքերուն վերջին անդամուան համար կարուկ պ ստամբան մը տանիք : Վասն զի երբեմն գրութեանց մէջ , երբեմն խօսքի մէջ ասոնք լսուած են :

Կարելի է Հայոց մէջ գտուին ոսկի շինողներ, մշտնջենաւոր շարժմունք հնարողներ, նոյնպէս ալ անկախութեան համար աշխատողներ, բայց մեր ազգին՝ այս երեք գործողութիւններն ու մի եւ նոյն յաջողութեան ենթակայ են, ինչպէս մեզի նոյնպէս Բարեգործական ընկերութեան մեռած կամ ողջ հիմնադրաց առջին, նոյնպէս նաեւ Օսմանեան կառավարութեան առջեւ, որ ամենեւին ուշադրութեան արժանի չի համարեցաւ երբեք այս զրապարտութիւնները, բայց ասոնք իրենց վնասը չունեցան ըստնք՝ կարելի է կը սխալինք, վասն զի անփորձ եւ տղէտ պատանեկութիւն մը կայ ամեն տեղ որ այս խօսքերը ուշադրութեան արժանի կրնաց համարիլ. եւ ասկից թէ Մահմէտական եւ թէ Հայակրօն երիտասարդութեանց մէջ փոխանակ սիրոյ ատելութիւն, փոխանակ բարեկամութեան՝ կառկած սպրդի, երբ ընդհանուր Օսմանիոյ օգտին համար աս երկու սերունդներուն իրարու վրայ վստահութիւնը մեզ այնպէս կերեւի թէ նախադասելու է քան զամենայն։ Խակ բրունիւնը ի՞նչ օգուտ կը քաղեր աս զրապարտութենէն, այն նախ թէ ինչ որ ըստ իր ժամանակի չէ՝ կորնչի, իրեն համար ո՞վ որ իրեն չի հնազանդիր ո՞վ որ իրմէ չի կառավարուիր թէնամի է, և երբ եղուիթը չկրնար բռնաւոր իշխանութեան գլխուն բռնաւոր ըլլալ, կըսէ մեծ փիլիսոփայ մը, ան ատեն անոր շողոքորթը կըլլայ», բայց կը մոռնայ ըսելու թէ անոր զրապարտիչը անոր բանսարկուն ալ կըլլայ։ Ի՞նչ հոգն գրութեան թէ զրապարտութիւնը անձոռնի ըլլայ, կամ անկարելի, ինք աղէկ գիտէ որ քանի որ ժողովրդոց մեծ մասը

ազիտութեամբ է ճարակեալ անոր առասպել հաւատայնել շատ գիւրին է. բաւական է թէ աշխարհը տակնուվրայ ըլլայ, աշխարհքին խառնակութիւնն օգուտ քաղել իր արհեստն է։ Ասոնց համար էր որ երբեմն Եւրոպիոյ բոլոր Տէրութիւնք չնջել կարծեցին Եզուիթութիւնը, բայց ան չի չնջուեցաւ, անոր համար էր որ մեծ մարդ մը Մօնթեսքիո «Կը վախնամ Եզուիթներէն, կը կանչէր, վասն զի ամեն տեղ են՝ Հռովմ իրենց վնաս հասցնեմ, Փարիզ գիմացը կելլեն (7)։ Աս ճշմարիտ է որ Բարեգործական ընկերութիւնը թէպէտ չուղեց իրենց վնաս հասցնել եւ զգուշացաւ իրենցմէ, բայց անոնք իր գիմացը ելան, վասն զի ո՞վ որ բարի գործ մը կուղէ ընել անոնց վնաս հասցուցած կըլլայ։

Գ.

Քանի մը տող միտայն կը մնայ մեզի։ Ի՞նչ կընայ ընել Բարեգործական ընկերութիւնը։ Ազգային դաստիարակելութեան ասպարէզը ընդարձակ է. ան օրն որ դպրոցի մը կառավարութեան յարմար՝ հանձարեկ եւ չնորհքով անձ մը գտնէ, անդանդաղ դպրոց մը բանալու խորհուրդը կուտայի իրեն ուր որ կը պակսի։ Զի գտաւ, թող քանի մը ուսումնասէր երիտասարդը յուղարկէ հոնուր որ զուրկ են վարժապետէ, եւ այս միայն ընելով այնչափ մեծ եւ ազգօգուտ գործողութիւն մը ըրած կըլլայ, որ իւր անուանը արժանի կրնայ ըլլալ։

(7) Եւ երօր ալ, այս մեծ մարդը իր վերջի վայրկեաններուն իր անկողնին քու Եզուիթ մը տեսաւ, որ թէուզի՞ մը ձեռքը կը ջանար յետո կոչումի ստորագրութիւն մը ձեռքէն տանել, ի՞նչպէս ներս մտեր է, Ելուիթները միայն գիտեն։

զիոյ աղղային ժողովին մէջ խնդրէ որ իր կառավարութիւնը օգնէ եւ հասնի այդ ինկած կտուավավարութեան, որ Վատիկանու մէջ դեռ Քրիստոնէական ոգևոյն դէմ յոյսերով կը մնանի . երբ դուգիտես՝ կը յիշես Հրէոյին տղան որ այդ անիծեալ իշխանութեան ինկնելովը իր ծնողացը գիրկը կրցաւ դասնալ . կարելի է որ այդպիսի իշխանութեան մը վերականգնումը փափաքի՞ս, եւ այդ հանճարին վըրայ չը ցաւի՞ս, որ անցեալ տարի ուրիշ խղճմանը մը ունէր եւ այս տարի ուրիշ մը ունի . կարելի՞ է երբ նկատես այդ գեղեցիկ ճակատը՝ այդ ճերմակ մագերը՝ այդ վսեմ լեզուն եւ դնելով 'ի զուզակը-չիո այդ սուր խորամանկութեան՝ այդ խարդախ ճոռմաբանութեան՝ այդ կեղծաւոր արցունքներուն հետ, այդ բնիմն ալ՝ այդ ժողովին ալ՝ այդ իշխանութեանն ալ եւ ան աղղին՝ որ արիւնաներկ եւ պատառ պատառ կելէ սոսկալի պատերազմէ մը՝ քստմնելի դաւաճանութենէ մը՝ եւ իր դահճճներուն հեշտարար ունկնդիր կը լայ, եւ կը ծափահարէ . կը նա՞ս սրտիդ խորունկէն չը հառաչել եւ չըսել թէ՛ շատ է քեզի Գաղղիա նաեւ այդ վիճակդ ալ :

Տեսէ՞ք սա խաղաղութեան Աստուծոյն քահանայները թէ ի՞նչ կը վնասուեն եւ ի՞նչ կը փափաքին եւ ի՞նչ խորհուրդ կուտան իրենց հայրենեացը . այն հայրենեաց որ իրենց կամաց եւ թելադրութեանց հետեւելուն համար քսան տարի որդնոտեցաւ՝ փըտեցաւ, պղտի նաբոլէոնին արիւնաշաղախ լարծուն ոտքերուն տակ ճղմուելով, եւ որ թեթեւամիտ եւ տկարամիտ իր սանձը դաշճեալ կերկնցնէ անոնց ու գլխիվայր կուզէ հետեւիլ դարձեալ անոնց առաջ-

## ՕՒԼԻԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ ՃՈՒԾ

Մենք ուր, Գաղղիական աղղային ժողովքը ուր, մեր գրիչը ուր, Պօսիւէի ընթացակից եպիսկոպոսի մը ճարտասանութիւնը ուր, Բայց գաղափարները մէկ աղգի մը ստացուածքը չեն, ճշմարտութիւնը նաեւ Աստուծոյ ամենէն պղտի արարածին ալ սեփականութիւնն է, մանաւանդ երբ սըխալ մունք մը՝ ստութիւն մը մեծ եւ զօրաւոր ճայներէն արձագանքէ արձագանք կը տարածուի եւ աշխարհիս վերջի եւ փոքրիկ խորշերուն մէջն ալ կերպարանք կառնէ :

Մօնսինեօր Տիւբանլուի Յսւլիսի 22ին խօսած ճառը Հայերէն գրերով թարգմանուած տեսանք, եւ այն գեղեցիկ ճարտասանութիւնը որ զմեզ զարմացուց խօսովին հանճարին վրայ՝ նոյնչափ ալ դառնացուց ոգւոյն ծագմանը փցունութեանը վրայ:

Վատիկանու պալատին մէջ « Խտալացիներէն պաշարուած Արբազանը » , արդեօք աւելի՞ թըշուառ է ան խեղճ ծնողքէն՝ որոնց զաւակը տակից տասը տարի առաջ իրեն հրամանն յափշտակեր էր իրենց ծոցէն՝ իրենց գգուանքէն՝ իրենց կրօնքէն : Արդեօք Վատիկանու գիշերները աւելի տխուր են Պիոսի եւ Անթօնէլիի մէջ, քան թէ այն սգաւից Պէթօյի գիշերները Մօրթարայի եւ իր ինոջը մէջ :

Թէպէտ Դէմօնթէնի արժանի ճարտասանութեամբ խօսի քու լսելիացդ Տիւբանլու եւ Գաղ-

նորդութեան եւ մահու պատերազմ մը պատերազմիլ որ գրեթէ հաւասար է քաղաքական պատերազմի . կը լսէ այդ արիւնախորհուրդ քահանացից եւ չի լսեր Քրիստոսի որուածայն եւ որոշ խօսքերը թէ « Խմ թագաւորութիւնս չէ յայսմ աշխարհի » , եւ թէ որ կը կասի բոլոր Եւրոպիոյ խոժոռ նայուածքէն կը կասի :

Ի՞նչ է սա Տիւբանլուի ճառը :

Դեռ բերմին պատուանդաններուն ոտքը հազիւթէ կը դնէ շողոքորթութիւն մը , այն մարդուն , զոր՝ ասկից երեսուն տարի առաջ բոլոր եկեղեցական ձայները մահուան կը դատապարտէին իրեւ ապստամք իրեւ խոռվարար , բայց այսօր Գաղղիոյ երասմանակները իր ձևոքն են . դնենք տարիներ տարիներու վրայ , հասցնենք մօտեցնենք զինքը երկնքին եւ թէ որ իշխանութեան մէջ հաստատուի կը անդին ալ կը բարձրացնենք զինքը : — Հայոց Սուրբ մի՛ մոռնար յեղափոխութեան գրդոիչ պատմիչ եւ պաշտպան Թիէրն է ատիկայ :

« Գաղղիական խորհմանքը գոհ ընել » , կը խսդրէ : Ի՞նչ է Գաղղիական խորհմանքը , հարցուցէք այդ Սուրբ Եպիսկոպոսին . — այն խորհմանքը անշուշտ որ սուտերդում մարդու մը եւ իր տանը քան տարի յաջողութիւն մազթեց Աստուծոյ սեղաններուն առջեւ . — այն խորհմանքը որ 1830ին թագաւորի մալ խորհուրդ կուտար նոյնպէս երդուեալ սահմանադրութեան մը դրժելու եւ աթոռ մը կը տապալէր :

Գաղղիական խորհմանք : Երկուք են այդ խորհմանքները Հայր Սուրբ . մէկը որ գօմիւնին հետ

ինկաւ , միւսը Նաբոլէոնին հետ : Ասոնց ինչւայի որ մէկը ձեր սրտին յարմար ալ ըլլայ , աշխարհս երկուքէն ալ հաւասարապէս կը զդուի : Եւ բարերազդութիւն մը համարիլի է որ կը պակսի Գաղղիոյ այն զօրութիւնը , որ գոհ լնէ այդ զդուելի եւ եղեանագործ խղճմանքը : « Մեծ ճարտասան պատմութիւնը որ միայն արժանի է լսելի լինելոյ » . որ մը պիտի պատմէ պղտի նաբօլէոնի թէ յեկաեմբեր Երկուքին վերջը՝ բոլոր իր դաշնակիցները՝ ամէն կարգի եկեղեցականք պարզեցին իրենց դրօչները , դաստիարակութեան տէրը իրենք եղան եւ բարոյական եւ կրօնք վերացան երկրէն եւ մէկ օր մը եղաւ որ միայն կրօնամոլներ եւ անկրօններ մնացին , ժամանակ մը եղաւ որ Թիէրներ , Հիւկօններ , Փինէններ , Լամօրսիէրներ տարասահման կը պտըտէին , Սիշէններ իրենց բեմէն կը վոնտվէին , եւ Եղուիրներ ծափ կը զարնէին . ան տտեն այս խառնակութենին ծնաւ Քօմիւնը , որ Գաղղիոյ Երկրորդ խղճմանքն էր եւ քանի մ'օր առջինին յաջորդեց :

Մի՛ ամբաստանէք խեղճ Խտալիան , շատ քաշեց , եւ շատ երկայն տարիներ քաշեց , բաղդատեցէք իր երկայն չարչարանքները Սրբազնն Պապին տանջանացը հետ , որ Վատիկանու պալատին մէջ կամաւոր բանտեալ թափաւորներէն հեռաւորներուն խունկ կը ծիսէ , մօտաւորներուն նղովք կը թափէ , նայեցէք ձեզի պէս Գահանայմը , եւ որ ձեզմէ պըզտի մարդ չէր , Լամնէ ի՞նչ կըսէ անոր խեղճ ժողովրդեանք համար « ժողովուրդ մը որուն վրայ վեց թագաւոր գրած են ոտքերնին , եւ իւրաքանչիւր շարժմունքին վեց սուր զինքը կը փողոտեն » : Ո՞վ

գիտէ թէ Նախախնամութիւնը այս մարտիրոսին դըժ-  
բաղդութեանց վերջը չէ սահմանեք :

Մի՛ բամբասէք նաեւ « թագաւորները , որ Գաղ-  
զիոյ թշուառութեանց մէջ սառէ սիրտ մը ցցուցին  
իրեն » : Ան սրբազն Քահանայապետը որ մինչեւ  
այն օրը Գաղզիոյ ոսկին ու արխինը կը վայելէր , մէկ  
չոր աղօթք մը (որ յիրաւի մեծ արժէք ալ չ'ուներ՝)  
զլացաւ , ուր մնացին միւս թագաւորները որոնք  
թերեւս ամէնն ալ մէկմէկ դառնութեան առիթ եւ  
զանգատի նիւթ կրնային յիշել Գաղզիոյ վեհափառ  
ափրոջը բաղմազիմի բարեկամութենէն :

Լա՛ց , Հայր սուրբ , լա՛ց , երբ զՃեզ զՃոռմէ-  
ական քահանայքդ 'կը զրպարտեն թէ հին եւ ա-  
նիրաւ իրաւու՞քնիդ կը վնասէք , դուք անշահա-  
մէք մարդիկ էք . զՃեզ աշխարհք աղէկ կը ճանչնայ  
եւ իր դմբաղդութեան համար զեռ չառ ժամանակ-  
ներ պիտի ճանչնայ , նզովի՛ , անիծէ՛ , զրպարտէ՛  
դու ալ թշնամիներդ մարդասպան կանչէ , զրուցէ՛  
ի՞նչ կուզես ազատ ես զրուցելու , Գաղզիոյ չորս  
հարիւր ընտրեալներ ծախահար ունիս առջեւդ , որ  
Գաղզիոյ երկու երրորդ մասը կը ներկայացնեն , մի-  
այն խնայէ Քրիստոնէութեան՝ Քաթոլիկութեան  
հետ մի խառներ զանիկա : Մի խօսիք նաեւ Սստու-  
ծոյ անունով , վասն զի նախանձուէ Աստուած , իր  
անսխալտկանութիւնը չխտար ուրիշն , զոր զու-  
անցեալ տարի կը յիշէիր եւ աս ատրի մաոցար , կե-  
րեւայ թէ Գաղզիոյ համբաւաւոր խղճմասանքին՝ հածոյ  
ըլլալու համար : — Զրուցէ՛ յիշեցու թէ կրօնք կը  
պակսի իրեն , բայց մի՛ մոռնար զրուցելու , թէ 'ի  
չնորհս եկեղեցական խարդախութեանց ու խարէու-

թեանց է որ կը պակսի : — Ողբա՛ Քահանայապե-  
տիդ վրայ շրջապատեալ յիտալացւոց , բայց միսի-  
թարուէ Վիկասր էմմանուէլի անկողնին վրայ : Եւ  
միսիթարուէ մանաւանդ Քաթոլիկ եկեղեցւոյն համ-  
բերութեանը վրան , որուն վարժապետը յայտնի հա-  
մարձակ ալ Քրիստոս չէ , այլ Թայեռան :

## Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Աս բառը որ շարունակ երիտասարդութեան առ կանջին կը հնչեցնեն ամսոնք՝ որ ինքզինքնուն դաստիարակութեան պաշտօն մը կուտան յիրաւի կամ յանիրաւի այն օրը միայն ձանձրալի ըլլալու իրաւունք ունի երբ ժողովուրդ մը աս մասին իր պարտքերը կը կատարէ՝ թէ չէ ամեն ամհատ, որ ապագայն կը տեսնէ իրաւունք կունենայ շարունակ առ բառս յեղյեղելու իր ազգին եւ իր տէրութեան ականջին :

Քանի մը դար կայ, որ Գաղղիոյ մէջ այս նիւթիով վրայ շարունակ գրքեր հրատարակուեցան եւ մինչեւ դեռ անդեալ տարիներ երեւելի մարդիկ թէ՝ Ազգային ժողովներու թէ՝ գրքերու թէ՝ օրագիրներու մէջ հրահանդին պակսութեան համար կը դանգատէին եւ վերահաս անխուսափելի կործանմանց եւ դժբաղդութեանց գուշակը կըլլայլն, եւ դարմանը չեղած գուշակութիւնքը լիուլի կատարուեցան եւ աշխարհի զարմացած պարագաներու եւ յանկարծական յանդգնութեան եւ բաղդին ուղեցին տալ եւ բացատրել ամենայն . բայց ստուգութիւնը հոն է, որ բաւական չէր խօսուած՝ բաւական ձանձրանալի չէին եղած յորդորողները եւ կարդաս ո՛ը մարդկան ան ազնուական ազգին մէջ, որ զիտութեանց թշնամի էր եւ եղած միշտ՝ որ լոյսը միշտ կուզէր խափանել եւ խաւարել :

Իսկ մեզ Արեւելքի համար միշտ քիչ է աս նիւթիս վլայ ինչչափ որ ի օսուի՝ լինչչափ որ գրւի անմշակ արտօրսյք շատ ընդարձակ են եւ ժողովուրդավոր որ Օսմանեան տէրութեան մաս կը կազմեն միշտ քիչ գործած պիտի համարուին աս նիւթիս մէջ, վասն զի զանոնք իրարու կապողը եւ սիրով միացնողը ուստի լինեալ եւ արդարութիւնը պիտի ըլլայ:

Արդարութեան համար աս երկրին մէջ ամեն ձայն տկարէ, երբ կը յիշենք թէ առկէց երեք տարի առաջ՝ հզօր եւ վեհափառ ձայն մը իր երկրին անագին ընդարձակութեան մէջ հնչեցուց արդարութեան անհրաժեշտ սկզբունքը, եւ որուն կառավարութիւնը միշտ կաշխատի օրէնքներով եւ զատաստարաններով իւր կամքին ամենայնիւ հետեւիլ :

Բայց հրահանգաց համար ինչ որ ինք մէկ կողմէն կ'աշխատի ընելու սնբաւական է եւ իւրաքանչիւր ժողովուրդավոր իրենց սահմանին մէջ պարտականութիւն մը ունին աշխատելու, եւ ով որ ազգային դաստիարակութեան համար կ'աշխատի, վըրկութեան համար կ'աշխատի, ով որ ուսմանց ծաւալման կ'աշխատի աղքատութենէ եւ գերութենէ աղատելու համար կ'աշխատի, ով որ գիտութեանց ընդհանրութեան կաշխատի, ժողովրդեան բարոյականին համար կ'աշխատի, եւ ասոնք կընան ըլլալ երկրի մը երջանկութեան՝ հարստութեան եւ անդորրութեան աղբիւրները :

Թող դաս մը մարդկանց բարբանջեն ինչպէս կ'ախտրմին, կամ թէ ինչպէս իրենց մասնաւոր շահերը կը պահանջեն, բայց մենք համոզուած ենք թէ առանց զիտութեան՝ առանց ուսմունքի

Կրօնքը կոյր նախանձայուղութեան կդառ-

նայ, սուրբ եւ աննիւթական եւ առառաջային պաշտօնը՝ նիթական գործարան մը կը լլայ վառասիրութեան եւ ամրագետութեան դաս մը մարդկանց ձևոաց մէջ, եւ ժողովրդոց սիրոյ կապը՝ առելութեան առիթ եւ դժոխային խառնակութիւն։ Եւ ասոր համար չէ թէ միայն ժողովրդոց, այլեւ եկեղեցականաց դաս միարակութիւնը անհրաժեշտ պէտք մի է, Ասան զի իրենց տղիտութիւնը՝ իրենց չարօրինակը՝ իրենց կրօնամոլութեան զրգիտը՝ խեղճ եւ տկար եւ նեղ զիտութեան հետեւանքէ, «Եկեւ «ղեցական պաշտօնը՝ մեծն եւ անզուղական, կըսէ «երեւելի հեղինակ մը, ելք արժանաւորապէս կա «տարուի, մարդկային յառաջդիմութեան առաջին «կործիքը կը լլայ, բայց ինպէս որ պարտքը կը պա «հանջէ՝ նոյնպէս 'Գործ զրուելու համար, բա «ւական կարողութիւն եւ բաւական հանձար պէտք «է։ Մեզի համար անոնց միայն կը վայելէ՝ որ աս «աշխարհին փորձանքներուն կենդանի հաւատ «քով տարեր եւ երկրային կապերը իրենց սրտէն «արժատաքի խլեր են, եւ որոյ բաժինը միայն եւ «զած է ուսմամբ եւ խորհրդածութեամբ այնդեղեւ «ցիկ պաշտօնը կատարել, իջեցնել բեմին վրայէն «աստուածպաշտութեան լեզուն իւր բոլոր վսեմու «թեամբ արժանի հին հայրապետաց քրիստոնէա «կան ճարտասանութեամբ. ուստի երիտասարդ եւ «կեղեցականին տրուած հրահանգը շատ խնամքի «կարօւէ, պէտք է որ ըլլայ խորին հարուստ եւ «բարձր սովորական մարդկանց դաստիարակու «թիւնէն»։

Թէ որ Եւրոպիոյ քրիստոնեայ ժողովուրդը այս

պէտքը կզկան, իրենց եկեղեցականոց դաստիարակութեանը համար, ուր քահանայն բեմէն անդին աշխարհային գործերու վրայ անուղղակի ազդեցութիւն միայն կը գործածէ եւ անով ժողովուրդը կենդանացնելու կամ մահացնելու կարողութիւն ունի. ինչ պէտք է ըլլալ արեւելքի քրիստոնէից համար եկեղեցականին դաստիարակութիւնը, որ տէրութեան առջեւ ժողովրդեան ուղղակի երեսփոխաննէ, եւ որ գաւառներուն մէջ կուսակալաց ժողովին մէջ աթոռ ունի, եւ ազգային ժողովներուն նախադասական առաջնորդ կը վայելէ, եւ ազգային առաջնորդ նոյնպէս դասաւոր կը նստի Առանց գիտութեան առանց ուսմունքի։

Բարեկեցութիւն եւ հարստութիւն չիկայ երկրի մը համար թէպէտ երկիրը զրախատ մը ըլլայ, թէպէտ ներոս զինքը ոռողեւ կամ Միսիսիփի, թէպէտ Միջերկրականը իւր ամիունքը ծեծէ կամ Ավելիանոս, թէպէտ օդը՝ հողը՝ ջուրը եւ գրից գեղեցկութեամբ Քաշմիր անուանի, եւ իր գողերուն մէջ սուկիի արծաթի եւ զոհարներու հանքեր պահաւը ըլլան՝ դարձեալ չիկայ իր բնակչաց համար ոչ բարեկեցութիւն՝ եւ ոչ հարստութիւն։ Յ՛վ կը ընայ հաւատալ թէ՝ մենք Օսմանեան երկրի բնակիչը՝ երկու հարիւր հազար ֆուանքի անանասի զին եւ հարկ կը վճարենք տարին Բրուսիոյ ցուրտ աւազուտ եւ անքեր հողերուն։

Երուսիա ըսխք, չենք կրնար լուսւթեամբ անցնիլ աս երկրին վրայ, երբ հրահանգի վրայ կը գըրենք, վասն ասկից երկու տարի առաջ Լուի Նաբուկոնի հրահանգաց պաշտօնեայն նաեւ չէր կըցեր

Հը լիշել այս երկրին յառաջադիմութիւնը ուսմանց մէջ, ուր հարիւրին հինգ հազիւ կարդալ գրել չը գիտցող մարդ կը գտնուէր, երբ այն միջոցին Գաղղիա հարիւրին երեսունը հինգ եւ քառասուն կելլէին կարդալ գրել չի գիտցողներուն համբանքը, եւ որուն եկեղեցականաց մեծ մասը նաեւ Վատիկանու ժողովքէն առաջ ընդունած էին անսխալականութեան վորդապետութիւնը: Խորհրդածութիւն սա իրաց վրայ ընէ ընթեցողը յիշելով ժամանակիս դէպքերը, որ աշխարհքիտ վիճակը վեր վար շրջեց:

Զանանք ուրեմն՝ թէ որ ապրիլ կուղենք՝ ուսնիլ եւ ուսուցանել, ունայն վէճերով ժամանակ անցնելէ միասակար բան չիկայ, օրինակ առնենք Հայ ազգին մէջ ան մարդը որ ժամանակիս ամենէն մեծ ծառայութիւն ընողներէն մէկը եղաւ՝ Անձնութիրաց լնկերութեան հիմնադիրն եւ գործոն ըլլալով միանգամայն դառ մը աշխատաւոր անձանց վիճակը բարելաւցուց հրահանգ իրենց մէջ տարածելով: Օրինակ առնենք անոնք՝ որ քանի ո՛ը տարի առաջ աղջկանց գպրոցներու՝ երբ անունը նաեւ չիկար, այսիր դպրոցներ հաստատեցին եւ ազգին մայրեր կը հասցընեն: Մեզ փափաքելի է որ Սահմանադրութեան ծնունդ Ուսումնական ժողովը մը ասոնց օրինակէն խրախուսեալ սկսի գործել, եւ ամեն Հայ գիւղի ժամին դրանը քով վարժապետ մը կեցնել, այն երիտասարդներն, որ մէկ կողմէն ումին եւ միւսէն ուսուցանեն, մարդ չի գրուց թէ «Սահմանադրութիւնը կադէ եւ չի քայլեր»: Սահմանադրութիւնը պակսութիւններ ունի, բայց դար-

ձեալ բաւական քայլեր ընելու չափ կարողութիւն ունի. եւ «օրէնքները նաեւ պակասաւոր՝ երբ լաւ ձեռքերու մէջ կը գտնուին, կըսէ Մօնթէսքիէօ, շատ օդտակար կրնան ըլլալ»: Առ նոյն Սահմանադրութիւնն է որ բոլորովին անպիտան էր քանի մը պատրիարքաց ատեն, բայց այսօրուան Պատրիարքին օրովը կը տեսնենք որ բաւական կը շարժի, եւ բաւական ծառայութիւն կընէ ազգին: Մարդ չի գրուց թէ «ազգը ստակ չի տար» վասն զի ահա օրինակը կը խօսի. բաւական է թէ ուզող դանուի եւ ուղել գիտնան: Առաքինի Պատրիարքին խղճմանքին վրայ ծանրացած ազգային պարտքը այնչափ տարիներէ՝ ի վեր գիլուած ահա կը հալի, բայց գործունէութեամբ եւ աշխատութեամբ: Ուրեմն ազգը ստակ կուտայ, բայց բաւական է որ արդիւնք աեմնէ: Գաւառներուն մէջ հրահանգը պէտք է տարածել եւ ան ատենը միայն «Ծնարութիւնը գաւառին վաւերացումը կեղրոնին» սկըզբունքը իր ծմարտութիւնը կունենայ, վասն զի ան ատեն միայն ընարել, որ դատել կը նշանակէ, գիտութեան հիմանց վրայ հաստատուած կրնայ ըլլալ ձևմարտապէս:

Չի գրուց դարձեւու մէկը, «Ժամանակ կայ եւ կամաց քալովը ապահով կը քալէ»: չէ, արդի դարը գանգաղութիւն չի վերցներ. երբ ուրիշները կը քալեն՝ չի քալողները ետ կը կենան: Գէրութիւնը աշխարհքէս վերցաւ, բայց տգէտ մարդուն համար անտանելի գէրութիւն կայ, ան որ չի մտածեր ան որ լուռ չի գործէր, ան չի կրնար արդիւնաւորիլ, չի կրնար շահիլ. տղիտութեանը հետեւանքը աղքատութիւն է, եւ աղքատութեան հետեւանքը գերութիւն:

հ' տեւանք չեն, որ անոնց լայն առպարէզ մը թողեր են որ իրենց խաղալիք ընեն ազգը:

Անոր համար էր որ անցեալներս Հռասառք ըսինք եւ միշտ պիտի ըսենք, քանի որ տեսնենք ամեն օր չէ թէ մեր՝ այլ աշխարհքիս վրայ բոլոր ազգաց մեծին եւ պատիկին նիւթական եւ բարոյական թըշտառութեանց եւ կորստեան մի միայն պատճառ աս տղիտութիւնը եղած է:

Կը խարուեն անոնք որ բոլորովին կառավարութեան ձեւին վրայէն կը չափեն ազգի մը՝ տէրութեան մը երջանկութիւնը եւ թշուառութիւնը: Ով որ Անգղիա միայն կը տեսնէ եւ Ամերիկոյ միացեալ նահանգները կը նշմարէ իրենց ազատարձակ սահմանադրութեամբը, քիչ կը աեմնէ եւ պէտք է որ աղէկ գիտէ անոնց մէջ ուսմանց ալ յառաջադիմութիւնը: Վասն զի սահմանադրական չափաւոր ազատութեամբ իմաստուն կառավարութիւն մը նրուսիա այնպիսի մեծ յառաջադիմութիւններ ըրաւ յիսուն տարուան ժամանակի մէջ, երկու մեծ հիմանց վրայ կոթնելով Արդարութեան եւ հրահանգի վրայ, եւ այնպիսի լուիկ իմաստութեամբ աշխատեցաւ, որ այս կէս զարու միջոցին՝ իր ժողովրդոց թիւը կրկնապատկեցաւ, երկրագործութիւնը այնպիսի յառաջադիմութիւն ըրաւ, որ անքեր՝ աւազուտ՝ ճախնամին հողեր՝ ցուրտ եւ խոնաւ կիմայի մը տակ պարագէզ գարձան, արհեստից եւ ձեռագործաց կարեւորք առաջին աստիճանի կատարելութիւննը գտան: Պինուորական արհեստը գիտութեամբ եւ ուսմամբ հոն հասաւ, որ ամեն մարդ գիտէ: հրահանգ ծաւալումը ան ըրաւ որ՝ ամէն մարդ իր պարտքը կատարելապէս ճանչնալով իրաւանց ինդիր չմնաց

## ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Շատ երեւելի մարդիկ այնպէս հաւատացեր են թէ Ազգի մը մեծ խրատ եւ խորունկ խորհրդածութեան առիթ պատմութիւնն է, եւ մանաւանդ իւր ազգին պատմութիւնը: Եւ կարդացինք ութունութը ապարուան Հայոց ազգին պատմութիւնը, աշխատասիրեալ Պէրսէրեան Աւետիս պատուելիէն: Բայց մարդ առանց տխրութեան՝ առանց դառնութեան՝ առանց առաքինի համբերութեան չի կրնար դարձնել աս էջերը եւ իրօք ուրախութիւն մը ան տաեն միայն կզզայ սրախն խորէն, երբ կը մտածէ թէ սա թերթերը դարձնող անձինք ամէնքը Հայ պէտք են ըլլալ: Վասն զի գոհութեան արժանի նիւթեր շատ քիչ՝ եւ տխրութեան արժանի նիւթեր այնչափ շատ են: Եւ անոնք որ ազգին մէջ աթոռ մը՝ պատիւ մը ունեցեր են այնչափ քիչ անզամ արժանաւոր, շատ անզամ այնչափ տղէտ, շատ անզամ այնչափ խորվարար, որ մարդուս յուսահատութիւն կուգայ, թէ չմտածէ եւ չըսէ լինքնիրեն, թէ որովհետեւ տղիտութիւնն է այս դժբաղզութեանց պատճառը եւ անոր ալ գեղթափը գիտութիւն, ուրեմն ապագային բժշկութիւնը մեր ձեռքն է: Վասն զի ինչ որ ներքին չարութիւն՝ դրսէն եղած անզգամ խառնակչութիւնք կրցեր են վեան ընել եւ յաջողիլ միթէ ժողովրդոց տղիտութեան

երկրին մէջ . զեղսութիւնը երբ աշխարհք ապա-  
կանեց , նրուսիացի հարուստը Փարիզ , Լօնտօն եւ  
հանգային ջուրերը չի վատնեց իր եկամուտները  
Անգլիացի լորտին՝ Գաղղիացի բրէնսին՝ Ռուսիացի  
Ինիազին՝ Աւստրիացի եւ Մաճառ մանեախն՝ Գա-  
նուբեան պօյարին եւ Օսմանցի պէյին պէս , այլ իր  
եկամուտին աւելցուքը իր արտերուն եւ ագարակ-  
ներուն վրայ թափեց եւ անոնք արգասաւորեց ,  
խնայութիւնը՝ չափաւորութիւնը՝ քարողելէն աւելի  
գործելը այս երկրին մէջ կանոն դարձաւ , եւ այսօր  
ան օտարազգիք որ Գաղղիոյ աւելի մեծ համակ-  
րութիւն ունին եւ անոր դժբաղդութեանցը վրայ  
կը ցաւին չեն կրնար չի խոստովանիլ թէ՝ Բրուսիոյ  
պետական անձինք եւ ժողովաւրդք ծանրազլուս  
եւ խոհուն մարդիկ գն աս թեթեւամիտ տղոց քով  
որ ամէն առթի մէջ կը պարծենան եւ կը պարտա-  
ւորին զրուցել Պայոնի հետ թէ « Այս ազգը յաղ-  
թող եւ յաղթեալ միշտ կը կանչուուտէ » եւ կը  
զարմանան թէ ինչպէս դեռ երէկ հեռազրով  
նաեւ կը պարծենան թէ պատերազմի տուգանքը  
պիտի վճարեն (առնողները դեռ այնչափ չհարատա-  
ցան) կը պարծենան թէ՝ աւազակներու՝ որ իրենց  
մայրաքաղաքին տէրած էին՝ յաղթող բանակ մը ու-  
նին , երբ Բրուսիացի բանակին պարծենկոտութիւնը  
անախորժ կուգա ) շատ ականջներու : Եւ կրնան ալ  
պարծիլ թէ Պուռազօնի ցեղը կամ Պօնարառթը պիտի  
դարձնեն գահոյից վրայ : Եւ ասոնք բոլոր՝ վասն զի  
եկեղեցականներ ունին որ Ազատութեան ծառեր եւ  
երդմանազն կայսրներ գիտեն օրհնել եւ ամէն պա-  
րագայի մէջ « Զքեղ Աստուած դոհարաննեմք » մը

երգել . վասն դի օրէնսդէտներ ունին որ դարու մը  
մէջ աւասներկու սահմանազրութիւն զիտեն շինել  
եւ ամէն օրէնսազնները օրինաւորապէս արդա-  
րացնել : — Վայ ժողովրդոց երբ իրենց հոդեւոր  
եւ մարմնաւոր առաջնորդները զիրենք տղէտ պա-  
հելու կաշխատին , եւ իրենց շղթայները ամրացնե-  
լու համար իրենց տղիտութիւնը կը չողոքորմեն ,  
եւ իրենց միայն նիւթական պիտոյքը կը մտածեն  
բարցականը բոլորովին սպաննելով :

Հեռցանք ինդիրէն արտաքոյ կարգի բազգատ-  
մամբ՝ չի կարծէ մէկը , բնական պատմութեան մէջ  
նաեւ ամեն կենդանի՝ ամեն միջատ նահեւ , որ աչքի  
չերեւար , իւր նկարագիրը ունի . առիւծը , արծիւը ,  
միայն չեն որ զբնապատումը խօսիլ կուտան , մե-  
ղուն եւ մրջիւնը արժանի են որ իրենց վրայ ալ  
խօսուի , եւ իրարու շատ անզամ իրը օրինակ կըր-  
նան ծառայել : Մենք ալ մեր հնաւանդ փոշիներ-  
նուս մէջէն խօսելու եւ մեր պատմութեան վրայ  
խորհրդածելու , եւ հոկայից օրինակէն մեր փոքր-  
կութեան մէջ խրատուելու իրաւունքներ ունինք :  
Ուստի ան կըսէինք թէ աս ութունըութը ար-  
ուան պատմութեան մէջ՝ տղիտութեան վասմերէն  
եկած դժբաղդութեանց համար պէտք է զիտու-  
թեանց ծաւալման ընթանալ : Համարինք թէ թըր-  
ուած Հայ ազգը կալկաթայէն մինչեւ Ամոթրամամ  
Բեղրսպուրկէն մինչեւ Պօլիս , ամեն տեղ ուր եկեց  
զեցի մը կանգներ է՝ նոյն օրը նաեւ դպրոց մը  
ներ , իւր լեզուն՝ իւր պատմութիւնը՝ իւր կրծսա-  
կան դաւանութիւնը եւ ժամանակին ուսմունքը և  
զիտութիւնը իր մանչ եւ աղջիկ զաւակներուն ուր-


ցընէր, կը հաւատածք դուք թէ՝ եկեղեցիները առաջնց ժողովարդի կը մնային, կը հաւատածք դուք թէ՝ անարժան անձինք եկեղեցական բարձերուն կը հասնէին, եւ արժանաւորները ժողովրդեան տժզոհութեան կասկած մը տուած օչէն՝ անձամբ իրենց իշխանութենէն չը հրաժարէին եւ խոռվածքեան առիթները չի վերնային, եւ ամեն աեղ առաջնորդները չի կրկնէին Ա՛ որ հետ թէ՝ ես այս աթոռը բարձրանալ չի վնասեցի. ան օրն որ չէք ուզեր, պատրաստ եմ իջնել<sup>(1)</sup>: Թէ որ ուսմունք եւ դիտութիւն ըլլար ըստ բաւականին միթէ ժիզուիթներ Պապականութիւնը, եւ ամերիկացի քարոզիչներ բողոքականութիւն, կրոնային մըտցնել ազգին մէջ, եւ հետեւաբար ան խոռվածքիւնները, ան հալածանքները, ան նախատինքներն ու զրպար-

(1) Այսպէս պէտք են զրուցել ամեն առաջնորդք որ Քը բիստոսի ճշմարիտ աշակերտք են, պէտք չէ որ գոյթակղութիւն տան ժողովրդոց՝ պէտք չէ որ տարօրինաւոր նիւթական եւ բարյական միջներու գերմանվ, աթոռը անձնական սեփականութիւն մը իրենց համարելով՝ բաժանմանց եւ երկպառակութեանց առիթները շատցնեն. պէտք է գիտնան թէ յանիբառի, անիբառութիւն ալ գանեն ՚ի ժողովրդոց եւ ասպերախտութիւն՝ օր մը ճշմարտութիւնը զբենք կը վարձատի՛: Պարասյի Առաջնորդական աթոռը գայթակղութեան նիւթմը եղած է ժողովրդեան եւ գրգռութեան առիթ. թէ պէտամեն իրաւոնք անոր աթոռակալին կողմն ալ գտնուին, գարձեալ պէտք է նա իւր մեծ վարդապետին պատուիրանը յիշե եւ «փոքրիկ մը չի գայթակղեցնելու համար» շուտով հրաժարէ. յիշե զՄեծն Աահակ Պարթեւ եւ համոզակ թէ՝ ոչ իւր զոհը եւ իր արդարութիւնը չեն կրնար անորինէն առելի մեծ ըլլալ:

առութիւնները տեղի կրնային ունենալ :

Բայց միսիթարութիւն մը կայ եւ այն է, որ առ ութսունըութը տարւոյն վերջերը եւ այսօր ուրիշ հոգի մը կ'ակսի երեւալ. ամեն չայ կ'զգայ հարկը տգիտութեան պատանքները պատուելու, եւ ձեմարանէն վերջը որ քանի մը անգամ կը գոցուի եւ կը բացուի, ուսմունքին պէտքը չէ թէ միայն մայրաքաղաքիս մէջ՝ այլ եւ գուրաերը ամենայն ոք կը զգայ . եւ մարդ կայ ազգին մէջ, որ իւր բոլոր փառասիրութիւնը՝ գործունէութիւնը եւ աշխատանքը եւ քսակը՝ գպրոցի մը կանգուն կենալուն նուիրածէ, եւ գիշեր ու ցորեկ կը ճգնի իր աս սուրբ նպատակին համար. մարդիկ կան, որ Պօլսոյ անձնդիւր կեանքը թողած՝ գաւառներու մէջ տղոց գաստիարակութեան կաշխատին՝ առ ոչինչ գրելով իրենց հանգստեան, իրենց սովորութեանց, եւ ծնելական երկրին կորուստը, եւ հեռաւորութիւնը :

Սահմանագրութեան չնորհիւքը ամեն իրաւոնք ստացած ազգը իւր ներքին կառավարութիւնը ընելու, իրեն արժանաւոր պատրիարք եւ առաջնորդ գանելով եւ դնելով եւ Ազգ. ժողովքներով իւր քաղաքական կրթութիւնը կատարելագործելով, որոնք գուռ մը են ժողովրդեան վիճակին բարելաւութեան եւ բարոյական յառաջադիմութեան :



Ուստի գոճ ենք եւ ուրախ որ Մխիթարեանք  
վարդապետ մը լրազրի մը՝ որ մենք չենք կարդար՝  
ուստամիսան տաշով, ժողովրդեան մը սրտին յուղ-  
մունքը կուզէ հանդարտեցնել . եւ կ'իմացնէ թէ  
արդարութեան կուսակից ժողովրդէն չէ հեռացած իւր  
միաբանութիւնը :

Ում հոգն է Սէպազէ պէս լրազրի մը ափեղցը՝  
փեղ զրոյցքը, ժողովուրդը անոր հեղինակները ար-  
դէն երեսուն տարի՛է որ կը ճանչէ իրեն դժբաղլու-  
թեանը համար, խակ Մխիթարայ վանքը զնոյն հե-  
ղինակները իր հիմնարկութեան օրէն պէտք է ճանչէ, թէ  
որ յիշողութիւն ունի, թէ որ միտքը բերէ Մխիթարայ  
կրկին եւ կրկին ճամբորդութիւնները՝ ի Հռոմ զին-  
քը արդարացնելու համար :

Վարդապետին զրածէն մենք այս կրցանք իւ-  
մանալ թէ Սէպա զրպարտեր է զՄխիթարեանս :

Ա. Թէ հնազանդութեան թուղթ մը զրած ըլ-  
լան ՚ի Հռոմ առ սրբազն Պապը :

Բ. Թէ անսխալականութիւնը ընդունած ըլլան :

Գ. Թէ Ծէվերսուրուս կոնդակը նոյնպէս ըն-  
դունած ըլլան :

Դ. Թէ ամբաստանութիւն մը ըրած ըլլան ՚ի  
Հռոմ ընդդէմ Անտոնեանց եւ անոնց մեծաւորին :

Մենք այս գլուխներուն համար առաջինին պա-  
տասխան չենք գտներ Յ. վարդապետին կողմանէ,   
միայն զարմանքով մը, «Ե՞նչ հարկ, ի՞նչ պէտք»  
կը հարցնէ : — Մեզի հարցնէք նէ չէ թէ միայն հարկ  
եւ պէտք չիկայ պիտի ըսենք, այլ մած յանցանք  
մի ալ կայ հնազանդութեան թուղթ զրելուն մէջ  
վասն զի ճիշդ կտկառ գինէին ըսածն է հոս «Ե՞րբ

## ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԸ ՄԵՃՄՈՒՅՑԻ \*

Մենք արդէն ուսմունք մը եւ խորհրդածու-  
թիւն մը զրել կը ջանայինք, Միաբանութեան մը  
վրայ, որ թէ որ մեր գաղափարներէն երբեմն հե-  
ռու ալ ըլլայ, միշտ Հայ ազդին ընդհանրութեան  
վարկին եւ համակրութեան արժանի պէտք է ըլլայ,  
ոչ միայն ներկային՝ այլ նաև մանաւանդ ապագային  
մէջ իրեն ըրած մեծամեծ զրաւոր ծառայութեանց  
համար, իրեն զաւկներուն մէկ մասին ազդէն հե-  
ռանալուն կամ կորուելուն արգելք ըլլալուն հա-  
մար, եւ անոնց ուսումնական գաստիարակութեան  
վաստակոց համար, Այս խորհրդածութիւնց մէջ  
երբ իրեն ներկայ եւ այսօրուան վիճակին մեկ-  
նութիւն մը տալու ճիզ մը կընէինք՝ Մէճմուայի մէջ  
Մխիթարեան վարդապետէ մը առանց ստորագրու-  
թեան հատուած մը կարդացինք, որ կերպ կերպ  
տարածուած ձայներէ իր միաբանութիւնը արդա-  
րացնելու կաշխատի :

Արդարացնել ըսինք, այս վասն զի ն եւ իցէ  
արդարակորով մարդ, որ անիրաւութեան մը զէմ  
կը բողոքէ, որ ժողովուրդ մը ոտքի վրայ կը հանէ  
կամ անոր հետ ոտքի վրայ կ'ելլէ պատերազմելու  
համար, եւ ետքը քիչ քիչ կը հեռանայ, անտար-  
քեր ձեւ մը կառնու կամ վախսուեան դուռ մը կը  
պահէ, մենք անոր յանցաւոր է կըսենք, կան ու-  
րիշներ որ եղեռնագործ է կըսեն :

տեսնուած է որ անիրաւեալը անիրաւէն թողութիւն ինդրէ , Երբ տեսնուած է որ յափշտակեալը յափշտակողէն ներում պահանջէ» : Հնազանդութեան թուղթ զրել անոր՝ որ ինչ զինք ունէր ջախջախելու համար իրենց եղբարցը գլուխը ամենն ալ զործածեց , կախակայութիւն , բանադրանք առանց հարցնելու մտիկ ընելու տեղաց անոնց վրայ , ուրեմն վատութեան յանցանք մը կայ յայտնի թէ որ իրաւէ , բայց ինդիրը հոն է թէ այդ թուղթը գըրուած չէ արդեօք . մենք գիտենք թէ Սէտան՝ սըտութեան ծնունդն է . բայց ան ալ գիտենք թէ Մխիթարեան վանքը վաեմ լուսութեան մը մէջ ամպամած նստերէ . Գեղփեան հարցուկը շատ պայծառ կը խօսի քան թէ իրմէ ելած պատասխանները , Երբ իր բարեկամաց կը գրէ , հոս իր բանադրած զաւկներուն երբ կը հարցնենք թէ ինչ կը մտածէ վանքը , ինչ կընէ , չենք գիտերէն զատ պատասխան մը չունին . այս տարտամ վիճակի մէջ , չի կրնար ըլլալ որ Վէնէտկոյ վանքը ելլէ ուրիշ անդամ մ'ալ աշխարհիս զարմանալի օրինակ մը տայ , ինչպէս որ տուած է 1820ին , կտրելով նետելով իրմէ այտօրուան բանադրածները՝ ինչպէս այն ժամանակը ըրաւ . չի կրնար ըլլալ նոյնը ընէ ինչ որ Թէոդորուեան Սարդիս վարդապետին , Այվազեան Գարբիէլ եպիսկոպոսին համար ըրաւ . եւ ասոնք ընողը չի կրնար ըլլալ որ հիմայ ալ հնազանդութեան թուղթ մը զրէ ՚ի Հռոմ . եւ հնազանդութեան թուղթ մը դատակնիք մը չէ անոնց որ Հասունի եւ Առաքելեանի չի հնազանդելուն համար եկեղեցւոյ պատուամներուն տակ կը գտնուին :

Ուստի՝ որովհետեւ Սէտան կը զրուցէ , սուտ ըլլալը հաւանական է , բայց միւս կողմէն՝ երբ անցեալը յիշենք եւ վանքին պարհանակի խոհեմութիւնը նկատենք՝ պիտի ըսենք թէ «Հնազանդութեան թուղթը անկարելի չէ» :

Գանք ուրեմն երկրորդ խնդրոյն , որ է անսըխալականութեան ստորագրութիւնը բոլոր Մխիթարանութենէն : Մենք կը լսենք արդէն թէ՝ ով որ հիմայ այս օրերս կերթայ Լատին կամ լատինացեալ քահամայի մը խոստովանանք կըլլայ , առաջին պահանջմունքը՝ անսխալականութեան գաւանութիւն մի է : Մենք գիտենք Տօլինկէո՛ Եասէնթ որ այս վարդապետութեան գէմ բողոքեցին՝ բանադրանքի տակ են . ինչ զարմանք , երբ որ Մխիթարեան միաբանութիւնը որուն Պօլիս գտնուող Հանդամները արդէն բանադրուած են , թէ որ յերկիւղէ , որ անպիտան խորհրդական մի է , յորդորեալ՝ իրենց գըրխէն այդ պատուհամը անցընելու համար , ստորագրութիւն տուած ըլլան :

Ուստի այս մասին ալ , միշտ Սէտային սուտ ըլլալուն համոզուած ըլլալով , չենք կընար երդնուէ թէ Վէնէտկոյ միաբանութիւնը անսխալականութեան ստորագրութիւնը զլացած ըլլայ :

Գալով երրորդ գլխոյն Բէջերուորուս կոնդակին ընդունելութեան , Յ. Զօրը սրտ հոսութեան ողին կզգանք , վասն զի գիտենք թէ Մխիթարեան մը , միշտ Վահան հաստառոյն գրովին քիչ շատ զաւակն է , բայց ինչ օգուտ , սխալ քայլ մը՝ ուրիշ նման քայլ մը հետեւանքն է , եւ անխոնջ ձայնը որ քալէ , քալէ , կը կանչէ չի դադրիր : Յունվար 23 1870ին ,

Վէնէտկոյ Մխիթարեան Պօլսոյ մածաւորը Վ. Հ.  
Յովհաննէս Սօրկութեան, յայտարարութիւն մը  
շարագրեց հազարաւոր անձի՞ք քահանայ եւ աշ-  
խարհական անոր ստորագրեցիք, ան թուղթին կը-  
տորը եղաւ՝ այս արդարութեան կուսակից ժողովրդ-  
եան դրոշակը, անով զատուեցաւ երկուքի Հռոմէ-  
ական Քաթոլիկ ժողովուրդը, անոր համար իշան  
Ժողովրդեան վրայ բանագրանաց կայծակները  
ինչպէս կը զրուցեն ոմանք՝ եւ որոնք ես խղճմտան-  
քովս Աստուծոյ շնորհին նշոյլները պիտի անուա-  
նեմ: Ինչու համար ձեր Վէնէտկոյ Մխիթարեան  
վարդապետք այդ թուղթին չ'ստորագրեցին, վե-  
րապատուելի Հարք: — Հաւանական թէ այդ զարմա-  
նով խոհեմութեան համար, որ նահանջներու դիւ-  
րութիւն մը ունենան ժամանակին:

Ի՞նչ կը զրուցէք դուք, երբ կը դաւանիք թէ  
այս նիւթիս մէջ վանականաց ստորագրութիւնը  
անզօր է՝ անվաւեր, ինչ կիմանաք երբ իրաւանց  
առեւանի դիմացը . . . կըսէք. մեր է իրաւանց առ-  
եան ըսուածը ըրցուցէք մեզի, մանաւանդ թէ ցը-  
ցուցէք այդ ժողովրդեանը որ երեսուն տարի է Հը-  
ռոմի Պապերուն աղերսագիր կը գրէ: իրաւանց  
ատեան, որ Պիղատոսի ատեանէն աւելի անիրաւէ,  
եւ ուսկից խնդրուածոց պատասխան՝ բանագրանք  
կը ժայթքի: — Իրաւանց ատեան, մեր ամենուն որ  
համախոն էինք, որ անիրաւութեան դէմ կը բողո-  
քէինք, որ բարոյական բռնութեան մը տակ կը հե-  
ծէինք՝ իրաւանց ատեան մոր խղճմտանքները միայն  
մնացեր էին, եւ ան խղճմտանքը Պօլսոյ Մխիթար-  
եանք ունեցան, ամենքս ալ տեսանք եւ վկայե-

ցինք: բայց կընա՞նք զրուցել նոյնը իրենց Վէնէտ-  
տիկ դանուող եղբարցը եւ հարցը համար: — Ու-  
րեմն դարձեալ կըսեմք թէ ոո՛ւտ է Սէտա, բայց  
այս նիւթիս մէջ չենք դիմեր թէ Մխիթարեան խո-  
հեմութիւնը մինչեւ ո՞ւր կընայ երթալ:

Գանք ուրեմն չորրորդին: Մխիթարեանք ամ-  
բաստանած ըլլան՝ այդ իրենց միաբանական գրովն  
թէ Անտոնիան Յարգոյ միաբանութեան արժանա-  
պատիւ առաջնորդն է միակ սկզբնապատճառ եւ  
գրգուէ աղգային յուղմանց »: Մեղի շատ դժուար  
է գովել, վասն զի կը վախենիք շողովրդութենէ,  
բայց Անտոնիան միաբանութեան եւ իւր առաջ-  
նորդին վրայ: լութեամբ չենք կրնար անցնիլ,  
երբ հոս իրենց յիշատակութիւնը ըրինք: Ուստի  
այսչափ միայն զրուցել պարտք կը համարինք, որ  
ամեն չահ, ամեն հանգստութիւն, տուն՝ տեղ՝  
կահ կարասիք՝ թողին, ամեն նիւթական եւ բա-  
րոյական հալածանաց տարան, եւ որ մեծն է իրենց  
անձինքը վանդի մէջ դրին, արդարութեան հա-  
մար, ծշմարտութեան համար, իրենց խղճմրտանքին  
դէմ չնելու համար: Հարուստ չէին արդէն ամեն-  
քս գիտէինք. խեղճ չենք մը կիսկատար մնացած  
Պօլս որ չէին կըցել կատարել տարիներէ ՚ի վեր,  
իրենց ստըկին նուազութեանը վկայ էր եւ կեցեր է  
դեռ: Իրենք Հռոմայ մէջ գանուելով Հասունի եւ  
Հռոմայ ամեն իշխանութեանցը հետ մաքառեցան,  
անիրաւ բռնութեան առջեւ չի խոնարհեցան, ցան  
եւ ցիր եղան Պաղպիա եւ Արեւելք, եւ հաւանա-  
կան թէ մինչեւ այսօրս իրենց ցըցուցած առաքինի  
քաջարտութեան հետեւանք մեծ եւ պղտի դեռ կը

քաշեն :

Չեմք զիտեր , թէ Հռոմ Բնչ ներողութիւններ չի վճարեր՝ իրենց դէմ աշխարհքիս բարոյական եւ նիւթական զօրութիւնները յարուցանելու համար , բայց այսչափը լաւ զիտեմք որ իրենց խղճմտանքովը ամենքն ալ մեծ եւ պղտիկ հաւասար կրնան զըրուցել հոս եւ թէ անդին թէ « Զոր պարտէաքն առնել արարաք » :

Աերջաբան մը կընենք սա գրածներնուս եւ ամեն ճշմարտախոն անձանց խորհրդածութեան նիւթկուտանք սա տողերս , արտաքոյ կարգի հեղինակի մը գրքէն թարգմանելով :

« Միջին դիրք չէ կարեկի , Մարդս բարի է կամ « չար : Անտարքեները՝ գաղջերը բարի չեն , ուրեմն « չար են , եւ էն չարերէն ալ չարագոյն . վասն զի « անզգայ են եւ վատ : Կենաց կոխը՝ քաղաքաւ « կան պատերազմի մը կը նմանի , չեզոք կեցողները հաւասարապէս երկու կողմերն ալ կը զաւեն , « եւ հայրենեաց զաւակաց մէջ համարուելու իրաւունքէն կը հրաժարին » :



## Ա Պ Ա Կ Ե Դ Ր Ո Ն Ա Յ Ո Ւ Մ

Ահա խորթ բառը՝ որ մենք չը հսարեցինք եւ որ Հայ բառարանները թէ որ չունին բարեբաղդաբար , Հայ ազգը ունեցեր է իրօք իւր ամենամեծ դժբաղդութեանը համար անցեալին մէջ եւ զոր առատապէս կը վայելէ ներկայիս մէջ :

Հայ ազգին անցեալին համար , սխալ բառ մը ընդունուած էր եւ որուն սխալ իմաստը մեր տղայութենէն 'ի վեր մտքերնուս կը հակառակէր . չէլինք կրնար մէկ խօսքով , « անմիաբանութիւն » բառին տեղ եւ բանին միտքը բացատրելու բառ մը գտնել . ահա այն ալ գտնուեցաւ . ասկից վերջը փափաքելի է որ ազգային պատմութեան դաստուք՝ չ'ուսցունեն աղոց այդ սխալ բառը՝ թէ « Հայոց ազգին կործանման պատճառը՝ « անմիաբանութիւնն է » » այլ պէտք է զրուցել « Հայոց ազգին կործանման եւ թշուառութեանց պատճառ ապակեդրոնացումն է » : Եւ ըսածնուս 'ի հաստատութիւնքնենք ազգային պատճութիւնը իւր զանազան հարստութեանց մէջ . կեզրոնական իշխանութիւնը , անոր կառավարութեան ձեւը , անոր նիւթական եւ բարոյական զօրութիւնները որ զինքը կը պահպանէին : Եւ ջանանք այս ուսմունքիս մէջ չը հեռանալ ամենեւին պատմութենէն՝ որ անցեալին լոյսը եւ ապագային գուշակին է :

Ուրեմն ազգային պատմութիւնն , որ աղօտ է Հայկազանց վրայ , մեզի կը ցըցնէ թէ՝ Արշակունաց առաջինը Վաղարշակ նախարարութիւններ հաստատեց , զանոնք պաշտօներով պատուեց , գաւառներով հարստացուց . Բնչ էր այս նախարարական իշխանութիւնը—կալուծական կամ աւատական իշխանութիւնը , որ Եւրոպա ալ միջին դարու մէջ կը տեսնենք Դուքս , Պարոն , Կոմս անուներով :

Այս նախարարութիւնքը որ երբեմն հորիւր քըսանի կը հասնէին , որոց համար օտար պատմիչ մը կըսէ (1) . «Նախարարները իրեւ մէյմէկ թագաւորներ էին , իրենց աշխատաւոր զօրաց զնդերով , որոնք հինգ կամ տասը հազար հոգիի եւ աւելիի ալ կը հասնէին » : Ճառանգական էր իրենց իշխանութիւնը եւ անփոփոխ :

Ուրեմն Հայաստանի կեղրոնը թագաւորն էր , եւ գաւառներն էին մէկմէկ նախարարութիւնք Ֆիշդ նոյն գիրքին մէջ ինչպէս որ կը տեսնենք Եւրոպիոց աւատական իշխանութեանց ժամանակ . ուր նախարարը իւր թագաւորին կը հսազանդի երբ կուզգէ , կ'ապստամբի երբ կրնայ , երկրին թշնամեաց հետ կը միաբանի երբ օգտակար ի՞քզինքին կը կարծէ , իր դրացի նախարարին հետ կը կոռու երբ կիրքը կամ փառասիրութիւնը իրեն թելագիր կը լան եւ վերջապէս թագ մը գլուխը կը դնէ եւ կ'օծուի երբ կը յաջողի :

Եւ այսպէս կը տեսնուի թագաւոր մը Անի , թագաւոր մը Կարս , թագաւոր մը Աղթամար , թագաւոր մը Սիւնեաց երկիրը , չորս հատ թագաւոր անկախ իրարմէ եւ ամենապարաստ հարկատու եւ հպատակ առաջին օտար աւազակապետին :

Ասկից աւելի կատարեալ օրինակ մը «ապակեդրոնացման» ուր կրնանք գտնել : Մեր պատմիչները թէ որ այդ բառը գիտնային , ան ատեն կրնային իմանալ թէ իրենց նղոված անմիաբանութիւնը հետեւանք էր այդ «ապակեդրոնացման» :

Ո՛վ որ ուսնի քիչ մը Գաղղիոց պատմութիւնը , կը տեսնէ թէ ի՞նչ զժուարութիւններով այդ աւատական իշխանութիւնը կրցեր են տիարացնել ու անհետացնել Գաղղիոց թագաւորաց երեւելիները , մանաւանդ Լուի Փ. Լուի Ժ. (այսինքն Ռիշիէօ) եւ Լուի Ժ. եւ վերջապէս այդ բաժանմանց հետքը ջնջելու համար Գաղղիոց մեծ յեղափօխութիւնը պարտաւորեր է նահանգները ջնջելու եւ հիմկու գաւառները հիմնելու : Եւ ասոնք ի՞նչու .— կեդրոնացնելու համար երկիրը , զօրացնելու համար ազգը ընդգէմ օտարին , որպէս զի Պուռակօնեի գուքը , որ Հայ Սիւնեաց նախարարին կրնար բաղդատուիլ , եւ նորմանտիոյ դուքսը , որ Արծրունեանց նախարարին հետ կրնար մրցիլ , չելեն միաբանելու Գերմանիոյ կայսեր կամ Սոլանիոյ թագաւորին կամ Արտարացի Ամիրային . կամ Բիւզանդիոյ կայսեր հետ ոտնակու ընելու համար կեդրոնը , որուն անունը Անի էր կամ Փարիզ :

Ահա Հայոց պատմութիւնը ինչ որ մեզի , օտար պատմութեան հետ բաղդատելով , կը սորվե-

(1) Պէտքան տես Չամիչ Հատոր Ա. երես 245.

ցլնէ . եւ ապակեղրոնացում քարոզողները , թո՛ղ կարդան բագրատունեաց հարստութեան ժամանակի դէպքերը եւ միխթարուին տեսնելով գործադրուած այս զրութիւնը ամբողջապէս . վասն զի հոն յայտնի կը տեսնուի կեղրոնը շարունակ օր օրի տկարացած եւ երկաթեայ մարդը Աշոտ , յուսահատ՝ Սեւանայ կղզին կը պարտաւորի սահման ընել իւր թագաւորութեան : Խոկ այդ նախարարութիւնքը որ այդչափ ազատութիւն կը վայելէին ի՞նչ բարեկարգութեամբ իրենց մասնաւոր երկիրներն կը զարդարէին . հարցուցէք պատմութեան . Խորենացի , Եղիշէ , Փարպեցի , Յ. Կաթուղիկոս , Հաստիվերեցի ձեզի կը պատմնն թէոր ասոնց ողբերը քան թէ պատմութիւնքը բաւական համբերութիւն ունիք կարգալու : Ապակեղրոնացման վերջի բառը , վերջի եղրակացութիւնը , եսութիւնը կամ անձնապաշտութիւնն է . եւ անկից բարիք յուսալ , անկից բարոյական օդուտ սպասել ժողովրեան , անկից նիւթական յառաջադիմութիւն ակնունել տղայութիւն է : Անոր համար ալ պէտք էր որ Նախարարութիւնը բարոյական իշխանութիւն մը հաներ խեղճ Հայոց ազգին համար . իշխանութիւն մը թէպէտ բարոյական , բայց կանոնաւոր դասակարգութեամբը ժողովրդեան ներքին եւ արտաքին բռնութիւններէ առած հարուածներուն դարձան մը ըլլար :

Ի՞նչ էր այս բարոյական իշխանութիւնը , որ իր սխալմանց , իւր թերութեանց , իւր յանցանաց եւ նաեւ ոճիրներուն մէջ մեծամեծ ծառայութիւններ պիտի ընէր ազգին եւ վերջը նոյայ տապանը պիտի ըլլար ապագային մէջ :

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ՈՒԽԹԻԿԱՆ  
Նորա բարեկարգութիւններէն կիմանանք ժողովրդեան բարբարական վիճակին ծանրութիւնը , ուր հասարակաց օգտին եւ թշուառութեանց խընամող մը չկար : Վասն զի ազնուականը երբ իւր արիւնը չի պղտորելու համար : եւ իր հսաւանդիրաւանց պակասութիւն մը չի բերելու համար քաշուած իր պալամներուն եւ ամրոցներուն մէջ ամուսնութեանց սահմանը կամֆորիէ , այդ սուրբ իշխանութիւնն է որ գոռողութեան պատմէներն կ'իջեցնէ՝ մերձաւոր ազգականաց ամուսնութիւնը արգիլելով : Երբ աղքատը՝ բորոտ , քոսոտ , կաղ , կոյր , քաղաքներէ եւ գիւղերէ կը հալածուի եւ գլուխ գնելու աեղ մը չունի՝ ուրկանոց , անկելանոց , հիւանդանոց , աղքատանոց շինողը նոյն իշխանութիւնն է : Երբ որը , այրին , անաէր անխընամ՝ մոլութեանց զոհ կը մատնուին , ինքն է դարձեալ որ որբանոցներ եւ այրիանոցներ կը շինէ : Երբ հիւր եւ օտար բացօդեայ եւ անբնակարան կը մնան , ինքն է որ հիւրանոց կը շինէ գիւղերու եւ քաղաքներու մէջ :

Եւ ահա այս Նկեղեցական իշխանութիւնը , բարոյական իշխանութիւն մը բոլորովին , որ կեղրոնական իշխանութեան մը ձեւ կ'առնէ ազգին մէջ , կեղրոնական իշխանութիւն մը իւր դասակարգութեամբը , եւ հայրական իշխանութիւն մը բարեխնամութեամբ , եւ անոր համար ալ տեսաւ մորմոք աչքերով որ իր առջեւէն կը սահեին կերթային երազի պէս այն զօրութիւնները որ Արշակունի , Բագրատունի , Արծրունի , Սիւնի եւ Ռուբինեան կ'ան-

ուանէին . վասն զի բարոյական զօրութիւն մը չունենալէ զատ չզիտցան նաեւ կեդրոնական զօրութիւն մը ըլլու . չունեցան Գաղղիացւոց պէս սրատես մարդիկ որ կարենային անկարողութենէ ազատել կեդրոնական իշխանութիւնը . զոր ապակեդրոնացումը ջատեր է : Եւ առ բարոյական իշխանութիւնը չէ թէ միայն իրեններուն զլորիլը աեսաւ՝ այլ նաեւ վկայ եղաւ Սասանեանց , Հոռոմոց , Սերճուղեանց , Արաբացւոց ինքնակալութեանց կործանմանը . երբ ինք տկար եղեգ , հինաւորց կաղնիներէ հզօրագոյն դեռ այսօր երեք մեծամեծ ինքնակալութեանց որոտմանց մէջ անշէջ մորմենին է եւ լոյս՝ իր ցան եւ ցիր ժողովրդոց :

Հայ ազգին պատմութեան մէջ «ապակեդրոնացումը» տեսնելէն վերջը , դանք բառին վրայ որ Ասիացի մարդու մտքէն չէ անցեր , եւ որ զարմանալին է՝ ասկէց քառասուն տարի առաջ Եւրոպացւոյ մը մտքէն նաեւ չէ անցեր : Ուսկից ուրեմն առ բառը հնարուեր եւ յայտնուեր է :

Գաղղիա Նաբոլէոն մեծին օրը կեդրոնական իշխանութիւնը ան աստիճանի զօրացաւ , եւ առ արտաքոյ կարգի զինուորը , որ բոլոր աշխարհքիս զօրութեանցը հետ պատերազմելու պարտաւորուած էր , այնպիսի խիստ դասակարգութիւն մը հաստատել հարկադրեցաւ , որ բոլոր Գաղղիոյ գաւառները կառավարութեան հետ այնպիսի կապանքներով կապեց , որով իր բացարձակ հրամանը քանի մը օրուան մէջ բանակներ եւ հանգերձանք կը կազմէր եւ զանազան կողմերէ ուղած սահմանագլուխը կ'ուղղեր . իր երկրին ամեն կողմը լուութիւնը ընդհանուր օրէնք էր որ իր որոտալից ձայնը արգելք չի

դանար , օրէնքներ եւ սովորութիւններ իր կամքը եւ իր փափաքը կ'օրինակէին . քահանայն՝ դատաւորը , ուսուցիչը , ուսումնականը , վաճառականը , զինուորը եւ նաւասալն երկրին մէկ ծայրէն միւսը իր ակնարկութիւնը զուշակիւլ եւ իր կամքը փութով կ'գործ զնել կը ջանային եւ այն ահազին մեռքենային , զոր Գաղղիա կ'անուանեն եւ որուն այն անիւներուն եւ ճախարակներուն կեդրոնը ինքը կայսրն էր , եւ որուն այս կարգագրութիւնը որ զօրութիւն էր ազգին համար՝ պահեցին իրեն յաջորդող ամեն կառավարութիւնք եւ թերեւս աւելի ալ կատարելագործեցին հեռագիրներու , երկաթուղիներու , շողենաւներու գիւտերով : Ահա պատճառը որ կեդրոնացումը բառը ծնաւ : Եւ ասքառն էանա՝ որ հիմայ կ'որդեգրեն ոմանք , բողոքելու համար ընդդէմ կեդրոնացման մը , որ մեր տկար աչքերը չեն կրնար զօրել եւ որոշել , եւ զոր ստեղծել պէտք կը կարծենք թէ որ չ'կայ :

Քննենք ուրեմն , թէ ո՞ւր է առ կեդրոնացումը , ինչ է իրեն զօրութիւնը եւ մինչեւ ուր կը համենին իր վլամները :

Նախ այնպէս կերեւնայ թէ աս կեդրոնական զօրութիւնը , Պատրիարքական իշխանութիւնը եւ Վարչութեան խորհուրդը պիտի ըլլան . բայց այնպէս չէ , այլ ընդհանուր ժողովը ինքն է եւ երկուքնալ բոլորովին անկից կախուած են . վասն զի անոնց չի կրցածը ինք միայն կը վճռէ : Այս ընդհանուր ժողովը ինքն է որ Օսմանեան տէրութեան հպատակ Հայոց բոլորին ալ երեսփոխանական ժողովըն է . այսինքն թէ եկեղեցական , թէ

գաւառական եւ թէ կոստանդնոս պօլսոյ երեսիունաններէն կազմուած եւ որուն « պաշտօնն է Պատուիարքը , Կաթուղիկոսը եւ աղջին դիսաւոր պաշտօնատէրները , եւ կրօնական ու Քաղաքական « ժողովոց անդամները ընտրել , աղջային ժողովոց « Վարչութեան հոկողութիւն ընել , սոյն ժողովներուն վերաբերես լ , բայց իրենց ձեռնհասութեանէն վեր համարուած դործերը որոշել եւ վճռել « եւ Աղջային Սահմանադրութիւնը անխախտ պատահ հել » : ( Սահ . Յօդ . 60 եր . 39 ) :

Եւ գիտնալու բան է որ այսպիսի ամենակարող ժողովք մը , չիկայ եւ ոչ մէկ աղջին մը սահմանադրութեան մէջ . ոչ Անդդիա , ոչ Ամերիկա , ոչ Զուիցցերի : Ամեն սահմանադրութիւն՝ վարչութիւն մը ունի որուն թեւերը քիչ շատ աղատ են գործելու համար , եւ միայն հաշիւ մը տալու պարագաւորութիւն ունի աղջին՝ այսինքն աղջին ընտրեալ ընդհանուր ժողովքի մը : Ըստհակառակն այս ընդհանուր ժողովքի ինք կ'ընտրէ , ինք կը դատէ , ինք հաշիւ կը պահանջէ եւ ինք երբ որ ուզէ կ'որոշէ եւ կը գործէ : Եւ ինք բոլոր աղջին ընտրածը ըլլալով , աղջը ինք կրնայ համարուիլ : Երեն կերպունացումը աղջին իրեն կեդրոնացումն կրնայ համարուիլ : Բայց զիտեցէք այս կեդրոնացումը , ուր գաւառական երեսիուններ նստած են , ուր երբ իրենց գաւառին շահը պահանջէ հզօր ձայն մը կը ըստակութիւնները զիտեցները կրնան իմացնել : Դրէք ասմաց վրայ հասարակութիւնը որ ներկայ է նիստերուն , օրագիրները որ ներկայ են խմբագիրներով , բոլոր աղ-

ջին դատաստանը որ իւրաքանչիւր ժողովքի հրատարակութիւնքը ձեռքը կը դատէ երեսփոխանը , ժողովքը եւ իր վճիռները :

Այս ժողովքին դէմ ապակեզրոնացում խընդրել՝ աղջին ինքը վճիռներին դէմ խնդրել մեզի կերեւայ :

Բայց ապակեզրոնացման դրութեան կողմնաւկիցները մոռնալով այս ընդհանուր ժողովքին կարողութիւնը , մոռնալով սահմանադրութիւնը կը սին : ( 4 )

« Պատրիարքը՝ բոլոր աղջին յաւիտեան վնասառալիք ստորագրութիւն կամ խոստում մը կրնաց տալ Բ. Գրան , եւ աղջը չի կրնար այդ խոստումը ետ դարձնել » . Եւ ինչպէս չեն տեսներ որ Պատրիարքը չի կրնար ոչ այդ ստորագրութիւնը տալ , եւ որ աւելին է՝ թէ որ տայ ալ , Բարձրագոյն Գուռը չ'ուզեր ընդունիլ այդպիսի անպիտան ստորագրութիւն մը , որ գիտէ թէ բանի մը չի ծառայեր . վամն զի լաւ զիտէ թէ իրմէ հաստատեալ սահմանադրութիւնը կը պատուիրէ յայտնի թէ « ժողովոց մէջ որոշուած գործոց վրայ Պատրիարքին ( թագրիները ) եւ կամ ուրիշ պաշտօնական ու գրութիւնները վաւերական եւ գործադրելի չ'են « կրնար ըլլալ եթէ որոշող ժողովոյն կողմէն ալ չինքեալ եւ ստորագրեալ չըլլան » :

Պատրիարքը ուրեմն առանց ժողովոց չի կրնալով ընել զաւաճանութիւն մը՝ ընդհանուր ժողովէն ընտրուած ժողովներն ալ պէտք է իրեն կամակից ըլլան որպէս զի յաջողին , եւ աս ալ ինչ չափ որ

ապակեղբոնացման կողմնակից ըլլայ մէկը պէտք է ընդունի թէ անկարելիութեան կը մօտենայ: Իսկ թէ որ յանկարծ տեսնուի օր մը , որ բոլոր աղդէն ընտրուած ընդհանուր ժողովք մը եւ անկէց ընտրուած պատրիարք մը պիտի միաբանին ՚ի վնաս աղդին խոսառում եւ ստորագրութիւն տալու , ըսել կըլայ թէ արդէն այդ ազգը ապականութեան վերականութեան հասած է , եւ անոր մահուան դասակնիքը տրուած է նախախնացութենէն :

Պէտք է յիշել կեդրոնին ազգեցութիւնը դաստիարակութեան վրայ . ուր են իր համալսարանները , ուր դասագիրքները , ուր իր վկայականներով ձոխացեալ դասատուներն ու վարժապետները : Հոսմայրաքաղաքիս մէջ Պատրիարքարանին շրջակայքը՝ ամեն օր կը տեսնենք Հայաստանեաց եկեղեցւոյ բազմաթիւ գաւակները ամեն տեսակ օտարահաւատ զպրացներու մէջ հրահանգեալ , եւ կեդրոնը ոչ կը տեսնէ եւ ոչ կը խառնուի . ըսել է թէ կատարեալ եւ մանաւանդ չափազանց ազատութիւն ալ տրուած է կեդրոնին կողմէն , եւ պատճառը՝ վասն զի նա անտամք միայն է կեդրոն :

Զբուցենք քանի մը խօսք ալ դաւառներուն համար եւ վերջացնենք :

Ապակեդրոնացումը անոնց համար կաշխատի , որպէս զի սեղմուած կեդրոնին ազգեցութենէն չ'արդիւին իրենց թեւերը արձակ յառաջադիմելէն . բայց ուր է կեդրոնին ազգեցութիւնը գաւառին վրկայ : Գաւառը ինք կընտրէ եւ ունի «թաղական խորհուրդներ , թաղական ստակ , թաղական դիւնաստուն , կրօնական եւ քաղաքական ժողովներ գաւառական մնառուկ , գաւառական դիւնաստուն»:

Իսկ թէ որ զանազան գաւառներ ասոնք չեն հաստատած , յանցանքը Պատրիարքարանին չէ , այլ գաւառաց անհոգութեան , կամ տղիտութեան որ սահմանադրութիւն չեն կարդար կամ չեն կրնար համակալ : Եւ կամ թերեւս սահմանադրութեան , որ գաւառաց եւ կեդրոնին մէջ բաւական կապ չէ հաստատած . բաւական կապ համարենք երբ առաջնորդի ընտրութիւնը գաւառական ընդհանուր ժողովքը կընէ եւ Պատրիարքը կեդրոնական վարչութեան , խառն ժողովոյ համահաճութեամբը կ'անուանէ զԱռաջնորդը» (Սահ. Յօդ. 97 երես 53) Եւ այսպիսի սահմանադրութենէ մը ծնած իշխանութեան դէմ ապակեդրոնացում ինսդրել , քակառումն եւ լուծումն ինսդրել է Պատրիարքարանի մը որ եւ ոչ Առաջնորդի մը ընտրութեան փոքրիկ իրաւունքը ունի :

Ինչ որ այս մեր գրութեան սկիզբը ըսինք անցեալին համար , նոյնը կը կրկնենք ներկային համար եւ կը վերջացնենք . Հայ ազգին օգտին համար պէտք է չէ թէ միայն ապակեդրոնացումը բառարանի մէջ չ'ընդունիլ . Ազգային ժողովներու մէջ չի հնչել այլ նաև գաղափարը բոլորովին վտարել իրեւ վնասակար , եւ չանալ ամեն կերպով ընտրութեանց կանոնները կատարելագործել եւ կեդրոնը զօրացընել , աղդային պաշտօնատեարքը վարձատրել եւ ապա իրենց պաշտօնին խստիւ համար պահանջել , եւ ան ատեն միայն կարելի է յուսալ , որ Հայ ազգը իր ընկերակից աղդաց մէջ արժանաւոր եւ պատկառելի դիրք կարենայ առնուլ :



Նախախնամութեան զահոյքը 'ի Թիլսիթ կը հաւտոր։  
Եւ այս կարծեցեալ նախախնամութիւնը՝ անձնա-  
ւորեալ 'ի նարոլէոն եւ յԱղեքսանդր, տեսեր, կըշ-  
ռեր, որոշեր էր թէ Օսմանեան տէրութիւնը՝ փատած  
որդնուած՝ ալ ապրանաց չ'էր, եւ թէ զայն պէտք  
էր բաժնել 'ի մէջ Գաղղիական եւ Ռուսական կայս-  
րութեանց։ Աշխարհագրական տախամակը առջեւնին,  
այս երկու ինքնակաները սահմաններ կորոշէին, եւ  
իւրաքանչիւր ոք իրեն բաժնը կառնէր, երբ կոս-  
տանդնուազուոյց առջեւ պարտաւորեցան երկայն  
համգիստ մը առնուր։ Այսպէս կը պատմէ մեզի Թի-  
էո, պատմիչ առաջին կայսրութեան, եւ հիմայ յա-  
ջորդ երկրորդ կայսրութեան Գաղղիոյ։

Մէկդի առնելով զանազան մեծ հեղինակաց եւ  
պետական մարդկան կարծիքները՝ որ 1807 էն ա-  
ռաջ այս երկրիս վրայ իրենց մտածութիւններն ու  
փափաքները յայտներ են, բուն Արեւելեան իրնդ-  
րոյն պաշտօնական ծագումը 'ի Թիլսիթ կրնանք դը-  
նել առանց տատամնելու, եւ միանգամայն զար-  
մանալ՝ երբ աչքերնիս ձգենք այն օրէն մինչեւ այ-  
սօր աշխարհքիս յեղափոխութեան վրայ, եւ հարցնել  
թէ ինչ կերպով վերջացան նաբոլէոն մեծն։ Գաղ-  
ղիոյ կրկին ինքնակալութիւքը, Պուրպոնի եւ Օռ-  
լէանի ցեղերուն թագաւորութիւնքը, քառասուն եւ  
ութի հասարակապետութիւնը, եւ վերջը վերջը  
Գաղղիոյ սահմաններուն ահագին ընդարձակութենէ  
մը ամփոփումը, Խտալիոյ մէջ ինկած եւ ելած մա-  
նըր ու խոշոր թագաւորական ցեղերուն անկում-  
ներն ու կանգումներն, նոյնպէս եւ աւելի ի՞նչ էին,  
ի՞նչ եղան եւ ի՞նչպէս փոխուած են Գերմանիոյ քա-  
ռասունի չափ մեծ եւ պղտիկ ի՞խանութիւնները,

## ԱԼԻ ՓՈՃԱՌ ԵՒ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԽՆԴԻԲ

Ալի փաշային մահը առիթ ե-  
ղաւ եւ ընդարձակ նիւթ մա-  
տակարարեց օտար լրագրաց  
նորէն Արեւելեան յաւիտենա-  
կան ինդրոյն վրայ խօսելու,  
մօտալուտ անվերջանալի խառ-  
նաշփոթութիւնք գուշակելու  
եւ վերջապէս օսմանեան կայս-  
րութիւնը ախուր գոյներու  
ներքեւ ցուցնելու։  
(Լա Թիւրքի 4 Հոկտ. 1874)

Գրեթէ եօթանասուն տարի կայ, եւ ի՞նչ եր-  
կայն տարիներ, ի՞նչ լեցուն տարիներ պատմութեան  
համար, մտածող մարդկութեան համար, որ երկու  
մեծ ինքնակալներ, աննշան եւ պղտի քաղաք մը  
նշանաւոր կընէին, դաշնազրութիւն մը կը հաստա-  
տէին 'ի Թիլսիթ, դաշնադրութիւն մը՝ որ հարիւր  
հազար մարդկային զոհերով կը նուիրագործուէր,  
եւ ոչ միայն Եւրոպիոյ տէրութեանց օրէնքներ կու-  
տար, գահեր՝ թագեր կը պարզեւեր եւ կը խորտա-  
կէր, այլ իր գաղանի յօդուածներովը մինչեւ Հընդ-  
կաստանի ժողովրդոց բաղդը կ'որոշէր, եւ այն ա-  
տեն ծովերու միմիայն թագաւորն եղող գլուզդիա  
կը սարսեցնէր, երբ աշխարհքիս իշխանաց երակնե-  
րուն մէջ մահուան սարսուոը կը քալէր, եւ կարելի  
է զրոցել թէ ընդհանուր մարդկութիւնը երկնային

Եւ մահաւանդ ի՞նչ կերպարանաց տարբերութիւն  
Աւստրիոյ եւ Բրուսիոյ վրայ:

Եւ թէ որ միայն թագաւորական ցեղերու եւ  
աշխարհագրական սահմանաց փոփոխութիւնք եղած  
ըլլային, դարձեալ զարմանքնիո չափաւորէինք.  
բայց սահմանադրութեանց եւ կարգադրութեանց  
կենսական փոփոխութիւնները մարդուս միաքը կը  
զարմացընեն, անսանձ ազատութեանց անսահման  
իշխանութիւնք կը յաջորդեն, եւ բռնաւորութիւնը  
քստմնելի կը տեսնուի թէ վարէն եւ թէ վերէն :

Աւստի անոնց որ Արեւելեան խնդրոյն վրայ  
կ'զբաղին, չենք կրնար իրաւամբ հարցնել թէ, Ա-  
րեւելեան խնդիր մը թէ որ կայ, ինչու Արեւմտեան  
խնդիր մը չիկայ, ինչու Հիւսիւսային խնդիր մը չի  
կայ, ինչու Հարաւային խնդիր մը չիկայ. միթէ  
Արեւելքն միայն ամեն բան պէտք է ծնանիլ :

Երբ մեք ալ գեռ աղայ էինք եւ մեծ համարում  
մը ունէինք կառավարող քաղաքականութեան եւ  
անոր նախատեսութեան վրայ, միայն Արեւելեան  
խնդրոյ կը հաւատայինք. բայց երբոր տեսանք պատ-  
մութիւնը եւ խորհրդածել սկսանք, իմացանք թէ  
խնդիրները շատ են. երբ տեսանք թէ փառաւոր  
վերնիմներու տակ ի՞նչ փոտած եւ որդնուած չեն-  
քեր կը գտնուին, ի՞նչ ամուր եւ հաստատուն կար-  
ծուած հիմնարկութիւնք, որպիսի դղրդմամք կիյ-  
նային, ի՞նչ զօրաւոր կարծեցեալ դարաւոր ազգու-  
թիւնք, ի՞նչպէս պատռա պատռ կը թափէին,  
Աւստրիոյ Տէրութեան հետ՝ Մէթէնիքի սկեպտիկ-  
եան հաւատքը թողուցինք, եւ Թայէռանի հետ միա-  
յն վայրկենական յաջողութեանց երկրպագութեան

չի կարենալով իջնել, ըստնք թէ կայ Թագաւոր մը  
որուն աներեւոյթ ձեռքը կը կառավարէ ամեն բան  
եւ Անոր է յարուցանել Գաղղիական խնդիր մը,  
ինչպէս յարոյց Անգղիական խնդիր մը ՚ի Հնդկաս-  
տան, եւ կրնայ յարուցանել նաեւ Քանատայի եւ  
բուն Բրիտանական կղզեաց մէջ: Անոր է յարուցա-  
նել Գերմանական խնդիր մը, Սպանիական խնդիր  
մը, նաեւ Ռուսական խնդիր մը Ռուսակոյ կեդրոնին  
մէջ: Մէնք կրնայինք հաւատալ մարդկային խմա-  
տութեան որ աշխարհիո վիճակը կը գուշակէր եւ  
որուն աչքերն ապագային մառախուզներուն մէջ կը  
թափանձէին, թէ որ քանի մը որ առաջ բոլոր Եւ-  
րոպա ակնկառոց եւ հլու չտեսնէինք այնպիսի  
մարդու մը՝ որ ոչ զինուոր էր իր հօրեղմօրը պէս,  
ոչ բազմահմուտ անձ մը Ճուի ԺՈՒ պէս, ոչ քա-  
ղաքագէտ մը Լուի Ֆիլիպի պէս, ոչ բանաստեղծ  
մը Լամարթինի պէս, ոչ պատմաբան ճարտարա-  
խօս մը Թիէսի պէս. այլ գաւադիր մը, բանաքաղ մը,  
գատապարտեալ կալանաւոր մը, մարգասպան մը, որ  
միշտ զարմանք պիտի պատճառէ պատմութեան մէջ  
ապագաց սերունդներուն, երբ պատմութիւնը ի-  
րենց զրուցէ թէ 1851էն մինչեւ 1870 Գաղղիոյ  
վրայ Նարուչոն Գ. կը թագաւորէր, թէ որ ապա-  
գայ դարերու բնակիչքը մեր ժամանակիցներէն քիչ  
մը աւելի համեստ ըլլան եւ քիչճիկ մը առաքի-  
նութեան սկզբունք ունենան, որ թերեւս կարելի  
է, եւ թէ որ կալիգուլաներ եւ Ներոններ ամց-  
եալին մէջ թագաւորական աթոռոց վրայ նստած  
ըլլային :

Քաղաքագէտ գուշակներու ըստնք թէ չենք

հաւատար եւ պատճառը զրուցեցինք, բայց պէտք  
է աւելցնենք թէ անտեսագէտներու ալ չենք հաւ  
աւատար, վասն զի իրենց հաշիւները շատ պղտոր  
են, եւ պատճառը՝ որ հազիւ թէ Քաղաքական  
տնտեսութիւնը խանձարուրներէն ելած աշխարհքի  
կը քարոզէր թէ ասկէց վերջը պատերազմ չի կըր-  
նար ըլլալ, թէ այս մնայուն բանակները 200, 300,  
400 հազար հոգիներով ո՛ եւ իցէ աշխարհք կրնան  
կործանել, եւ թէ մարդկանց փառասիրութեան  
պատերազմաէր թեւերն ալ կոտրեցան, եւ թէ  
ասկէց վերջը արհեստներով ձեռագործներով եւ վա-  
ճառականութեամբ ազգք եւ ազինք իրարու հետ  
պիտի մրցէին, եւ մեք ժողովուրդքս միամտու-  
թեամբ իրենց հաւատացցինք, եւ վերջապէս հիմայ  
կը տեսնենք որ չէ թէ հարիւր հազար հոգիներու-  
բանակներ, այլ միլիոններով մարդկանց բանակ-  
ներ կատարելաղործեալ զէնքերով կը պատերազ-  
մին, աշխարհք տակն ու վրայ կըլլայ, եւ դարձ-  
եալ պետութիւնք իրենց փոխառութիւնները կը-  
նեն եւ կը յաջողին, թէպէտ եւ իրենց պատերազ-  
մի տուգանքին վճարելիք ոսկին Քոերքսէսի նաւա-  
տորմիղը բաւական չ' ըլլայ տեղէ տեղ փոխադրելու:

Ուրեմն իրաւունք է որ մեր դարուն մարդը  
չի հաւտայ ժամանակիս մարդարէներուն, թէ քա-  
ղաքագէտ մարդ ըլլան թէ անտեսական։ Մեք ալ  
չենք կրնար ուրեմն Արեւելեան խնդրոյ մը հաւա-  
տալ,

Բայց աշխարհիս կործանմանը կը հաւտանք. կը  
հաւտանք որ ամեն երկիրներու մէջ քաղաքական  
պատերազմներ ըլլան, կառավարութիւնք պարտա-

ւորուին իրենց ժողովրդոց կէս մասը ըսպաննելու,  
միւս մէկ կէսը փոխագրելու յավելիանիա, Քայան,  
Սիպերիա, Հիւսիւսային եւ Հարաւային բեւեռնե-  
րուն ծայրը, վերջը Սահառույի անապատները եւ  
աւազումները, վասն զի Միջազգային ըսուած ըն-  
կերութիւնը՝ ՚ի չնորհս բարոյականին որ կը տիրէ  
աշխարհքիս վրայ եւ ամեն կրօնք կըսպաննէ, ա-  
մեն օր զօրանալու վրայ է, եւ աս միջազգայնոց  
գաղափարները յայտնի են ամենուն, վասն զի Խա-  
ղաղութեան ըսուած ժողովքներու մէջ նաեւ՝ ի-  
րենց աւազակ եւ կործանիչ գաղափարները փարձը  
՚ի գլուխ կը հոչակեն, եւ կը խոստանան գերեզ-  
մանաց խաղաղութիւնը աշխարհքիս բերելու :

Խնդիրը ուրեմն ոչ Արեւելեան՝ այլ համաշ-  
խարհական է, խնդիր մը՝ որ ամենուն կենաց, ըն-  
տանեաց, կրօնքին, ստացուածքին, եւ ուրիշ ինչ  
որ սուրբ եւ սիրելի կայ՝ եւ անոնց ամենուն կըս-  
պանույ: Եւ աս սպառնալիքը, մարդ մը որ իր ար-  
տաքոյ կարգի դիրքին համար ամենէն աւելի լաւ  
կրնայ դատել, Մածձինի, ամենէն ազէկ կը տես-  
նէ եւ կը գուշակէ վառագը. եւ երբ Մածձինի կը  
վախնայ, մեզի անկ է զարհուրիլ:

Ի՞նչ պիտի ընեն ուրեմն աշխարհքիս իշխաննե-  
րը, քանի մը թիզ հողու համար իրարու հետ կուր-  
պիտի ընհօն, երբ ամենուն գլխուն վրայ փոթոր-  
կալից սեւ ամակերը կը դիզուին, երբ գետինը ա-  
մենուն ոտից ներքեւ կը սասանի: Հատ կարելի է:  
Մարդուս բնութիւնը այսպէս եղած է միշտ. մարդ՝  
քաղաքականացեալ կամ ոչ միշտ իր եղրօրը հետ  
այնպէս վարուած է՝ ինչու աշխարհիս առջի օրէն

վարուեցաւ կայեն իր եղբօրը Արելի հետ :

Կը մնայ մեզի քննել թէ ինչո՞ւ Արեւելեան խնդիրն Ալի փաշոյին մահուանէն կը ծագի . միթէ Օսմանիոյ հոգին Ալի փաշային հոգւոյն հետ կապուած էր, կամ Ալի փաշա այնչափ մեծ մարդ էր, որուն շուքը քանի մը տարիներ կրցեր էր ծածկել այս մեծ ու ծանր խնդիրը՝ որ զԵւրոպա կը գողացընէ :

Ալի փաշա՝ իր թագաւորին վատահութեանը արժամանի պաշտօնեայ մըն էր . սրամիտ, նուրբ քաղաքավար, իր երկրին օգուտը ճանչցող, կրօնասէր եւ ժամանակիս Գաղղիական քաղաքագիտաց իր գրչովը գերազանց եղողներուն մէկն ըլլալը՝ Գաղղիացիք իրենք վկայեցին : Այս կատարելութիւններն իր երկրին բարձր եւ օգտակար մարդիկներէն մէս կըն ըլլալը կը յայտնէին, բայց անդիւտ եւ անրագիւտ մարդ մը չէին ըներ զինքը, ոչ ալ բնականապէս երկրին վրկութեան անհրաժեշտ անձ մը կը համարուէր :

Մէծ եւ ընդարձակ հանճարով սրտով եւ ճշմարիտ հայրենասիրութեան հոգւով եւ իր թագաւորին կատարեալ հաւատարիմ պաշտօնեայ մը՝ պէտք էր եւ պարտաւոր էր որ երկրին մէջ գերիտասարդութիւնը, եւ ինչ համար, ինչ բարձր կատարելութիւն որ կար՝ փառեր, գտնէր, տածէր, գըտուէր, առաջ բերէր եւ օգտակար ընէր : Պէտք էր որ իրեն սրամիտ փորձառութեամբ անոր առաջնորդը ըլլար, խորդականը ըլլար, հայրը ըլլար, եւ երիտասարդութիւնն ալ անոր խնամակալ ձեռուք կողմնացոյց ունենալով վատահ քաջակրուած հայրենեաց յառաջդի նութեան ճամփուն մէջքայլեր

անսայթաք : Բայց դժբաղդաբար այսպէս չեղաւ : Մարդէ աղքատ երկրի մը՝ տիտուր աչքով տեսաւ իր օրով, յոյսը՝ երիտասարդութիւնը՝ որ խըրաեցաւ, մոլորեցաւ, եւ փոխանակ բարեկամութեան եւ ներողութեան ողի իրմէ յուսալու՝ հալածանաց սպասեց, եւ օտար երկրի հացին հետ ջամբեցաւ իրեն ատելութեան եւ դառնութեան գաղափարներ այն անձին դէմ՝ որ քիչ մը աւելի աղջուած կան հոգւով կրնան իրեն օրհնութիւն եւ աշխարհքին ալ օգուտ ժառանգել :

Իր օրովը տեսնուեցաւ, որ տաղանդառոր եւ անշահասէր անձինք՝ այսպիսի ժամանակի մը մէջ թէ որ պաշտօնով երկրէն հեռի ասհմանագլուխները չէին երթար, իրենց տուները քաշուած՝ տղոց դասատետր պատրաստելով ժամանակնին կ'անցունէին, կամ 'ի զրպարտութեանց ագատ ըլլալու համար իրեւ չորհք գաւառներու մէջ աննշան պաշտօնով մը ինքինքնին կը ծածկէին : Քանի քանի անգամ դատաստարանները կարգի մը բերելու համար, իր տիրոջը հրամանէն բռնադատուած, որ ձայնը միշտ արդարութեան համար բարձրացուցած է, չի կրցաւ որոշմունք մը տալ, չի կրցաւ սահմանադրել . եւ ինչո՞ւ .— վասն զի կասկածոտ բնութեան մը՝ ապօրինաւոր վարմունք հարկաւորէր . Եւրոպական սատիկանութիւնն մը խումբ խումբ լրտեսներով կրցու գոյանալ, բայց իրաւարար դատամարաններ ու շաշան հաստատուիլ :

Կրօնասէր մարդ ինք, եւ թէպէտ իր բարձր հանճարով եւ պաշտօնով կարելի չէր որ կրօնամոլ ըլլար, բայց երկրին բոլոր Գրիտառնեայ հապատակք այնպէս կը հաւատային որ գրականապէս իրենց դէմ

զոհիկ ատելութիւն մը կը սունու ցանէր Մեծ. Եպարքու  
սը. Մեք չենք հաւատար ժողովրդիան հետ այդպիսի  
անօգուտ եւ վեսասակար գաղափարներու՝ իրեն եւ  
իր յիշատակին համար, ինչպէս զրուցեցինք, բայց  
Պուլզարաց Ա տարի ամբողջ գատաստանին ձըդ-  
ձըդիլը, որուն օգուտը անիրաւութեան մը կամա-  
կից ընել էր Բարձրագոյն Դուռը. Հայոց Պատրի-  
արքարանին ամբաւ եւ իրաւացի գանգատներն եւ  
աղերսագիրները շատ անգամ չի լսենուու չի տեսնելը՝  
յօգուտ աւաղակ Քրդաց եւ 'ի վեաս արքունի գան-  
ձուն, Հռոմէականաց մէկ մարդու մը յափշտակող  
եւ անիրաւ իշխանութեան դէմ բողոքները արհա-  
մարհելն 'ի վեաս սկզբունքին որ օտարը անուղա-  
կի միջամուխ կընէ Տէրութեան ներքին գործոց՝  
երկրին ընիկը հարստահարելով, մեզի այնպէս կը  
կարծեցնեն թէ նեղ գաղափարներ ունէր ինք, եւ  
տեսակ մը նախապաշարմունքէ շատ հեռու չէին  
իւր խորհուրդները ներքին կառավարութեան մա-  
սին: Կերեւայ թէ Մեթէրնիքի համբաւը՝ որուն  
քաղաքականութիւնը ազգութեանց միութիւնը կը  
տածէր, կարելի է մեր Ալի փաշային հանճարը գը-  
րաւեց, եւ անոր օրինակին կը ձգտէր:

Հրահանդաց համար զինքը բոլորովին անհոգ  
չենք կրնար ամբաստանել. բայց ինչ աստիճան որ  
պէտք էր յառաջադիմել, ջանաց արդեօք: Ի՞նչ  
գումար որ ոստիկանութեան լրտեսներուն շնորհ-  
ուեցաւ, ինչպէս որ համբաւը կը զրուցէ ի գայ-  
թակութիւն ընդհանուր ժողովրդեան, թէ որ հր-  
ահանդաց տեսչին տրուեր, յայտնի է թէ օգտա-  
կար պիտի ըլլար ժողովրդոց մտաւոր յառաջադի-  
մութեան: Սուլթանիէ դպրոցը միայն ապագային

մէջ այս մասին իր համբաւը քիչ մը պայծառ պի-  
տի պահէ:

Պաշտօնէից ընտրութեան մասին շնորհուկը թէ  
որ բաւական ազգեցութիւն չունենալ, անշուշտ  
այսչափ փոփոխութեանց հանգիստանս չէինք Ռւ-  
լար իր մահուանէն վերջը եւ պաշտօններ եւ ժո-  
ղովներ՝ որ տէրութեան օգտին պիտի ծառայէին,  
չէին ամբաստանուէր հասարակաց կարծիքն իր-  
բեւ խոնեալ անօգուտ անձինքներով:

Ալի փաշա, գեղեցիկ տաղանդ մը եղաւ իր զը-  
րիչովը, խորունկ քաղաքավար մը եղաւ Տէրութեան  
իրաւունքներն ու անկախութիւնը պաշտպանելուն  
համար գեսպանական ժողովներու մէջ. բայց թէ  
որ մեծ եւ բարձր հանճար մը ըլլար, Եւրոպիոց  
կարծատես օրագիրներն Արեւելեան ինգրոյն ծա-  
գումը պէտք չէին տեսնել իր մահուամբը, եւ մե-  
զի այնպէս կերեւայ, որ այդ խնդիրը մոռցնելու  
եւ պարզելու համար անշարժութեան եւ խորունկ  
ու անիմանալի քաղաքականութեանց գիմելու հարկ  
չ'ունէր, վասն զի այս երկիրը, ինչոքս ամեն եր-  
կիր, բանի մը միայն եւ մէկ բանի մը միայն կը  
կարօտի, այն է Արդարութեան, եւ անոր մատա-  
կարարութեան լայն ընդարձակ եւ հզօր գործադ-  
րութեան, եւ Ալի փաշա պէտք էր իմանալ անոր  
հարկաւորութիւնը, վասն զի մեծ եւ երկրին միմի-  
այն ձայնը՝ Վեհափառ ինքնակալին ձայնը՝ քանի  
քանի անգամ իր պաշտօնէից զանի յիշեցուց եւ հը-  
րամայեց, եւ ճշմարտութիւն մի է կրկնել մեծ  
մարդկանց հետ թէ՝ ուր որ արդարութիւն թագա-  
ւորաց գահակից է, հաստատուն են գահոյք եւ եր-  
ջանիկ ժողովուրդք:

Մեծ պաշտօնատար մը , և անունին արժանի  
ըլլալու համար . ապագային եւ պատմութեան գե-  
ղեցիկ անուն մը ձգելու համար , իր գործքերը  
սիէտք է յիշուին : Յիշենք ուրեմն հսու Քոլպէոի  
գործքերը ժողվելով Գաղղիացի հեղինակի մը գրու-  
թենէն , եւ տեսնենք թէ հանճարեղ գործունեաց  
եւ հայրենասէր պաշտօնատար մը քսանուերկու  
տարուան մըջ ինչ ծառայութիւններ ըրաւ իր թա-  
գաւորին եւ հայրենեաց :

Գանձը պարապ առաւ եւ լեցուն ձգեց Քոլ-  
պէո :

Եկամուտները անկանոն , ծախքերը անկարգ է-  
ին . ծախքերը կարդաւորեց , մուտքը կանոնաւո-  
րեց :

Աղին գինը պակսեցուց :

Փոխառութեան սնառուկ մը հիմնեց վաշխը ընկ-  
ճելու համար :

Գլխահարկը՝ որ ժողովրդեան մէկ մասին վրայ  
միայն կը ծանրանար , ՅՅէն ՅՅ միլիոնի իջեցուց ,  
թէ եւ պատերազմը կը շարունակէր :

Պարտքը ՅՅ միլիոնէն ՅՅ միլիոնի իջեցուց :

Եկամուտը 89էն 143 միլիոնի հանեց :

Ճամբայները եւ ջրանցքները շատցուց :

Ծովային քաղաքներու համար ապահովութեան  
ընդհանուր ժողով մը կազմեց :

Վաճառականութեան սենեակ մը կազմեց , ուր  
բանիքուն վաճառականները ժողվեց :

Տիւնքէր քաղաքը Անդղիայէն ծախու առաւ :

Հնդկաստանի ընկերութիւնը հիմնեց :

Գայան , Գանատա , եւ Մատակասկար գաղ-  
թականութիւններ հաստատեց :

Արեւելքի վաճառականութիւնը ողեւորեց :  
Ճէղայիւի , Թունուղի եւ Կարապուլուսի ծովա-  
սպատակութիւնը՝ որ ծովերը բաներ էին՝ սանձեց :  
Գաղղիական ծովային զօրութիւնը կազդուրեց :

Որէսթի , Թուլոնի , Խոչփորի նաւահանգիստ-  
ները վերանորոգեց . Հավրի եւ Տիւնքէրքի նաւա-  
հանգիստները զօրացուց . Լուվուայի նախանձու  
չարակամութեան եւ արդելքներուն յաղթելով այն-  
չափ աշխատութիւն եւ ջանք թափեց , որ նաւա-  
տորմին թիւը հարիւրի հանելով , նաւաստեաց թիւը  
վաթսուն հազարի հասցնելով , Գաղղիական գրո-  
շակը մինչեւ այն օրը հազիւ ճանցուած ծովերու  
վրայ՝ օրէնսդիր ըրաւ ծովերու :

Հայելիներու գործատուններ եւ կոպլէնի գոր-  
գերու գործատունը հաստատեց :

Զուխայի եւ մետաքսի գործատունները քաջա-  
լերելու համար , տէրերէն ոմանց առանց շահու-  
փոխ ստակ տուաւ , ոմանց ազնուականութեան  
պատիւններ շնորհեց :

Երեք Ակադեմիա 'ի Փարիզ , եւ մէկ 'ի Հռոմ  
հաստատեց :

Բուսաբանական պարտէզը ընդարձակեց . թա-  
գաւորական գրքատունը հարստացուց . աստղաբաշ-  
խական գիտանոցը շինեց . Լուվրի պալատը ամբող-  
ջացնելու գործը Բէրոյի յանձնեց :

Երկու յաղթական կամար շինել տուաւ , ան-  
կար զինուորաց ձմերոցը շինեց . Փարիզի սալայա-  
տակը եւ լուսաւորութիւնը՝ որ բնակչաց կը վե-  
րաբերէր , հասարակաց ծախիւք աւելի մաքուր  
կարգադրեց :

Երկրագործութիւնը քաջալերեց՝ հողին վրայի  
տուրքը թեթեւցնելով, կենդանեաց համբանքը ար-  
գասաւորելով, օրինաց գրաւող խստութիւնը նուա-  
զեցնելով, մարդկային կարողութենին անդին եղած  
դժբաղդութեանց պատուհասը վերցնելով.

Դատաստանական կանոնները բարեկարգեց .  
Եօթնեւտամներորդ դարուն գեղեցիկ հրովարտակ-  
ները՝ որով արդարութեան հիմունքը կը հաստատ-  
ուին բոլոր իւր թելաղրութեամբ եղան :

Եւ ասնք ամենքը ըրաւ՝ երբ պաշտօնակից մը  
ունէր զլուվուա, որ թագաւորին պատերազմաէր  
բնութիւնը կը գրգոէր, եւ որուն ազգեցութեան  
հետ կռուելու համար՝ ժամանակին կէսը զոհելու  
պարտաւորուած էր :

ԲԱՐՁՐՈՂԱՏԻՒ ՄԵԾ ԵՊԱՐՔՈՍ  
ՄԱՀՄՈՒՏ ՓԱՇԱՑԻՆ  
ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԸ

Գրականութեան ճիւղերուն մէջ կառավարու-  
թեանց գրութիւնները իրենց յատուկ ոճ մը ունին  
սովորաբար, որ իրենց շարադրութեան գեղեցկու-  
թեամբ՝ իմաստներու վերացական եւ ողորկ դար-  
ձուածով խօսուած նիւթերուն թեթեւ վրայէն  
անցնելով եւ միշտ խորը մանելու զգուշանալով առ  
երեւոյթ փայլ մը կուտան գրուածքին, եւ յափշ-  
տակուած ընթերցողը՝ երբ թուղթը մէկդի կը դնէ  
եւ մտքին մէջ կարգացածէն բան մը կը փնտէ,  
կը գտնէ քանի մը հարեւանցի խօստմունքներ՝ որ  
մէկը չեն պարտաւորէր, եւ ուրիշ ոչի՞նչ :

Այսպիսի յուսատուր գրութեանց վրայ կանց-  
նին օրեր, կանցնին ամիսներ, կանցնին տարիներ,  
եւ երկրին նոյն վիճակը շարունակելով, եւ տես-  
նելով աւերակները աւերակ, գանձը պարապ,  
պարտքը աւելցած, արդարութիւնը լքեալ, ժողո-  
վուրդը աղքատ՝ տգէտ՝ կրօնամոլ՝ լի ատելութեամբ  
կամ արհամարհանօք իր հայրենակցին համար, որուն  
եղբայր պիտի ըլլար սիրով, յիշողութիւն ունեցողը  
կը գառնայ ինքնիրեն եւ կըսէ ոչի՞նչ :

Կերթան Ծէշիտներ՝ Ֆուատներ՝ Ալիներ՝ ի հաս-  
տուն՝ սրամիտ եւ հանճարեղ մարդիկ, ինչպէս աշ-  
խարհք բոլոր կը վկայէ, կը նայիս իրենց գործքին

վախճանը եւ արդեանց պղտիկութիւնը եւ իրենց  
ձգած հետքին վրայ, եւ կը տեսնես դարձեալ ո-  
մինչ, ոչի՞նչ, ոչի՞նչ:

Եւ այս պէտք էս բլալ Օմմանեան Վէզիրնե-  
րուն բաղդը Քէօփրիւլիւներէն մինչեւ այսօր :

Առաջին անգամն է որ մեծ Վէզիրի գրութիւն  
Ֆր կարգանք, որ որոշ համարձակ կը խօսի, երկ-  
րին վէրքերը՝ վիճակը՝ անպատրուակ կը բանայ կը  
տարածէ, դարմանները նոյնպէս առընթեր յայտնի  
կը դնէ. հոս գեղեցիկ զրութեանց դիմակը բան մը  
չի ծածկեր, եւ թուղթը որ ձեռքէդ կը թռչի կեր-  
թայ, մաքիդ մէջ տպաւորուած կը թողու՛ իր ստո-  
րագրութեան անքաժմանկի կապուած՝ ինչ որ պէտք  
է եւ ինչ որ պիտի ընէ.

Ասպարէզը ընդարձակ է Օսմանիոյ երկրին հա-  
մար, անոր՝ որ գիտէ Պետական մարդ ըլլալ. երկրին  
ընդարձակութիւնը՝ որ գրեթէ հին Հռոմէական կայս-  
րութեան հետ կը մրցի իւր տարածութեամբը, ամ-  
բաւ եւ ամենաբեր արգասեաց եւ երջանկութեան  
ապագայ մը կը խոստանայ, միայն թէ կառավա-  
րողները զիտնան կառավարել: Ի՞նչ ողորմելի կէ-  
տեր են իւր աշխարհագրական տախտակին վրայ  
Մոռա, Խրիմ, Ախլիխա, որոնց կորուստը նշանա-  
կութիւն չունի, վասն զի խորհրդածութեան եւ հո-  
գերու բան մը թէ կայ, ընդհանուր երկրին բարո-  
յական եւ նիւթական վիճակն է, եւ կառավարողին  
զայն զգալ՝ դարձանը տեսնել՝ եւ գործադրութեան  
անդադալ եւ անաչառ ձեռք զարնել, ահա փրկու-  
թեան արշալոյսը :

Վեհափառ Սուլթանը իւր գահակալութեան ո-  
րէն մինչեւ այս օրս կրկն եւ կրկն աբրաբունքն

խոստացաւ. իւր պաշտօնաաւեարց պարտքն էր նո-  
րա խոստմունքը կատարել, եւ ահա կուգայ Մահ-  
մուտ փաշա ինքն ալ համոլուած թէ՝ այս երկրին  
մի միայն բարյոյական կապը արդարութիւնն է. վա-  
սըն զի երկրի մը բնակիչքը, երբ այսչափ այլասեռ  
այլակրօն եւ այլալեզու ազգերէ կը կալմուին, թէ  
որ կապ մը կայ զիրենը իրարու հետ կապելու,  
Արդարութիւնն է: Ուստի երբ Մեծ Վէզիրը կը զը-  
րուցէ թէ «Գաւառական իշխանութիւնը փոխանակ  
«ամեն բանէ առաջ եւ բոլորովին Արդարութեան  
«հաւասար մատակարարութեան ուշագիր ըլլալու,  
«որ է հիմն ամեն բարյոյական եւ նիւթական յառա-  
«ջադիմութեան, երկրորդական բաներու աւելլ  
«զբաղեր են . . . : » Եւ երբ քիչ մը վերջը այս  
նշանաւոր խոսքերը կ'աւելցնէ. «Գարձեալ կը կըրկ-  
«նեմ, որ (այս գաւառական իշխանութիւնը) պէտք  
«է որ Արդարութեան հաւասար մատակարարու-  
«թեան հիմանց վրայ ուղղեն իրենց ընթացքը,  
«և հսկեն ու եւ իցէ անձի բոնաբարութիւն չըլլալուն  
«հասարակաց գործոց դանդաղութիւնը վերջացնեն  
«և ջանան մասնաւորապէս ճամբայներու ապա-  
«հովութեանց հոգ տանելու», երկիրը ուրախալից  
ցնծութեամբ կը ծախանարէ: Եւ տէրութեան հր-  
պատակ ազգաց հաւատարիմը՝ մտածող՝ որ կուգէ  
հաւատալ եւ կը փափաքի նորա կենաց՝ փառաց եւ  
երջանիկ յարատեւութեան, առողջ յեղափոխու-  
թիւն կը նշմարէ ասոնց եւ յետագայ խօսքերուն  
վրայ. «Յայտնի է ակներեւ թէ տէրութեան բոլոր  
«ժողովուրդք, առանց խորութեան սերունդի եւ  
«կրօնքի, հաւասար ըլլալու առաջի հայրախնամ

« սիրոյ վեհանձն ինքնակալին, հաւասարապէս ալ  
« պէտք է խնամուին, որպէս զի անցեալին նշմա-  
« րանքը՝ որ իրենց յարաբերութիւնքը կրնայ խոռ-  
« վել, բողոքովին անհետ ըլլան, մանաւանդ ի՞նչ  
« որ փոփոխակի նախանձու առիթ կրնայ ըլլալ՝ վեր-  
« նայ բոլորովին : »

Աս շրջաբերականին համառօտութեան մէջ ովզ  
չի տեսնար ուժով առաջադրութիւն մը գրողին կող-  
մանէ, որ երկրին վիճակը լաւ կը ճանչնայ, իւր  
կատարելութիւնքը գիտէ, գիրքը՝ հողին արգասա-  
ւորութիւնը՝ բնակչաց գեղեցիկ յատկութիւնքը եւ  
ասոնց հետ կառավարիչներուն անպիտանութիւնը  
մէկիկ մէկիկ կը համրէ : Եւ երբ կարդարացնէ իւր  
նախորդ կեղրոնական կառավարութիւնը, ինքն ալ  
աղէկ գիտէ որ չ'արդարանալին կարդարացնէ, վա-  
սրն զի ի՞նչ են եւ ուսկի՛ց կը ծագին գաւառական  
իշխանութիւնը՝ եթէ ոչ 'ի կեղրոնական կառավա-  
րութենէն, որ զիրենք կընարէր՝ կը փոխէր եւ շա-  
րունակ մէկ գաւառէ 'ի միւսը կը շարժէր . թէ որ  
անպիտան էին՝ մշտնջենաւորապէս իրենց պաշտօ-  
նէն պէտք էին զրկուիլ, իսկ թէ որ պիտանի էին  
եւ լաւ կը ծառայէին իրենց հայրենեաց եւ թա-  
գաւորին, ի՞նչ հարկ զիրենք շարունակ պտըտցնե-  
լու (1) : Այս կը հարցներ ինքնիրեն ժողովրդեան  
խղճմտանքը, ժողովուրդ մը՝ որուն աններելի յան-  
շանքը տգիտութիւնն եւ գէշ կառավարուիլը եղած  
է, ոչ ըստմեզ՝ այլ Բ. Եպարքոսին ըստ կարծեաց, որ

(1) Զմբունիոյ նամակագիր մը անցեալներ թէրէր օ-  
րագրին կը յիշեցնէր թէ երկսան տարուան մէջ երկսուն Ա-  
լէ փոխուած կար իրենց քաղաքէն :

կը վկայէ թէ « Յսմանիոյ ժողովուրդը նշանաւոր է  
« իւր սրամտութեամբ եւ ամենայն բանի յարմա-  
« րութեամբ եւ յառաջադիմութեան եւ քաղաքա-  
« կանութեան ձայնին հղու ունկնդրութեամբ : » Եւ  
կառավարողաց ճակալին կը զարնէ իրենց անհոգու-  
թիւնները, որ չէ թէ միայն երկրին պէտքը ան-  
տես ըրեր են, այլ նաեւ « թոյլ տուեր են անիրաւ  
« գործադրութեանց որ օրինաւոր գանդատանաց  
« տեղի են տուեր (1) : »

Երբ Յսմանիոյ Վեհափառ Կնքնակալին հայրախնամ  
սէրը եւ կամքը հաւասարութիւն կը կամի իւր բո-  
լոր հպատակաց՝ առանց խորութեան սերունդի եւ  
կրօնի, այսինքն իւր մեծ ձայնը երբ կրկին եւ կըր-  
կին արդարութիւն կը կանչէ եւ իրօք կուզէ հաս-  
տատել օրէնքներով եւ իրաւարարներով, այն ա-  
տեն երկիրն 'ի կեանս կը ծնանի, վասն զի այս եր-  
կիրը՝ որ այսօր 33 միլիոն բնակիչ հազիւ ունի,  
ասկից տասը տարիէն՝ ութ կամ տասը միլիոն ա-  
ւելի բնակիչ կրնայ ցուցնել ապահովատէս : Եւ ա-  
սիկայ երեւակայական երազ մը չէ, այլ իր մի է եւ  
օրինակը առջեւնիս կեցեր է, Ամերիկայ Միացեալ  
Պետութիւնը տեսէք ի՞նչ կըլլան օր աւուր : Քա-  
ղաքականութիւնը անցեր կը քաղէ, իր հսկայ ոտից  
առջեւ լեռ՝ դաշտ՝ անտառներ՝ ահագին քաղաքներ  
եւ մարդաշատ զիւղեր կը դառնան . ամեն բան  
հարստութեանց աղքիւր մը եղած է . ժայռը՝ աւա-  
զը՝ բարերեր հողին հետ կը մրցին՝ մարդուս ծոցը

(1) Այս խօսքերուն ճշմարաւութիւնը իմանալու Համար  
Հայոց Պատրիարքին եւ Ապրչութեան տուեմծ տեղեկագրին  
վրայ տէք մը ձգել բաւական է :

գանձերով լեցնելու համար, եւ աղտեղի ճախճառ  
խուսները լոյս կը ցոլան :

Պիտի զրուցեն մեզի թէ, կառավարութեան  
ձեւը, անսահման աղատութիւնը, հրահանդացյա-  
ռաջադիմութիւնը, կրօնից ընդհանուր համաձեւու-  
թիւնը, ուր ամենքը քրիստոնեայ են, երկրին ար-  
տաքոյ կարգի բնական հարատութիւնը, Միացեալ  
Պետութեանց բազմամարդութեան եւ յառաջադիր  
մութեան պատճառներն են, եւ բազզատութիւն  
չի վերցներ :

Մենք ամենուն ալ պատասխանը ունինք :

Կառավարութեան ձեւը միշտ ժամանակներու՝  
պարագայներու՝ կառավարողներու եւ կառավար-  
եալներու վիճակին կախումն ունի, եւ կառավա-  
րութիւնները ծնունդ եւ բնական բարուցական օրինակու-  
հետեւանք են հարկին, եւ պատմութիւնը ինչ հի-  
ման վրայ որ կեցած է՝ անոր վրայ կը կայանան :  
Եւ ասոր համար ալ՝ ինչպէս որ Ամերիկոյ Միացեալ  
Պետութիւնքը օրինակ բերինք, նոյնպէս ալ կրնա-  
յինք օրինակ բերել Բրուսիոյ կառավաշութիւնը,  
որ 50 տարուան միջոցին մէջ իւր ժողովուրդը գլ-  
րեթէ կրկնապատկելէն վերջը, աւելորդն ալ Ամե-  
րիկոյ վրայ պարզեր էր. չէ թէ միայն հասարա-  
կապետութիւն մը ըլլալով այլ նա մանաւանդ բա-  
ցարձակ միապետութիւն մը ըլլալով : Եւ մենք երբ  
երկրի մը բազմամարդութիւն կըսենք, հոն ամեն  
տեսակ յառաջադիմութիւն կիմանանք, որ մի մի-  
այնարդարութեան հետեւանքն է. եւ պէտք չէ մոռ-  
նալ որ Մեծն Ֆրետերիկէ վերջը առակ եղած է թէ  
գատաւորներ կան ՚ի Պէոլին : Ուրեմն մենք համոզ-  
ուած ենք թէ կառավարութեան ձեւը չէ որ երկ-

թի մը երջանկութեան պատճառն է, այլ կառավարու-  
թեան մը արդար կառավարութիւնը :

Անսահման աղատութիւնը, ինչչափ տարապայ-  
ման ըլլայ, երբ ուրիշի իրաւունքը եւ աղատու-  
թիւնը չի բռնաբարեր, չի յափշտակեր, օրինաւոր  
է եւ մի միայն օգտակար ժողովրդոց, եւ առանց  
անոր յառաջդիմութիւն չի կրնար ըլլալ. ամեն ի-  
մաստուն կառավարութիւն որ հայրական է, պար-  
տաւորութիւն ունի այդ աղատութիւնը չէ թէ մի-  
այն չի վարեկելու, այլ եւ տածելու եւ մասւցանե-  
լու իւր գրկին մէջ՝ յօդուտ աշխարհին եւ հայրեն-  
նաց :

Ոչ, թէ որ կառավարութիւն մը՝ այդ աղատու-  
թեան՝ որ կը բռնաբարէ կը յափշտակէ՝ առաջը չի  
կրնար առնուլ, կը պարտաւորէ իւր ժողովուրդնե-  
րը և ինչի օրինաւորութեան դիմել (1), այսինքն  
անիրաւութեան դէմ անկարգ արդարութիւն մը  
կանգնել, որուն օր մը չէնէ օր մը անիշխանու-  
թիւնը հետեւանքը կըլլայ :

Հրահանդաց յառաջադիմութիւնը ի՞նչ է այս-

(1) Եւ ճիշդ այս օրինաց դիմել էր՝ ինչ որ անցեալները  
չայ Օրագիր մը իւր ազգին վանեցի ժողովրդոց համար գէնք  
կը պահանջէր, որ Քրտաց բռնաւորութիւնը եւ Հարասահա-  
րութիւնները կարելի ըլլամը սանձել : Օրինաւոր և Հանձնարել-  
կաւալիարութիւն մը չի կրնար և պէտք չէ ալ ներէ, որ այդ-  
պիսի անօրինակ վիճուկ մը կարենայ այնչափ տարիններ տեւել :  
Չի կրնար նաեւ Հոյ աղջը մոռնալ, ինչ որ երբեմն Հոյ  
Պատրիարքարանի գանդառներուն պատասխաներ էր մեծ. Ե-  
պարզու Ալի փաշա և արտաքին գործոց պաշտօնեց . « Թէ  
որ այս վիճակին գոհ չեն Հոյերը թող երթան » իրեն թէ  
գեւրին էր Հայուն ջրէնդէլչն ՚ի վեր իւր Հայունիքը կոչիկնե-  
րուն մէջ դնել տասնիւր ըստ հռչակաւոր զրուցածքին :

պիսի սրամիտ ժողովրդեան մը համար, որուն նախնիքը բոլոր աշխարհքիս քաղաքականութեան հիմունքը դրած են ժամանակով . միթէ այս երկրին բնակիչքը չէին որ ոչ միայն նիւթական այլ եւ բարոյական կեանքը մատակարարած են ընդհանութեան . միթէ ամենայն կրօնից եւ օրինաց սկզբունք եւ ամեն ուսմանց եւ արուեստից սկզբնաւորութիւնք այս երկրէն չե՞ն տարածուեր ամեն տեղ, եւ չունի՞ իրաւունք Մեծ Վէզիրը զրուցելու. «Ժողովուրդ մը այնչափ նշանաւոր իւր սրամտութեամբը եւ ամեն բանի յարմարութեամբը եւ յառաջադիմութեան եւ քաղաքականութեան ընտակուակ »: Միթէ Փիւնիկեցւոց, Եղիպտացւոց, Հրէից, Հայոց, Յունաց, Քաղցէցւոց, Արաբացւոց թոռներուն զժուա՞ր պիտի ըլլայ ուսմանց մէջ յառաջադիմել, երբ անտառաբնակ մարդակերներուն զաւակները, Լոնտոն՝ Փարիզ՝ Վիէննայ՝ Պէլլին քաղաքականութեան մայրաքաղաքները կըցցնեն աշխարհի զարմացման: Բաւական է թէ վեհապետին կամքը եւ իւր պաշտօնատեարց ջանքը եւ համոզմունքը ան ըլլայ թէ երկրի մը յառաջադիմութեան եւ զօրութեան եւ խաղաղութեան եւ պահպանութեան համար բնակչաց մտաւոր վիճակը պէտք է բարձրանայ, պէտք եղած զոհերը ըլլուին, եւ վընասակար խնայողութիւն մը այս մասին չը տիրէ: Կրօնից ընդհանուր համաձեւութիւնը, ուր ամենքը Քրիստոնեայ են, կրնայ զօրաւոր փաստ մը համարուիլ շատ մը գրիչներու համար որ երկայն ժամանակէ ՚ի վեր Նւրուպիոյ օրակրաց ասպարիզին մէջ Քրիստոնէութենէ դուրս քաղաքականութիւն չեն ուզեր ընդունիլ, իբրեւ թէ պատմու-


թիւնը 1800 տարի յառաջ գոյութիւն չ'ունենար, իբրեւ թէ հին Եղիպտոսի, Յունաստանի, Հոռմայ քաղաքականութիւնքը եղած չըլլային, իբրեւ թէ Մահմէտականութիւնը Բաղդատ՝ Գահիրէ կրէնատա՝ իրեն ժամանակակից Քրիստոնեայ ժողովրդոց վրայ ուսմանց եւ քաղաքականութեան նշոյլ արձակած չըլլար: Պատմութիւնը ուրանալ կամ զանց առնել նեղ մաքերու եւ կրօնամոլ նախանձայուղութեան յիմարութիւնն է. ճշմարտութիւնը թէ որ ամեն մարդու պարտք է, ալ աւելի մանաւանդ անոնց համար է որ գրիչ մը առնելով իրենց նմանները հրահանգել կուզեն: Զիկայ կրօնք մը որ արգելք ըլլայ քաղաքականութեան . ամեն կրօնք որ կրցեր են տարածուիլ եւ բազմաթիւ ժողովրդոց բարոյականի առաջնորդ ըլլալ եւ դարերով ապրիւ ժողովրդոց խղճմտանքին մէջ եւ անոնց լոյսը ըլլալ, արդարութեան վրայ հիմնեալ են, եւ միայն ասոր համար քաղաքականութեան չէ թէ միայն արգելք չեն կրնար ըլլալ, այլ նա մանաւանդ վեճմ գործիք մը, կամ թերեւս աւելի լաւ բացատրելով արգանգ մը կըլլան քաղաքականութեան, միայն թէ կրօնամոլութեան չի կակատին: Յոյց տանք օրինակ մը իմացնելու համար թէ ինչուէս կրօնից վարդապետներուն յանցանքն է շատ անգամ՝ թէ որ կրօնքը չէ ամեն ատեն առաջինը քաղաքականութեան ջան ՚ի ձեռին առաջնորդողը. Քրիստոնէութիւնը երկայն դարերով Եւրոպիոյ բարոյականն էր, գերեվաճառութիւնը օր աւուր կը զօրանար. եւ երբ անդթութեանց չափը լեցուց քաղաքականացեալ աշխարհք իր փիլմոփայներով իր բանա-

տեղծներով իր օրէնսդիրներով իր ճարտարախօսաներով զինուեցաւ աս անգութտուրեւառին դէմ, Եւ ան ատեն միայն կրօնից վարդապետները վերջինները եղան այս անզգամութեան դէմ ձայն արձակեւու, օրինակներ եւ պատու իրանքներ դտան բերին ուրեր գրքէն, եւ քաղաքականութեան յաղթանակն կամար մ'ալ բարձրացուց կրօնքը ընդդէմ բարբարոսութեան, Պարտք. ըն է կրօնից առաջնորդաց եւ վարդապետաց՝ աղէկ ճանչնալ ու ուսնի իրենց կրօնքը, եւ այնուէս վարդապետել եւ մեկնել, ինչպէս որ զրոց հոգին յօգաւա մարդկութեան եւ յառաջադիմութեան իրենց կը թելադրէ, եւ ան ատեն դարձեալ Օսմանիոյ ժողովուրդք կրօնան սիրով եւ եղբայրաբար երթալ արդարութեան ճամփուն մէջ, վասն զի անիրաւութիւն քարոզով կրօնից գիրք մը չի կրնար ըլլաւ:

Ա' եւ իցէ երկրի արտաքոյ կարգի բնական հարըստութեանը հետ բազդատել չենք վախնար Օսմանիոյ երկիրը, որ ամեն տեղի հետ կրնայ մրցիլ, եւ որ աւելի բան մըն ալ ունի, անցեալ մը վառաւոր յիշատակներով, վասն զի հին եւ պատկառելի ազդաց նախահարց աշխարհիս ոչ միայն հետքը եւ նշմարանքը, այլ եւ կորովի եւ կենդանի նշխարները եւ ամբողջութիւնքը խառն 'ի խուռն կ'երեւան նոյէն մինչեւ այս օրս, եւ Տաճկաստան հանդիսարան մըն է ազդաց եւ ազանց. ամենքը հոս են, Քաղզէացին, Հայը, Եղիպատացին, Փիւնիկեցին, Հրէայն, Մարլը, Ցոյնը, Կր. թացին, Կարգեղոնացին, Ասորին, Արապը եւ Թաթարը. երբ քաղաքաց կուզաս, կը նշմարես կը շոշափես նախջան, Նինուէ, Արմաւիր, Բարելոն, Թերէ,

Մկմբիս, Տրովագա, Երուսաղէմ, Դամասկոս, Անտիոք, Սելեւկիա, Յալմիր, Տիրոս, Միզան, Աղքասանդրիա. . . . եւ ո՛ր մէկը յիշենք, Ֆնչ են հնախօսին առջեւ Եւրապական ազգերը այս ամեն իշխատակաց քով. Երէկուան աղայք՝ որ հազիւ թէ այրութեան հասած՝ ծերերուն ոտնհար կըլլան, եւ չեն յիշեր թէ իրենց նախնիքը այսօրուան Յամանիս մէջ կը բնակէին, եւ այն ժամանակը այս Երկրին բնակիչները հարթւրներով միլիոններու կելլէն, իրենց լեռները եւ գաշտերը կանաչով եւ հասկերով եւ կենդանեօք եւ շինութեամբ ծածկուած էին, եւ ամեն ծովեզը իր նաւահանգիստները ունէր, ուսկից քաղաքականութիւնը իր ձեռագործները եւ մետաղաց հարստութիւնը կը թափէր կէս վայրենի Եւրոպիոյ ժողովրդոց առջին, երբ այս ամենը՝ որ հարուստ անցեալ մի է եւ վկայ Երկրիս հարստութեան, իրաւունք չե՞նք ունենար բազդատելու Ամերիկոյ անյիշատակ անտառներուն եւ արօտներուն հետ: Եւ Բ. Մեծ Եպարքոսը իրաւունք չունի՝ մեծ յուսով զրուցելու Օսմանիոյ համար. « Աշխարհք մը որուն հողին բնութիւնը, իւր աշխարհագրական դիրքով, ինչպէս իւր բնական ամբաւ հարստութիւններով, կոչուած է՝ էն ծաղկեալներէն մէկն ըլլալու, թէ որ ամենէն աւելի ծաղկեալ երկիրը չըլլայ »: Մենք ալ կը հաւատանք թէ ինչ որ երբեմն եղած է, նոյնը այսօրուան օրագարձեալ կրնայ ըլլալ: Եւ իրեն շրջաբերականը կը փափաքինք երաշխաւոր մը ապագային, վասն զի հանձարեղ պաշտօնատէր մը՝ որ գիտէ եւ կը ճանչնայ իւր Տիրոջը կամքը, զիտէ եւ կը ճանչ-

նայ ժողովրդոց պիտոյքը , գիտէ եւ կը ճանչնայ  
թէ օրուան մը կորուստը նաեւ անդարմանելի է  
ապագային համար , գիտէ որ բոլոր աշխարհքսաշ-  
քերը դարձուցած իրեն կը նայի , իրմէ կըսպատէ  
երկրին կենդանութեան եւ բարեկառութեան վի-  
ճակը , որպէս զի երբ զինքը մեծ պաշտօնեայ ան-  
ուանելու արժանի դատէ , Սէլիմներէ եւ Սիւլէյ-  
մաններէ աւելի մեծ պիտի անուանէ ան Թաղաւո-  
րը՝ որ աթոռը բարձրացած օրէն Արդարութեան  
քարոզ եւ առաջեալ եղաւ իր ժողովրդոց :



Ա. Ռ. ԸՆԹԵՐՑՈՂԱ

ՇԹՈՒԶՄԱՅԵՐ ՃԱՌԻՆ

Ահա ճառ մը Վատիկանու ժողովքին մէջ խօս-  
ուած Հռովմէական եպիսկոպոսէ մը , վեց եօթը  
հարիւր եպիսկոպոսաց առջեւ , որ Հռովմէական  
ուղղափառութեան սիւն մ'ալ հաստատելու գու-  
մարուած էին :

Այսպիսի բանախօսութեան , յառաջարան չի  
շինուիր , այլ երբ Հայերէն կը թարգմանուի , այս-  
չափը միայն պարտք կը համարինք զրուցելու Անոնց՝  
որ Հայաստանեայց հայրենի եկեղեցիէն հերձուեր  
զատուեր են , ընդունելով Հռովմէական եկեղեցւոյն  
նախանձայոյզ ուղղափառութիւնը , թէ՝ «Կարգացէք՝  
խնացէք եւ մի՛ հաւատաք թէ ձեր Լուսաւորիչը  
Հռովմէ երթալով Սեղբեստրոսի Պապութիւնը ընդու-  
ներէ , վասն զի Սեղբեստրոսի ժամանակ Պապու-  
թիւն չի կայ եղեր . եւ զրուցողը մենք չենք այլ  
Հռովմայ եկեղեցւոյ եւ Վատիկանու ժողովքին ան-  
դամ եպիսկոպոս մը որ դարձեալ ինք չէ խօսողը  
այլ կը խօսեցընէ զԱւետարանը՝ զԳործք Առաքելո-  
ցը՝ զԱռաքելոց թուղթերը եւ Լատին եւ Յոյն եկե-  
ղեցեաց զԱ Հայրապետաները :

Եւ Անոնց նաեւ՝ որ Հայաստանեայց հայրենի  
եկեղեցիէն չեն զատուեր՝ իրենց Ս. Լուսաւորչաց



ևս նաեւ իբրեւ ընդարձակ վիճակի մը առաջնորդ  
՚ի մօտոյ տեղեակ գաւառացի Հայոց վիճակին , կը-  
սեմ թէ չնորհակալութիւնը՝ մեր տառապեալ հա-  
մազդի եղբարք այն տաեն պիտի մատուցանեն ՚ի  
սրտէ Ընդհանուր ժողովոյն : երբ աս Յանձնամո-  
դովով տեղեկազրին վերջին մասը՝ աղէտից դար-  
մանները՝ գործադրութեան դէն » :

Աս խօսքերուն պարզութիւնը համոզման ձայ-  
նըն է . սրտին ձայնն է . մննք ասոր վրայ այսչափ  
միայն կը զրուցենք :

Փողով՝ որ տեղեկազրին դատաւորն էր , ըս-  
կըսաւ քննել խնդիրը , վիճել եւ լուսաբանել . ե-  
րեսիոխանն իր ձայնը լսեցուց , լրագիրն իր կար-  
ծիքը զրով յայնեց , մննք ալ առանց մեր տը-  
կարութեան նայելու , օգտակար ըլլալու միայն  
փափաքով երբ կուղենք աս խնդրոյն վրայ մեր  
տեսութիւնը յայնել , յանկարծ անսուլոր գրու-  
թիւն մը՝ մեր ուշադրութիւնը գրաւեց .

Խորէն Եպիսկոպոսի սառագրութիւնը կը կը-  
րէր այն գրութիւնը , անսովո՞ չէ թէ ոճին հա-  
մար՝ որ խստութեամբ կը դատէր խնդիրը , եւ այս  
զարմանք չէ , վասն զի կարծիքներու ազատու-  
թեան մննք ալ կողմնակից ենք , այլ զրութեան  
հոգւոյն համար՝ որ ճիշդ ամբաստանութեան փուր-  
սից մըն էր անձանց դէմ , փուրսից մը ընդհանուր  
փաստաբանի գրչէն եղած , որ կուղէ բղըքտել առ-  
ջեւի կարծեցեալ յանցաւորը : Եւ ուր՝ իբրեւ վսիմ  
զարդաբաներէ ներշնչեալ հեղինակը՝ յազգասիրու-  
թիւնէ , յերկասյրի տիրասիրութիւնէ եւ ի կրօնասի-  
րութիւնէ ամբաստանող ձառ մը կը յօրինէ ընդ-  
դէմ ոչ զինուորագրութեան միայն , այլ եւ անոնց

որք օգտակար համարեր են զայն իբրեւ դարման  
աղետից : Էստ հեղինակին՝ ով որ հանդարտ խղճ-  
մըտանքով , ազգասէր սրտով կելնէ զինուորագրու-  
թիւնը ժողովրդեան կարողութենէն վեր գլխա-  
հարկին փոխարէն կառաջարկէ՝ յանցաւոր է , թէ-  
պէտ ինք ժողովքին չի կարենալով ներկայ գըտ-  
նուիլ , երկրորդ օրը ցուրտ արիւնով գրիչ ի ձե-  
ռին « անխորհուրդ առաջարկին դէմ » կը բողոքէ ,  
« աղետալի հետեւանքներ » տեսնելով , « Ֆոււատ  
եւ Ալիներու քաղաքագիտական նուրը հանձար-  
ներու » հայսէր յիշատակներով ընթերցողաց սիր-  
տը կը շարժէ . եւ անդիի աշխարհքէն դառնալով  
« ապագային ծանր դատիկնիքը այդ թեթեւ ձեռ-  
քերու » դէմ կը ցցնէ « որ այնքան անխոնեմաբար  
այսպիսի կընճռալից եւ բազմավտանդ խորհրդոյ մը  
վրայէն բազմագարեան քողը վերցնելու փորձ փոր-  
ձել ուղեցին » , եւ իբրու վրայ « Ազգին ծառ-  
ուայութիւն ընել չէ՞ր . . . Տէրութեան սպասա-  
հարկութիւն ընել չէ՞ր » կը զոչ ամենուն եւ ա-  
նոնց դէմ որ տէրութեան ալ օգուտը կը տեսնէին  
ազգին օգտին հետ այս ծանր խնդրոյս մէջ , եւ  
« չափազանց տիրասիրութիւնը կասկածելի եղած  
է ամեն ժամանակ » ըսելով վճիռ մը տալէն վեր-  
ջը , « Հայաստանի ծոցին մէջ Հայը կրթուած է  
իւր տէրութեան հաւատարիմ միալ » թէպէտ կը  
զրուցէ եւ յանկարծ մտաքերելով Խորխսուունի աւ-  
րիւնը երակներուն մէջէն զինքը արթնցնելով , Օս-  
թէուիցի զօրագարին թոռը՝ Հայկական քաջութիւ-  
նը ՚ի յուշ ածելով , Սեպաստիանի վկայութիւն մը՝  
Մատաթովներու եւ Մելիքովներու յիշատակները եւ

« Պատմութիւնը հանդիսարան Հայոց քաջագործութեանց » մէջ կը բերէ : Բայց երկայն չի քըշէր փաստաբանին արխական հոգին, վասն զի « Պոնտոս եւ Դամուր հայ արեամբ կարմբած » եւ զայկական գոսացեալ ոսկորներ Արաբիոյ եւ Սիրիոյ աւազուտ անապատներուն մէջ » երեւակայելով կը սոսկայ եւ չուզէր վտանգաց « գիմագրաւել սիրա մը որ չի պաշտպանէ կրօնք եւ հայրենիք » :

Եւ երբ մէկ կողմէն « ուրախ եմ մեծապէս որ իմ սրբազն եղբարքս արիարար պաշտպաներ են ազգին իրաւունքը ( տեղեկագրին նիւթ եղած իրաւունքները անշուշտ ) ու կարեւոր շահերը ( զռքը տեղեկագրին ստորագրողք բթամտութեամբ հարստահարութիւնն կանուաննեն ), կը ձայնակցիմ նոցա հրապարակաւ » կըսէ, եւ միւս սրբազն եղբայրները « ապագային ծանր դատակնիքը » ճակատնին կը դատապարտէ իրենւ « մատնաու իրաւանց » :

Պէտք է յիշել այս զրութեան բանաստեղծական զարդարուն իմաստները, ուր կը ճախրեն « երկնից թռչուններու անծայր ծաւալներու ըլքնագաւառները . . . ազգային արժանապատութեան եւ իրաւունքներու . . . ճամանչակեղ արեգական զոր բարձրեալը կը ծագէ անսպառ Հայաստանի վրայ . . . » ուղղողները Օրագրոյն ՅԶԿ թւոյն թող զիմենն ։ Մեզի հետաքրքրական միայն ամբաւառանող ողին է, յորմէ շարժեալ հեղինակը կը դատափնետէ իրեն համակարծիք չեղողները եւ անոնք մատնաւորապէս որ առ ինդիրը յարուցին եւ անոնք որ Ընդհանուր ժողովոյ ատեանը հանեցին, որով թէ տեղեկագրին հեղինակները, թէ Ընդհանուր ժողովոյ դիւնդիրը եւ թէ՝ Պատրիարք եւ Վարչութիւնը :

Փուձ տեղ կը հարցնենք թէ Գեր. Սրբաղանը ի՞նչ շահերու եւ ի՞նչ կիրքերու կը ծառայէ . Ժամանակը ամեն բան կրնայ բացատրել, ժամանակը որուն մէջ կ'ապրինք, որուն մէջ տեսանք, մեր աչքերով տեսանք քսան երկայն տարիներ աշխարհիս առաջին ազգը ի՞նչպէս իր քաղաքակրթութեան հնարիմացութիւնը ապականութեան գործածեց, եւ յեղաշրջեց ամեն բառի՝ ամեն իմաստի՝ ամեն բարոյականի բռն ծմարիտ ողին, եւ մարդկութիւնը ի՞նչ որ սուրբ ունէր, ազրիւներու մէջ քաշկուտուեցաւ, եւ աս ապականութեան հետեւանքը մինչեւ մեր խեղճ Հայուն վրայ ալ մասամբ իրեւ սեւ ստուեր մը տարածուեցաւ . ժողովրդեան ( ոչ մտացածին ) իրաւունքները ուտել եւ զինքը չողոքորթել օրինաւորութեան մատընաու ըլլալ եւ անոր պաշտպան հանդիսանալ, կրօնից սրբութեան ջերմեսանդքն պաշտօնեայ երեւալ եւ զանի սրբապղծել, վարուց բարոյական մաքրութիւնը բերնով քարոզել եւ զործքով աշխարհք դայթակլղեցնել, սովորութիւն դարձաւ : Բայց աս ապականութեան մատենագրութիւն մ'ալ պէտք էր՝ հնարուեցաւ, ճարդ և իր ճը յայտնի հանդիսացաւ : Ո՞վ էր զոհը : Ժողովուրդը : Դիւրահաւան էակ մը՝ որ աչք ունի չը տեսներ, ականջ ունի չը լսեր, միտք ունի չի մտարերեր, բաւական է թէ հաճոյականը լսէ, բաւական է թէ խնկարկես իրեն . խօսէ իր նախնեաց ծիրանիներուն վրայ, իր աղետալի քուրջերն ու ցընցոտիքը կը մոռնայ . խօսէ իր նախնեաց հարստութեան եւ փառքին վրայ, իր վիճակը եւ եղբօրը մուրացիկ չքաւորութիւնը կը մոռնայ . խօսէ Վար-


գաններու՝ Վահաններու վրայ, աւազակ Քրդին  
մէկ երկու տարուան մէջ տուած հինգ միլիօնի չափ  
կապուտը կը մոռնայ. խօսէ իր լեռներուն սրբու-  
թեան վրայ, կը մոռնայ թէ իր կոր քամակը չէ  
թողեր իր կոփահար գլխուն անոնց ամպամած բար-  
ձունքը նկատել: Դարձիր զրուցէ՛ իրեն թէ անոնք  
որ տառապանաց հացնու սոխը կերեր են տարինե-  
րով իրեն հետ՝ երբ զիւրիւն էր իրենց համադամ  
խորտիկներ ուտել, մասնաւ են այսօր ազգին ի-  
րաւանց, կը հաւտայ եւ կրնայ քարկոծել. զրուցէ՛  
իրեն այդ առաքինի մարդուն համար՝ որ երբ ու-  
րիշները ազգը պարտկան ըրին՝ ինք մուրալով զնա  
պարտքէն կ'ազատէ՛ թէ բոնութեան եւ անիրաւ-  
ութեան գործիք է ըրեր իւր իշխանութիւնը, կը  
հաւտայ եւ կը կործանէ զինքն ալ, աթոռն ալ.  
զրուցէ իրեն թէ սա նշանաւոր ճակատը, իր տղա-  
յութենէն 'ի վեր ազգին, մարդկութեան, եւ ար-  
դարութեան միայն ծառայեր է անձնական օդուալը  
արհամարհելով, մատնիչ մըն է, Վասակ մըն է, կը  
հաւտայ կը դատապարտէ. զրուցէ իրեն թէ այդ  
ճերմկած եւ ճազատ զլուխը անձնուէր մընէ, որ  
ազգին մեծին եւ պատիկին իր զիսցածը հաղորդեր  
անոր դաստիարակութեանն է աշխատեր ու մաշել՝  
դաւ աճան մընէ, կը հաւտայ եւ կը դատապարտէ. :

Աս մատենազրութեան համար, որ թունաբեր  
ծառոյն թունալից պտուզն էր եւ Աստուծոյ չնոր-  
հինք չորցաւ, շատ խօսեցանք: Երբ Հայուն մէջ  
գաստիարակութիւն եւ հրահանգ ծաւալին, սրտերը  
եւ մտքերը բարձրանան, այդ զրութեանց ազգե-  
ցութիւնը իրեն չհամնիր, եւ ազգը թշուառութիւն  
մը պակաս կունենայ:

### Բ Ա. Ր Ե Կ Ա. Մ Ա. Ց

ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՅՈՐԴՈՐԵՑԻՆ

Ում հոգն է՝ թէ կան մարդիկ տղոց շրջմովիկ  
խաղալիկին նման, որ ցեխին եւ ազբիւսին մէջ կը  
թաւալին շրջուն՝ խաղուն՝ գալարուն, որ ուր որ  
բարձրանան եւ ինչ նուրիական կերպարանք ալ առ-  
նեն, իրենց ընութիւն սուտը անրաժանելի կը պա-  
հեն կը տածեն 'ի վեաս իրենց ազգին, 'ի վեաս մարդ-  
կութեան. որ գիտութիւնը իրեւ թունալից զէնք  
միշտ կը գործածեն 'ի վեաս տկարամիտ անձանց,  
ազէկը՝ գէշ, գեղեցիկը՝ տգեղ, ազնիւը՝ անարգ,  
սուրբը՝ անսուրբ ցուցնելու համար աշխարհքիս:  
Այսպիսիները անգամ մը մատնանիշ ընելին վերջը,  
մարդ, ալ իրենց բանդագուշանաց պէտք չէ պա-  
տասխանէ, վասն զի իրենց օրորոցին անմեղու-  
թեանն իսկ չի հանդուրժելով իրենց խանձարուր-  
ներուն նաեւ ստութեան եւ խարէութեան պա-  
տանք չինել կը ճգնին, որ իրը թէ ետ առնուն ան-  
մեղութեան տարիքէն՝ ինչ որ յակամայս խարդա-  
խութեան ժամեր կորուսեր են: Այսպիսի սողուն-  
ներու՝ մարդկութեան մայրը անդամ մը պատաս-  
խանց եւ սիալեցաւ. շատ է, պէտք էր կոխէր  
անցնէր:



ինչ որ ելեւմտական աշխարհք անկարելի կը կարծէր, այսօրուան Գաղղիա կարելութիւնը կ'ապացուցանէ : Բայց ինչու հոռուն երթանք եւ անցեալը ներկային հետ բազւատենք . ինչ պէտք նեքաւովը Վէսէփսի հետ բազրատել : Ինչ որ մեր օրով երէկ անկարելի եւ վասնգաւոր կ'երեւար ծեր Մէթէռնիքին, այսօր ամենակարեւոր եւ անհրաժեշտ կ'երեւայ Կորչաքով իշխանին, վասն զի պարագայէց զշրութիւնը աւել է ճարդոց ջանեւն ալ՝ իրենց նախատեսութենէն ալ : Եւ ասոր համար ալ է որ դարուս սկիզբը եւ դարուս վերջնութերը՝ ազգաց եւ կառավարութեանց կարծիքները իրարու չեն համապատասխաներ :

Բայց ինչ կապակցութիւն չայ ազդին ընդէ. Ժողովին եւ իր լրագրաց՝ Զինուորատուութեանտարաձայն կարծեաց եւ Եւրոպիոյ զամնազան վիճակներուն մէջ, հարցնէ մէկը մեզի եւ իրաւամբ :

Այս, այս կապակցութիւնը կայ՝ որ ինչ որ մեր հայրերը մտքերնէն չէին կրնար անցունել, մենք կանցունենք. ինչ որ անոնք չէին երազեր, մենք կը քնննոնք կը խօսինք եւ կը գրենք . ինչ որ անոնք անկարելի կը կարծէին եւ շատերը դեռ կը կարծ, առ ուստի հասեալ կայ, իւր բոլոր օգուտներովն ու վիամներով, իւր բոլոր փրկութիւններովն ու ամանքներով :

Որո՞նք որ զինուորատուութիւնը իրեւ հաւասարութեան հիմն, իրեւ փրկանք ծանր հարկաց, իրեւ դարձան ազգակործան հարստահարութեանց առաջարկեցին, տեսնելով՝ պարագայէց զշրութիւնը, իրաւամբ եւ մարգարէական հոգւով կրնային ըսել

## ԶԻՆ ՈՒ ՈՐ ԱՐ ՈՒ Ի ԹԻՒՆ

Մարդիկ որչափ խելքով գործեն, որչափ աշխատին, պարագայից զօրութիւնը աւելի մեծ է մարդոց ջանքէն . խելացի նաև է՝ որ պարագայն ներէն օգուտ քաղել գիտէ :

Գ. Ա. ՕՏԵԱՆ

(Ապէնագիւնունէն+ Աղջային Ընդհանուր Ժողովը Երեւան 496) :

Ահա պարագայից զօրութիւնը, մենք կ'աւելցընենք՝ ժամանակին հարկը, որ կը բռնագատէ ազգ մը՝ դարերէ ՚ի վեր ժանդուած զէնքը վնտոել կամ մերժել եւ քննաբանել թէ Երեսիոխանական ատենին եւ թէ լրագրաց էջերուն մէջ:

Զարմանալի՞ դար աս մեր դարը :

— Թէպէտ ամեն՝ իր արհեստները, իր ուսմունքները, իր շաբժմունքները, իր զէնքերը, իր հաղորդակցութեան միջացները նաև արհաւիրք ալ պատճառեն, բայց դարձեալ միշտ զարմանալի դար մը պիտի ըլլայ թէ որ իր հետեւորդները վրան ստուեր մը չի ձգեն :

Ինչ որ ութեւտասներորդ դարուն մէջ իմաստնոյն քաղաքակէտ հանճարը կ'ապշեցնէր, բնական կ'երեւայ մեր երէկուան դպրոցի տղուն . ինչ որ Մօնթէոքիէօյի յիմարութիւն կ'երեւար, Պիգմարք իմաստութեան սկիզբն ըլլալ կը յայանէ աշխարհիս.

թէ շատ հեռու չէ օրը՝ որ առանց երկայն վիճա-  
բանութեանց, առանց երկայն քուէարկութեանց, առանց երկայն պայմանադրութեանց կարօտութեան  
հրովարտակ մը պիտի համի, որ Փարիզու դաշնադ-  
րութեան քրիստոնէից վերաբերեալ պինտ կարեւոր  
յօդուածին զօրութեամբ գմեղ ամեննիս ալ դրօշա-  
կաց ներքեւ պիտի հրաւիրէ :

Այս դաշնադրութեան մէջ թէ որ ծա-  
նըր՝ կարեւոր եւ անխուսափելի յօդուած մը կայ  
մեղի համար, այն է որ զնայան կը պարտաւորէ  
հաւասար ըլլալ Մահմետականին, հաւասար բառ-  
նալ ծանրութիւնը, հաւասար կրել պարտաւորու-  
թիւնը, հաւասար բաժնել իրաւունքը՝ փառքը՝ մե-  
ծութիւնը՝ կողոպուտը : Առանց աս պարտաւորու-  
թիւնը կատարելու՝ ժողովուրդ մը ստրուկ է եւ կը  
մնայ միշտ, եւ կը հարստահարուի, ինչպէս Ափ-  
րիկեցի սեւը կը հարստահարուէր քիչ մը առաջ  
Միացեալ Պետութեանց մէջ, թէեւ Եթովպիոյ թա-  
գուհոյն ցեղէն եղած ըլլար, եւ միշտ ստորին է-  
ակ մը պիտի համարուի՝ թէեւ իր նախահարքը  
Խորխոռունեաց ցեղէն իջնալու չափ ազնուական  
ըլլան :

Անցման ան ժամանակներ՝ երբ փիլիսոփայու-  
թիւնը կը հաստատէր փաստ 'ի ձեռին թէ զինւո-  
րութիւնը վեսասկար էր մարդկութեան, թէ զին-  
ւորին վիճակը անօգուտ եւ անտանելի էր յաջո-  
ղութեան եւ ձախորդութեան մէջ, թէ . . . ոչ,  
ալ այն իրաւացի խորհրդածութեանց ժամանակնե-  
րը անցան . անոնք ամենքը պէտք է որ լոեն. վա-  
սըն զի Քրուբի հրազէններուն ձայները խղղեցին  
այդ մարդասիրական քարոզները, եւ նաեւ դի-

շերուան լոռութեանց մէջ երբ մենք անկողնի հան-  
գըստութիւնը կը վայելենք, հազարաւոր մարդիկ  
այր՝ կին՝ տղայք՝ Զէ յթին-Պուռնիէն սկսած մին-  
չեւ Պալթիականին եզերքը, մինչեւ Ովկիանոսի  
կղզիները, մրջիւններու պէս կը բանին եւ մահ-  
ուան կարկուտ զէնք կը պատրաստեն : Եւ աշ-  
խարհք արարած երբ զէնք կը պատրաստեն օրո-  
րոցի տղան ալ զինելու համար, ով կրնայ հաւա-  
տալ թէ մէկ կառավարութիւն մը միայն կարենայ  
գանուիլ, որ հարկը անհրաժեշտ հարկը չի ճանչ-  
նայ, նախապաշարանց եւ կասկածանաց զոհէ  
ինքզինքը եւ իր երկիրը, եւ չուզէ Ռայային բազ-  
կին զօրութիւնը օդտակար ընել, որպէս զի չըն-  
չին գոհութիւն մը միայն կարենայ մատակարարել  
քանի մը կարծատես կրօնամոլներու, որ իրենցմէ  
վար անարդ արարած մը նշարելու ուրախութիւ-  
նը ունենան : — Մէնք ասոր չինք հաւատար : Վա-  
սըն զի Անդղիոյ պէս Ովկիանոսէ պատուար մը չու-  
նինք, վասն զի Միացեալ Պետութեանց պէս նոր  
կիսալունտին վրայ չենք գտնուիր . եւ երբ որ  
աշքերնիս գարձնենք մնը չորս կողմը, նախ եւ ա-  
ռաջ ով կը տեսնենք . . . ինքնակալութիւն մը իւր  
բոլոր երիտասարդական կորովին մէջ, որուն հըս-  
կայ ստուերը բոլոր Արեւմուտքին վրայ տարած-  
ուելով մինչեւ Աղլանդեան Ովկիանոսը կը հասնի :  
Համառօտ մը տեսնենք այս ինքնակալութեան վի-  
ճակը :

Ոուսիոյ տարածութիւնը 20,402,369 քառա-  
կուսի հազարամաթրէ : Իր քնակչաց թիւը (որ 1835ին  
35,000,000 էր) այսօր 80 միլիոնը անցած է, եւ ո-

րոնց թիւը ամեն տարի գրեթէ մէկ միլիոն կաւելնայ :

Եր եկամուտը (որ 1862ին 340 միլիոն ռուսլի էր 1868ին 480 միլիոն ռուսլիի հասաւ : Գաղղիոց գերմանական պատերազմէն առաջ խաղաղութեան ժամանակի զօրաց թիւն էր 739,328 . իսկ պատերազմի համար սահմանեալ թիւը 1,326,073 : Ծովային զօրութիւնը (1866) 285 շոգենաւ եւ 59 առաջատաւոր նաւ էր , որը 2,178 թութանօթ կը բէին :

Վիճակագիրները չեն . զիսեր ասկից աւելին մեզի իմաց տալու համար , բայց այս վերջի երեք չորս տարուան միջացին մէջ , թէ երկրին տարածութիւնը նոր աշխարհակալութեամբք (Յուրքաստան , Մողոլք ,) թէ բնակչաց թիւը , եւ թէ իւր պատերազմական ցամաքային եւ ծովային պատրաստութիւնքն աւելցած ըլլալն օրոգիրները իմաց կուտան :

Բայց մենք աս նիւթական զօրութիւնը միայն նկատելով պէտք չէ դադրինք , այլ թէ որ քիչ մը հետագօտ աչքով դիտենք , կը տեսնենք որ այս մեծ ինքնակալութեան բարոյական ազգեցութիւնը կը ռնայ մէկ քաջալեր ակնարկութեամբ տակն ու վրայ ընել , դրացի երկրիներ , ուր 22 միլիոնէն տւելի նլաւ ժողովուրդներ կը բնակին : Եւ դարձեալ , երբ բոլոր Եւրոպա՝ Առասիոյ սահմանագլուխները , անոր անսպառ երկաթուղիներուն ծայրերը , նորաբոյս բերդերն եւ ահաղին ամրութիւնները կը նշարէ , ուսմունքը տարածող հրովարտակներու արձագանքներ ալ կը լսէ , որ Կամպէթթայի ճառախօսութեանց

կը պատասխաննեն՝ բայց դործագրութեամբ :

Սեր խօսքին գառնալէ առաջ չենք կրնար լըսութեամբ անցնիլ եւ չ'յիշել վիճակագիր հեղինակին խօսքերը , ուսկից աս տեղեկութիւնները քաղցինք , որ մեր ըսածներուն կրնան ազգուութիւն ըլլալ :

«Պէտք է որ լաւ զգուշանայ Եւրոպա : Կարելի է որ 50 տարիէն , եւ անշուշտ 100 տարիէն , Վասկինկունի եւ Ս. Բէթրսպուրկի կառավարութիւնն «քը միանալով շատ զօրաւոր գանուին , որ մեր «բաժանեալ ցամաք երկրին վրայ օբխաւուք ազդեց «ցութիւն կամ իրաւասութիւն մը 'ի գործ դնեն , «որ քիչ քիչ տիրապետութեան մը կերպարանք առ «նու : Աս զժբաղդութիւնը անշուշտ կը համնի թէ «որ Գաղղիա եւ Գերմանիա անմիտ պատերազմնեա «րով զիրար տկարացնեն : Ժողովուրդք որ զիրար «հասկնալու համար եղած են , խաղաղութեամբ «թող ապրին , իրենց սիրոյ կապերը աւելցնեն , որ «պէս զի Եւրոպական դաշնակցութեանը՝ որուն սահմ «մանագրութիւնը թէպէտ հաւանականաբար պիտի «շնորի , գոնէ իրօք հաստատուի եւ 'ի գործ դնէ «ինչ որ իրմէ կ'սպասուի» :

Աս տողերը 1869ին գրուած էին . 1870ին տեսանք թէ ինչ եղաւ : Ի՞նչպէս աս զէրար հաւանականամար եղած՝ ժողովուրդք վիրար քայլայեցին , եւ հիմայ հրուսիացիք իրենք կը վկայեն թէ նորահնաբը զէնքերու մէջ այնպիսիներ կը շնորին 'ի Ռուսիա : որ միայն Ամերիկոյ Միացեալ պետութեանց գործարանները կրնան արտադրուիլ ։

(1) Ռուսիոյ կառավարութիւնը երկու զինաւորական ճար-

Ուստի աս վիճակը որ մեզմէ լաւ պէտք է ճանչնայ եւ գիտնայ կառավարութիւնը , յայտնի է թէ չի կրնար քնանալ , եւ ինչ է ուրեմն որ զինքը կարդիլ է իր զօրութիւնը աւելցնելին . ինչ է որ զինքը հին եւ նեղ գաղափարներու մէջ կը փակէ :

Մենք այդ հարցմունքին պատասխանը տալ կը ջանանք :

Երկրի մը ժողովրդեան պինտ լուսաւոր մասը որ վերը կը նստի , կառավարութիւնն է . նա է որ Խանունի Հետայաններ կը հանէ . նա է որ «ես ամեն հպատակներս մէկ եւ հաւասար կը ճանչնամ» կը սէ . նա է որ բաժանմանց առիթներու եւ գժոհութեան դիպուածներու դէմ հրամանագիրներ կը դրկէ գաւառները Վալիներուն : Բայց օրէնքները եւ հրամանագիրները շատ անդամ սովորութիւններէն աւելի զօրաւոր չեն , նախապաշարմունքներէն աւելի ազգու չեն , տղիտութենէն աւելի բռնաւոր չեն , եւ անոնք ալ բնաջինջ ըլլալու համար , պէտք է ճանաչողութեան , պէտք է հրահանդաց , որպէս զի բնաջինջ ըլլան . եւ երբ որ տղիտութիւնը՝ նախապաշարմունքը եւ անոնց հետեւանք սովորութիւնները թէ Միւլիւման եւ թէ Քրիստոնեայ ժողովը մէջն անհետ ըլլան , ան ատեն փոփոխակի սէր եւ իրարու վատահութիւն կրնան մտնել , եւ երկրին օգտին այսինքն ամենքը իրենց անձանց օգտին կրնան ծառայել , վասն զի ան ատեն Հայրետար սպայից մասնաժողով ունի , մէկը Անդղիա , միւսը ՅԱ-ՇԵՐԻԿՈՅ . աս երկու յանձնաժողովներուն պաշտօնն է , ինչնոր գիւտ որ ըլլայ իմաց տալ իւր տէրութեան , եւ ումնիւ պէտք եղածը և իւր անդամներէն ո՞վ որ սովորած է՝ դըկել իւր երկրը և ՚ի գործ դնել :

Նիք բառը հասարակաց կը լայ եւ ոչ մէկ ժողովը կանան մը սեփանութիւն , որ ինքն ինքնիրեն հիմակուան աշխարհքին դրքին նայելով շատ զըժուարութեամբ եւ ապագային վեասուք թերեւս կարենայ պաշտպանել :

Զարմանալին էակ մը նէ մարդս : Երկիրը կրնայ բաժնել , նիւթական պիտոյից համար զոհողութիւն կրնայ ընել , բայց բարոյական մարդուն մի դպչիր , որովհետեւ միայն նիւթական էակ չէ ինք . Թող տուր իրեն կրօնքը , թող տուր իրեն ազգութիւնը , եղբայր ըրէ զինքը , բայց մի դպիր իր խղճատանքին , մի դպիր իրեն արեան աղբիւրին :

Եւ երբ ընդհանուր երկրին պաշտպանութիւնը կենաց խնդիր մի է ամենուն՝ առանց խարութեան ազգի եւ կրօնքի , երկրին բնակիչները անմիաբան պէտք է գտնէ : —

Չենք կարծեր :

Հայուն կրօնքը , իր ազգային պատմական յիշատակները . իր ներկայ վիճակը , քաղաքականացեալ աշխարհքիս օրինակը , ամենքը զինքը կը յորդորեն հոգւով չափ պաշտպանել Տէրութիւնը՝ որ իրեն հայր ուղէ ըլլալ , Օսմանցին՝ որ իրեն եղբայր ուղէ ըլլալ :

Մեր կրօնքը մեղ կը պատուիրէ «ընել ուրիշին ինչ որ կուզենք որ մեզի ընեն , չընել ուրիշին ինչ որ չենք ուղեր որ մեզի ընեն » : Եւ այս պատուիրանքը ամեն օրինաց գրքեր կը պարունակեն , ամեն Քրիստոնէի ընթացքին սահմանը կը գծէ : Եւ թագաւորներ , ինքնականներ , երբ սրդարութիւն կը գոչեն , արդարութեան սահմանը մեր օրինաց գըր-

քին այս բառերուն մէջ կը դանեն . մենք պարտական ենք ուրեմն, մեզի հետ աղէկ վարուողներուն հետ աղէկ վարուիլ, մեզ պաշտպանողները պաշտպանել, մեր բարերարներուն բարերարել :

Մեր աղդային յիշատակները մեզի կ'ուսուցանեն թէ մեր հարց Հայաստանն եւ Կլիկիան ամեն բան կորուսեր էին . անկախութիւն՝ ազատութիւն՝ իշխանութիւն՝ զէնք թոթափեալ էին իրենցմէ, երբ Օսմանեան Տէրութիւնը կանգնեցաւ եւ բարերազդութիւն մը եղաւ Հայուն համար . վասն զի Օսմանեան Խնքնակալք ժամանակին փոքր Ասիոյ եւ Հայաստանի տիրող պղտի բռնաւորաց վրայ կանոնաւորեալ եւ արդար հիմանց վրայ հաստատելով իրենց աթոռը, քիչ մը շունչ առնել տուին մեր ազգին : Ո՞վ այն ժամանակներն երազին մէջ անգամ կրնար համարձակիլ եւ մտքէն անցնել իշտառած +, ժայռգ +, գուշարկութիւն, ընդրանիւն եւ ասոնց նման օրինաւորութեան ստուեր ուեցող բառեր : Ազատութեան ժամանակներ չէին անոնք . ան երկաթի եւ կրակի ժամանակներուն մէջ՝ երբ հացին պատառիկը կը դանէր մէկը եւ զաւկին եւ կնկանը անդարձ գերութիւնը չէր ողբար, եւ իր Օստուծոյն լրիկ մնջիկ հառաջանք մը կրնար արձակել, երչանիկ կրնար համարիլ ինքզինքը, իր ընտանիքը եւ իր ազգը : Յիշեցէք այն օրերը երբ երկաթն ու կայծակը կը շառաչէին մեր հարց գլխուն վրայ, երբ իրենց բնակութեան երկիրը ասպարէզ մը եղած էր պատերազմի աւարի, կոտորածի, եւ մեր պատմիչները եղերերգութեանց շարունակութիւն մի են ողբարու համար մահն ու գերութիւնը, սովու ու պրածութիւնը : Երբ ան օրերուն վրայ խորհրդածենք

Բնչպէտ չըսենք, Սուլթան Մէհմէտներ՝ Սէլիմներ, Միւլէ յաններ՝ գերի Հայ ժողովրդեան կիւրում եղան — Զի զրուցէ մէկը թէ զարմանալի մոռացկոտութեամբ չենք յիշեր Եէնիչէրիներուն ծագումը՝ որ մի միայն բաւական է դարերով սոսկացնելու ապագայ Քրիստոնէից սերունդները : — Զէ, կերեւակայենք, կը տեսնենք, կը լսենք որդեկորոյս ծընողաց վայերը, հառաջանքները, արցունքները . բայց երբ մեր օրերուն եւ աչքերնուս առջեւ են քաղաքականացեալ Քրիստոնեայ աղգաց դեռ երէկուան բարբարոսութիւնքը՝ վայրենութիւնքը՝ անգըթութիւնքը, երբ կը յիշենք, ամեն բան կը մեկնենք, բան մը չենք արդարացներ, ժամանակին յանցանքը ժամանակին քաւել կը յանձնենք : Դաստիարակութեան կերպը, կրօնին խիստ նախանձայուզութիւնը, անսահման իշխանութիւնը զոր կը վայելէին, շարունակ զինուց յաջողութիւնը՝ երբ աս աշխարհակալաց վարքին մէջ նկատենք, շատ զթութիւն՝ շատ ողորմութիւն իրենց քով կը զըտնենք : Իրենք չէին դիւամբիտ քաղաքականութեամբ Եջմիածնայ հիմերը քանդելով քարերը փոխադրողները . իրենք չէին ծուղա հիմն 'ի վեր ասապարողները, իրենք չէին թիւրաւոր Հայ ընտանիք Երախայ ալեաց մատնողները, այլ իրենց հովանուոյն ներքեւ մեր հայրերը՝ իրենց գետնահաւասար տընակներուն մէջ վառարանին քով ընտանիօք կ'աղօթէին՝ որ Աստուած թագաւորին սուրը կտրուկ ընէ, վասն զի գիտէին թէ առանց անոր ամեն բերդի գլուխ բռնաւոր մը՝ ամեն ժայռի ետին աւաղակ մը սկիտի ծածկէր :

Հայուն ներկայ վիճակը՝ որ հաւասարապէս կը  
բնակի Փօքր Ասիոյ եւ Հայաստանի մէջ Օսմանցի  
տարերն հետ միատեղ, զինքը կը պարտաւորէ ա-  
նոր պաշտպանութեանը, չէ թէ միայն անցեալ լի-  
շատակներուն համար որ վերը յիշեցինք, այլ նա  
եւ այսօրուան ներկայ վիճակին համար, որ օրի-  
նախնի վիճակին հետ բաղդատմամբ կը բարելաւ-  
նայ եւ պիտի բարելաւնայ :

Տեղեկադիրը մենք ալ կարդացինք, անոնց մէջ  
պարունակեալ հարստահարութիւնքը զմեղ ալ քըստ-  
մենցուցին, բայց խորհրդածեցինք թէ երբ ժողո-  
վուրդ մը այդ տեղեկադիրը կրնայ տպել, կրնայ  
վիճաբանել, մեծ յառաջադիմւթիւն մը կայ . Եւ  
մոտօք յետո ընկրկելով երբ մտածեցինք թէ այդ-  
պիսի տեղեկագիր մը թէ որ ասկից 40 տարի ա-  
ռաջ կարելի ըլլար շինուիլ արդեօք ինչ պիտի  
պարունակէր . երբ Վալի մը ըստ ժամանակին օրի-  
նաց ամենեւին հաշիւ մը չունէր տալիք, եւ իր գոր-  
ծոց զատաւոր իր խղճմտանքէն եւ գթութենէն  
զատ արգելք մը չունէր, երբ մտածեցինք թէ այդ  
հարստահարութեանց մեծ եւ անտանելի մասն ա-  
նոնց արգիւնքն էր որ տէրութեան դէմ մասամբ  
մ'ապրատամբ եւ հուղկահարներ էլն Քսենոփոնի  
ժամանակէն մինչեւ այս օրս, եւ մեզի հաւանա-  
կան ալ երեւցաւ թէ հեռու չէր ատենը՝ որ անոնց  
ալ ժամը հասած ըլլայ, ըսինք թէ մեծ յառաջա-  
դիմութիւնն մը կայ : Այն յառաջադիմութիւն, բաղ-  
դատական յառաջադիմութիւն . վասն դի թշուա-  
ռութիւնն ալ իր սանդուխներուն աստիճաններն  
ունի, եւ ան օրէն որ չարը կ'ըսկի պակսիլ, ա-  
ղէկութեան սկիզբն է : Եւ ժողովրդեան մը աղէ-

կութեանց էն մեծն իր վիճակն զգալ եւ անոր վը-  
րայ խորհրդածեն է . այս մասին յառաջադիմու-  
թիւնը ամբաւ է, մանաւանդ Մայրաքաղաքիս մէջ  
եւ Զմրւոնիայ, Մենք ալ զիտենք թէ աս քաղա-  
քիս մէջ աչքերնուու առջեւ շատ օգտաւէտ բաներ  
կրնան ըլլուիլ . մենք ալ զիտենք թէ երբ քայլ մը  
յառաջ կը զիմէ ազգը, գրեթէ նոյնչափ մ'ալ շատ  
անգամ կընկրկի . բայց անիկայ մարդուս բնութեան  
յանցանցն է . ի յնալով ելլերով պիտի յառաջադի-  
մէ, թէ չէ մվ չուզեր որ Սահմանադրութիւնն աւե-  
լի շուառվ կատարելագործուի եւ ի գործ դրուի .  
ով չուզեր որ երեսփոխաններն աւելի իրենց պարտ-  
քը եռանդեամբ կատարեն . ով չուզեր որ իրա-  
ւոնք ըսողները իրենց պարտիքն ալ հաւասար ճանչ-  
նան . ով չուզեր թէ երիտասարդութիւնը որ ե-  
ռանդուն կ'ուսնի՝ կը ճառէ՝ կը գրէ եւ կը շարժի,  
անսայթաք յառաջադիմէ, հիմամբ ուսնի, աղէկ  
գրէ, լաւ տրամարանէ . ասոնք ամենքը փափաքե-  
լի են, բայց մարդկացին բնութիւնը եւ իրմէ ծա-  
գածը միշտ դանդաղ կատարելութեան կը հասնի .  
եղածին ալ չնորհակալ ըլլալու է, եւ ամեն մարդ  
ըսելու է ըստ Եւրոպական առածին . օգնէ դու քե-  
զի, Ասուուած ալ քեզի օգնէ : Արդէն գոհութեան  
արժանի մեծ նշան մը սա է, որ ազգը ընտրու-  
թեանց մասին խոհականութիւն մը կ'սկսի ցոյց  
տալ . առաքինին եւ գիտունը մեծարել սկսած են  
ժողովուրդք . պաշտօններու համար մտացի եւ ան-  
շահամէր մարդիկ սկսուած են վիստուելու . ատոնք  
ամենքը մեծ քաջալերութիւն մի է անոնց, որ ազ-  
գերնին՝ իրեւ որբազան պարտք՝ ակզբունքով կը  
սիրեն :

Յայց այժմու երկտասարդութիւնը պէտք է ջանայ ապագային եւ մօտաւոր ապագային աչքը զարձնել, պէտք է որ իր զուարձութեան ժամեռը մտաւոր աշխատութեանց դարձնէ, պէտք է որ խաղի սեղանները դրասեղաններու դառնան, զըռուարձութեան գրքերուն ուսումնական գրքեր յաշարդեն, վիստասանութեանց ծանր պատմութիւնը եւ բնական գիտութեանց հասորներ փոխանակեն. վասն զի Օսմանեան ինքնակալութիւնը թէ որ շատ բանի պէտք ունի, երբ ժամանակը դայ, մարդու բայց կատարեալ մարդիկներու պէտք պիտի ունենայ, Վասն զի զինուորը հայրենեաց օգտակար փրկիչ ըլլալու համար՝ քիչ մը բարձր մարդ ալ ըլլալու է:

Անոր համար է որ ընդհանուր քաղաքականացեալ ազգք, երկտասարդութիւնը հրահանգել կ'աշխատին, որովհետեւ նրուսիացին ցցուց աշխարհի թէ գիտուն զինուորը շատ բարձր է տգէտ զինուորէն, եւ անոնք որ երբեմն կը քարոզէին թէ լաւ հնազանդութիւն եւ գործիք գտնելու համար մարդու տգէտ պէտք էր ըլլալ, ճիմայ իրարու վրայ հրամանագիրներ կը հանձն որ ուսմունքը մարածուի, վասն զի «Սատովայի եւ Սէտանի յաղթողները վարժապետներն էին»: Խելացի ըլլանք, պարագայներէն օգուտ քաղենք ազգերնուս համար, Տէրութեան համար որուն մենք շատ պէտք ուսնիք, որովհետեւ ան ալ մեղի պէտք ունի:


Մեր խօսքին վերջ չի տուած, մեր ազգին . . . որուն քանի մը նախապաշարեալ նեղախորհուրդ կամ կարձատես կամ չարամիտ անձանց հետ չէ,

այլ ողջամիտ եւ սրատես մասին հետ է խօսքերանիս, վատահութիւն խորհուրդ կուտանք, վատահութիւն առ կառավարութիւնն, որուն Վեհափառ զըլուփը Արդարութիւն կը գոչէ, եւ Արդարութեան առաջին հետեւանքը հաւասարութիւնն է:

Յայց այս վատահութիւնը մինակ Հայուն պարտքը չէ, պէտք է վատահութիւնը վատիսմակի ըլլայ, պէտք է որ Մահմետական ժողովուրդը իրենց միտքը եւ սիրտը տան Անոր՝ որ ոչ միայն իրենց վեհապետն է, այլ նաև սրբագան անձ մի, Մարդարէին փոխանորդն է. պէտք է որ հաւատան թէ նա իրեն գահոցից բարձրութենէն իրենցմէլ լաւ կը տեսնէ՝ իրենցմէլ լաւ կը խորհի՝ իրենցմէլ լաւ կը հասկնայ երկլին կեանքը եւ պիտոյքը :

Նորա հրամաններ պէտք է որ ոչ միայն նիւթականապէս՝ այլ եւ բարոյապէս ալ ամբողջ կատարուին. պէտք է որ ոչ միայն հարստահարութիւնք դադրին, այլ եւ արհամարանք առ Քըրիստոնեան վերջանան: Մենք լաւ կիմանանք, որ պատերազմող ժողովուրդ մը, որուն քաջութիւնն եւ զէնքերը աշխարհքիս երեք մասը սարսափեցուցեր է, որուն պատմութեան փառքը ամնան աչք կը չլացնէ, արհամարհանօք նայի ամեն անոնց վրայ որ իր զօրութեան հնազանդեցուցեր է, բայց պէտք է համոզուի թէ մարդկային վիրքերը միշտ սահման մը պէտք է ունենան, եւ թէ՝ ով որ արհամարհանք կը ցանէ՝ ատելութիւն կը քաղէ, եւ թէ ներկային մէջ չ'կայ տէրութիւն մը՝ որ իր ամեն ընակչաց սիրոյն եւ միտութեան եւ հայրենասիրութեան պէտք չ'ունենայ: Անցեալը՝ ինչչափ վեհ, ինչչափ փառաւոր, ինչչափ գեղեցիկ ինչչափ հարուստ

ըլլայ, յիշատակ մըն է, երազ մըն է : Ո՞ր ճանաւ-  
պարհորդը՝ այսօր Հռոմայ աւերակաց վրայ նայե-  
լուն՝ Մարիոս անկեալ չը յիշեր կարքեղոնի աւե-  
րակաց վրայ : Գիտենք որ Օսմանցի երիտասարդու-  
թիւն մը կայ որ իր հայրենեաց վերանորոգմանը կը  
փափաքի . գիտենք որ Ֆաթիհներու , Սէլլիմներու ,  
Ալիլէ յմաններու եւ Մուրատներու յիշատակներն  
իրենց աշխոյժներն կ'ոգեւորեն . գիտենք որ նա  
աշխարհագրական տախտակին վրայ Վիշնայի ,  
Սպահանի , Կովկասի ստորոտքը իր հարցը ոտքին  
հետքը դեռ կը նշմարէ , բայց կը հաւտանք թէ  
քիչ մը աւելի ուսմունք , քիչ մը աւելի ուշիմ խոր-  
հըրդածութիւն , զինքը զիւրաւ պիտի համոզեն թէ  
աշխարհակալութենէն աւելի փառաւոր եւ հազար  
անգամ աւելի օգտակար՝ այսպիսի ընդարձակ գե-  
ղեցիկ եւ հարուստ երկրի մը արդար մատակարա-  
րութիւնն է՝ որ երջանիկ կընէ՝ եղբայր կընէ իր  
ամեն կարդի բնակիչները , եւ թէ առանց անոր՝  
ամեն փառք իրեւ ցնորք կը ցնդին , եւ աւերակ-  
ներու անապատներ կը յաջորդեն : Եւ աս երիտա-  
սարդութիւնը նաեւ պէտք է խրատուի՝ չէ թէ մեր  
տկար ձայնէն՝ այլ նորա վեհափառ օրինակէն՝ որ  
ամեն օր վստահութեան օրինակ կուտայ , երբ իր  
Գրիտոննեայ հպատակաց խօսքով եւ գործով վրա-  
տահութիւն կը ցուցնէ :



### ԽՐԻՄԵԱՆ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Հին Հռոմայ մէջ երբեմն՝ երբ արտաքին եւ ներ-  
քին դժուարութիւնք կը պաշարէին ժողովուրդը ,  
սովորութիւն դարձած էր վազել քաղքէն դուրս  
արտերուն մէջ իր արօրէն յափշտակել մարդ մը ,  
ծածկել անոր ուսերը ծիրանիով , ամեն իշխանու-  
թիւն յանձնել անոր առաքինութեան եւ ըսել . Ա-  
զատէ հայրենիքը . եւ այս փրկարար պաշտօնը եռ-  
թըն ութ անգամ ըրաւ այն մարդը՝ որուն անունը  
Կինկիննասոս էր կըսէ պատմութիւնը , եւ կը վկայէ  
թէ ոչ փառասիրութիւն ունէր եւ ոչ երեւալու փա-  
փաք :

Հին Խրայէլ՝ երբ կարմիր ծովս անցաւ , եւ  
հազիւ թէ Փարաւոնի զէնքերէն ու զինուորներէն  
ազատեցաւ , մոռնալով ամեն իր քաշածները կըսէր  
անոր որ իր փրկիչն եղաւ . «Թող զմեզ , մարդ , ով  
զքեզ իշխան եւ դատաւոր կացոյց մեր վրայ» :  
Բայց Մովսէս մինչեւ իւր վերջի օրը չի թողուց զի-  
րենք , թէպէտ յայտնի կերեւայ պատմութենէն թէ  
ոչ փառասիրութիւն ունէր եւ ոչ երեւալու փափաք :

Հիմայ՝ Հայ ազգը մեր օրով , հին եւ նոր վիճա-  
կի մը մէջ ծփալով , Պատրիարք մը իրեն բերաւ , որ  
աթոռը բարձրացած վայրկեան՝ «Զեր կամօքը այս  
աթոռին վրայ ելայ , ձեր գմբոհութեան առաջին  
օրը կը թողում ձեզի ազատ ձեր աթոռը» ըսաւ :  
Այս խօսքերը կը ցըցնեն թէ ոչ փառասիրութիւն

ունէր եւ ոչ երեւալու փափաք : — Բայց ինչո՞ւ աս խռատմանք . վասն զի իր նախորդները չէին ուզած ոչ աթոռը թողուլ եւ ոչ նորելուկ սահմանադրութեամբ մը զժողովուրդը կառավարել , թէպէտ խոստացեր էին անկից չը հեռանալ , եւ գանձինս կարգարացնէին թէ այդ սահմանադրութեամբ կառավարութիւն կարելի չէ :

Բայց ուսկից ծնաւ այս Սահմանադրութիւնը :

Օսմանիոյ Հայն օր մը յանկարծ սահմանադրական եղաւ , եւ մենք կը յիշենք եւ տեսանք այդ օրինաց գրքին խանձարութերը , երբ ժողովարդը եւ իր Ամիրայները կը քնանային : — Քանի մը երիտասարդք՝ առանց հեղինակութեան՝ առանց ազգեցութեան՝ առանց փորձառութեան , յաջաղեցան զայն ստեղծել որ այսօր Հայ ազգը իր նեցուկը՝ իր խարիսխը՝ իր փրկութիւնը կանոււանէ եւ կը տօնէ : Եւ որովհետեւ այս երիտասարդները հանձար ունէին , ուսմունքը կը յարգէին եւ կը մշակէին , եւ խոնեմ առաքինի եւ ազգասէր ծերունի մը՝ հայր մը զիրենք կը լուսաւորէր , եւ ինչ որ անոնց փորձառութեան եւ ազգեցութեան կը պակսէր՝ ինք կը լեցնէր : Խոկ ազգը՝ որ անոր պէտքը կզգար եւ չէր ձանչնար , ան օրն որ տեսաւ եւ ճանչցաւ եւ գործածեն ալ մասամբ ուսաւ , Կեցչէ Սահմանադրութիւն աղաղակեց , եւ սկսաւ փշել խորտակել արգելքները որ հետզինտէ կը կանգնէին : Պատրիարքներ , Ամիրաներ , Միւթէվէլիներ , Խշանաներ , Հոգաբարական կը տապալէին եւ ժողովութեան ստահակութենէն եւ խեռութենէն կը զանգատէին , երբ ձեռքով մը Սահմանադրութեան կ'ըստորագրէ-

ին , միւսով զանի խարդաւանել կը ջանային , եւ իրենց բոլոր հատութիւնը՝ փորձառութիւնը եւ քաղաքագիտութիւնը՝ ի գործ դնելով ալ գարձեալ միշտ ակամայ իրենց կողած եւ փակած ամուէն կը գըլորէին :

Խոկ նոյն միջոցին՝ երբ Սահմանադրութիւնը դեռ անշունչ թուղթ մի զրասենեակի լուռթեան մէջ կը պատրաստուէր , անդին երիտասարդ եկեղեցական մը կրօնք եւ ազգութիւն կը քարոզէր բեմին վրայ՝ եռանդուն պարզ եւ բնական լեզուաւ , եւ անկից իջնալով խեղծուկ տպարան մը , դրչին արծուի թեւեր տուած , ինչ որ ճշմարտութիւն , ինչ որ առաքինութիւն , ինչ որ բարոյական , ինչ որ երկնային ունի քրիստոնէութիւնը՝ կը սկացնէր իր հայրենի Ասսալուրական երկիրը , ուր բիւրաւոր Հայ ազգին զաւկներ՝ հզօր տէրութեան մը հպատակք՝ դեռ ազատ չեն քանի մը ցեղ աւազակաց հուզկահարութենէն եւ հարստահարութենէն : Բայց վարդապետը՝ որ իր պարզմտութեան մէջ ունէր խորադիխութիւն , համոզուած էր թէ իւր հայրենեաց Քրդէն աւելի մեսակար՝ տպիտութիւնն էր : Եւ աս համոզման համար միթէ բաւական չէր տեսնել՝ ի Պոլիս իւր աչաց առջեւ հարիւր քառասուն հազար Հայ մարդ , ուր ոչ Քուրդ կար , ոչ հուզկահար , ոչ յելուզակ , ոչ աւազակ , մատնեալ տարտամ վիշտերու , եւ քանի մը անպիտան մարդիկ , որ զժողովաւրդը կը կողոպատէին կը յափշտակէին իր պատրիարքարանին՝ իր եկեղեցւոյն՝ իր զպրոյաց եւ աղքատանոցաց մէջ . միթէ բաւական չէր տեսնել թէ անդէն եւ դառնազգեատ աւազակը ինչպէս

որսացեր էին եւ կ'որսային Հայ ազգին խումբ խումբ  
զաւակները հեռացնելու համար զիրենք ոչ միայն  
իրենց եկեղեցւոյն միութենէն՝ այլ նաեւ իրենց ազ-  
գութեան ոգիէն, անունէն եւ սովորութենէն, ի-  
րենց բնիկ արեան մինչեւ զանոնք թշնամի ընելով.  
միթէ բաւական չէր տեսնել որ Ովկիանոսներ անց-  
նելով նոր քարոզիչներ կուգային արհամարհել ուս-  
ցընելու Հայ ազգին, զոր իրենց զրքերուն մէջ հե-  
թանոս կ'անուանէին, ոչ միայն իր եկեղեցին՝ այլ  
նաեւ իր սրբութիւնները՝ իր լուսաւորութեան հը-  
րաշքը՝ իր պատմութիւնը՝ իր աւանդութիւնքը :

Եւ տեսնելով եւ զրեթէ շօշափելով ալ աս բա-  
րյական եւ նիւթական յափշտակութեանց եւ հուղ-  
կահարութեանց բուն պատճառը, ուստի անոր հետ  
ելաւ պատերազմելու : Թողուց մայրաքաղաքը որ  
ինքինքը հոգայ, առաւ իր բնիկ երկրցի աշակերտ-  
ները, շալկեց իր ասպարը՝ մամուլը, ելաւ գնաց  
հայրենի խոպանացեալ արտին մէջ ցանելու լուսոյ  
հունտը . խելու խաւարին որոմք : Հոն թափեց իր  
վաստակը, իր քրտինքը, իր ինամքը, դիշեր եւ  
ցորեկ քարոզելով զրելով ուսցնելով, հալածուե-  
լով թշնամիէն եւ քարեկամիէն՝ օտարէն եւ ընտա-  
նիէն : Երբ իր ականջին կը սուլէր գնտակը, ինք  
ալ չէր կրնար որոշել թէ Քրդին էր թէ Հայու հը-  
րաձանէն ելած : Զրպարտ ամբաստանութիւնք տե-  
ղացին ամեն կողմ, եւ Խրիմեան պարտաւորեցաւ  
քանի քանի անզամ ընդհատել վանքերու շնու-  
թիւնը, վարժարանաց դասախոսութիւնքը, Ա-  
րագրին հրատարակութիւնքը, եւ դիմել 'ի Պոլիս  
կամ յէջմիածին, զախջախելով տղիառութիւնը իւր  
ամեն կերպարանքի տակ : Եպիսկոպոս օրէնեալ

նոյն պարզ մարդը մնաց, եւ ժողովուրդը Հայրիկ  
զինքը անուանեց, որովհետեւ իր խեղճութեանց  
մէջ հայրական գորով իր վրայ նշմարեց: Եւ անոնք  
զորս իր վարքը՝ իր բարքը՝ իր օրինակը կը դատա-  
պարտէր, շփոթած՝ դովելով զինքը կը պարսաւէին:  
Ի՞նչ կընէ Հայրիկ, — Ի՞նչ ընէ, կ'աշխատի, կը շըր-  
ջագայի, վանքերը կուղէ բարեկարգել, դպրոցներ  
կուղէ հաստատել, եկեղեցներ նորոգել, բայց  
կ'երեւայ թէ մարդու հետ վարուիլ չը զիտէր, ա-  
մեն տեղ ուր որ ոտք կը կոմէ՝ դժգոհներ կը յա-  
րուցանէ . . . Ի՞նչ զարմանք, միթէ Արքատիդէս  
գանձապետ՝ երբ հսկէց գանձին վրայ, բոլոր Ա-  
թէնք դժգոն չէր իրմէ . Եւ երբ կամաւոր կուրու-  
թեամբ թողուց կողոպտել, ամենքը գոն չեղան  
իրմէ : Եւ մի թէ աս չէ աշխարհիս ամեն օրուան  
պատմութիւնը :

Բայց ի Պոլիս՝ Սահմանադրութիւնը՝ որ ալե-  
կոծութեան եւ մրրկի մը օրով յանկարծ երեւան  
եղած տեսանք, իւր բեկրեկ անիւներովն՝ եւ կեր-  
պարանափոխութեամբն երբեմն կը քալէր եւ եր-  
բեմն կ'ընդհատէր : Պատրիարքներն անոր հաւա-  
տարմութիւն կ'ստորագրէին եւ կ'երդնուին իրրեւ  
թէ դրժելու համար . քաղաքական ժողովներ,  
ընդհանուր երեսփոխանական ժողովներ, իշխանա-  
պետական վարչութիւններ իրարու կը յաջորդէին,  
ումանք գործիքը յանցաւոր կը գանէին՝ որ թերեւս  
մասամբ ստոյդ էր, ոմանք ժողովուրդը տկարամիտ  
եւ տղէտ կը կարծէին՝ որ իրենց զրուցածին չափ  
չէր, ոմանք անկանոնութեան սովորովն կանոնա-  
ւորութիւն անկարելի կը համարէին՝ որ անձոռնի  
դասողութիւն մի էր, կային նաեւ անոնք՝ որ քո-

զարկեալ երեսօք՝ ամոք խօսքերով՝ ամեն օրէնք  
ամեն իշխանութիւն՝ ամեն հանճար փճացնելու եւ  
աղտոտելու ջանքով կը սողոսէին եւ կը սողային.

Բայց ժողովուրդը իւր մայիսի 24ի տարեդար-  
ձը գիտէր եւ խուռն բազմութեա՞ր Հիւնքեար-  
իսկէսի կը վազէր, կեցցէ Սահմանադրութիւն գո-  
չելով։ Սահմանադրութիւն գագարեալ, Սահմա-  
նադրութիւն գործադրեալ, Սահմանադրութիւն  
մեռեալ, Սահմանադրութիւն կենդանի, ինք ան-  
թղթին կտորը ունէր ձեռքը, զոր երբեմն տասը  
տարի առաջ քանի մը երիտասարդք պատրաստեր  
էին, եւ որոյ հեղինակները ժողովրդեան մէկ մա-  
սը չէր գիտէր եւ չէր ճանչնար, բայց որ իր շուն-  
չը, իր երգերը, իր աներկ միտ եռանդը կողեւո-  
րէր։ Եւ այս միջոցին տարիներ անցած, պատրի-  
արքներ անկարելի եղած, խոհեմեր՝ սրամիտներ՝  
հեռատեմեր կըսէին։ Աս ձեռով կառավարութիւնը  
անկարելի է, ալէտք է ետ դառնալ։ Գլուխնին կը  
գարձնէին։ Եւ անց Կալը տամը տարուան միջոցին  
մէջ այնչափ հեռայէր էր, եւ այնպիսի անդունդ-  
ներով իրենցմէ բաժնուած կը տեսնէին, եւ այն-  
պիսի խառար մը հօն կը տիրէր, որ ալ հոն դառ-  
նալ անկարելի էր. կամայ ակամայ պէտք էր թուղ-  
թին կտորը ընդունիլ եւ այն Սահմանադրութիւնը  
ընդգրկել, եւ գտնել մէկը՝ որ ամեն քաղաքադիւ-  
առութեան կորիմաց օրէնքներով ու հանճարով զայն  
ի գործ գնէ։ Ահա զ դուար խնդիր մը։ Գտնել հայ  
եկեղեցականաց մէջ Մաքիավէլիի մը աշակերտ,  
գտնել Հայուն համար Եղուիթ մը այն ժողովրդ-  
եան զաւկին համար՝ որ ասկից 200 տարի առօդ

ութ հարիւր ութսուն հաղար ֆռանք տուած էր՝  
Եղուիթներուն թշնամին պատրիարքական աթոռը  
բարձրացնելու համար, եւ աս այն միջոցին, երբ  
անդին դրացի համազգային հայ ազգին փոքրիկ  
մաս մը՝ թէպէտ տարիներէ ՚ի վեր Եղուիթական  
կաթամբ սնեալ եւ զարգացեալ, եւ նոյն Եղուիթ-  
ներէն պսակեալ Մաքիավէլիի մը ճիրաններուն  
մէջ կաշկանդեալ տրորեալ եւ կիսամահ, բայց  
դարձեալ կը տատանէր կը տարութերէր եւ ճո-  
ղոպրիւ կը ջանար։ Բայց սահմանադրութեանց ա-  
ռաջին առաքինութիւնը ճշմարիտ ընտրութեան ի-  
րաւունքն է, եւ մարդկանց առաջին քաղաքադէան  
ու խորագէտը պինտ ուղիղն է։ Հայ ազգը քիչ մը  
խարիսավելէն վերջը գնրիմեանը ընտրեց Պատրի-  
արք։

Հայրենական արտերու մշակութեանց զբաղած  
էր Խրիմեան երբ հեռագիրը զինքը հրաւիրեց։ Կին-  
կիննատոս ըսած էր նոյն պարագային մէջ։ «Վախ-  
ամ մեր արտը աս տարի ալ անմշակ պիտի մնայ»։  
Բայց Խրիմեանին արտը նոյնն էր, միայն դժուա-  
րութիւնքը՝ խոչընդուները՝ տարբեր էին. հոն, խուլ-  
բիրտ՝ քրդական խոպանութեան հետ մաքառելու-  
էր բարի ընելու համար. իսկ հոս, նուրբ՝ ծեքծեք՝  
Բիւզանդական հնարիմացութեան մը հետ պէտք էր  
մաքառիլ բարի ընելու համար, եւ հոս արտին աս-  
պարէզը ընդարձակ էր։ Այս, ասպարէզը ընդար-  
ձակ էր, որովհետեւ.

Սահմանադրութեան վերաքննութեան պէտքը  
ամեն մարդ կընդունէր, եւ ասիկայ գլխաւորապէս  
Ընդհանուր ժողովքին գործն էր. բայց Պատրիարքը  
՚ի պաշտօնէ հոն պէտք էր գտնուիլ։

Քաղաքական վարչութեան ժողովները միշտ այնպիսի կազմութիւն մը ունեցեր էին մինչեւ այն օրը, որ գործք մը տեսնելու լմացնելու դժուարութիւն եւ շատ անգամ անկարելութիւն ունէին:

Տնտեսական ժողովը՝ թէ որ կար ալ նէ, հասոյթներու տեղեկութիւն չունէր, եւ այսչափը միշտ այն յայտնի էր թէ՝ դիզուած պարտք մը կար եւ ամեն օր կը բարձրանար:

Կրթութեան ժողովը կամ կամ չիկար, մէկը չէր դիտէր. այս միայն յայտնի էր թէ դպրոցներ՝ վարժարաններ կային. բայց ինչ էր անոնց վիճակը՝ անոնց յառաջադիմութիւնը, հանելուկ մընալ ան էր, որովհետեւ լաւ վարժապետներու եւ դասատետրերու պակսութիւնը յայտնի կիմացւէր:

Թաղական խորհուրդներ կային, եւ կամայ ակամայ կեանքը հնու էր, բայց անոնք ալ տեղ տեղ կը կաղային, ոմանց դպրոցները անկարգ վիճակի մը մէջ գտնուելով, շատ տեղ աղջկանց դպրոցներու հետք չըլլալով. եւ թաղականք եղան որ իրենց իշխանութիւնը լաւ խմացնելու համար ազգին դըպրոցները խանգարեցին.

Գաւառական առաջնորդք՝ ընդհանուրապէս կամ անկարողք բարին գործելու, կամ անկարգ նաեւ բարին ճանաչելու՝ քիչ անգամ աղէ կութիւննին կը լսուէր, իսկ գանգատներ իրենց դէմ՝ օրագիրներու էջերը կը լեցնէին, եւ այնպիսի առաջնորդաց անուանք կային եւ կան՝ որ քանի մը գաւառներէ ամբաստանութեամբ մերժուած՝ զարմանալի գործունէութեամբ ուրիշ տեղ կերթային նոր գանգատներ ստեղծելու համար իրենց անձանց եւ կա-

ռավարութեանց դէմ, եւ ազգը մեծ նեղութիւն կը քաշէր զիրենք իրենց աթոռէն շարժելու:

Կար ուրիշ տարր մ'ալ, Վամուլը, որ ընդարձակ ասպարէղ մըն էր, ուր ամենքը ազատօրէն կիշնային եւ կիշնան, բերելու համար իրենց հանձարը կամ իրենց անմատութիւնը, իրենց գիտութիւնը կամ տգիտութիւնը, իրենց առաքինութիւնը կամ իրենց մոլութիւնը դատելու համար եղածը կամ չեղածը, առոյզը եւ անստոյզը, էութիւնը կամ երեւակայութիւնը:

Խոկ ազգին զօրութեան աղբիւրը, երեսփսիսանական ժողովը, իր կազմութեան մէջ ինչչափ տարբեր տարբերքներէ ալ որ կը բաղկանար, միշտ իւր մեծագոյն մասին մէջ ազգին հանձարը՝ տաղանդը՝ հարատութիւնը եւ գիտութիւնը ներկայացնելով՝ յոյս կուտար ազգին յառաջադիմութեան, եւ կենաց:

Մենք այսպէս դատէր էինք Հայ ազգին վիճակը՝ երբ Խրիմեան պատրիարքական աթոռը բարձրացաւ:

Այս վիճակի մէջ իշխանութեան համառ աղքապետ մը ինչ կրնար ընել իրեն սկզբունք դընելով «Սահմանագրութեան հիմնական սկզբանց եւ ոգեսյն համաձայն վարուիլ», » իւր համարատութիւնն երբ ըրաւ ընդհանուր ժողովին, իւր խոստմունքին վրայ անկեղծ հաստատութիւնը ապացոյց: «Պիտածէն փոքր ՚ի շատէ կարգի մայուց. » հին պարտքին ինչ որ կրնար դարման ընել՝ աշխատեցաւ. թէ որ ինչ որ պէտք էր ըլլալ չեղաւ, իր կողմէն չէր պակսութիւնը՝ որ իր ձեռքէն եկած ամեն ջանք ըրաւ, եւ յուսահատած ալ չէ պէտք

եղածն ընելու . վասն զի ազգային պատոյ խըն-  
դիր է պարտքը , հին եղեր է թէ նոր : Փափաքե-  
մի էր որ հրահանգաց համար ինք աշխատէր , ինք  
որ գաստիքարակութեան պիտոյքը լաւ հասկցած է  
եւ անոր համար ալ աշխատած . բայց քանի որ ե-  
կամտից պակսութիւն կայ , քանի որ հին պարտ-  
քերը կան , քանի որ ամեն ազգային տուրք կա-  
մաւոր են , զանի պէտք եղած վիճակին հասցնել  
շատ դժուարին է . Հարստահարութեանց խնդիրը  
յայտնի տեսնուեցաւ թէ ինչչափ եւ ինչ տեսակ  
խորհրդածութեանց պատճառ տուաւ , եւ ինչ կարծ-  
եաց յայտնութեան առիթ եղաւ : Նոյնպէս եւ ա-  
ւելի՝ յարաբերութեանց խնդիրը կարծեցեալ իրա-  
րաւունքներ ու պահանջմունքներ արթնցուց :


Եւ ամենք ամենքը ինչ են մարդու մը համար  
որ իր ազգը կը սիրէ , եւ որ սովորած է իւր խե-  
լահաս եղած օրէն զոհելու ամեն բան ազգին բա-  
րելաւութեան եւ յառաջդիմութեան : — Ոչինչ : Որ  
ծանր է , որ դառնութիւն կը բերէ նաեւ հեռու  
կեցող հանդիսատեսին , խումբ մը մարդկանց դը-  
րականապէս հակսուակութիւնն է , որ դարձեալ  
ներելի եւ տանելի կը լար : Թէ որ համեստ եւ ի-  
րաւացի լեզուաւ մը ըլլար :

Սահմանադրութիւնը աղատութիւն տուեր է  
խօսելու եւ գրելու . բայց նվ ըստ թէ բեմին վը-  
րայ կեցող քարոզիչ պաշտօնէին կրնար մնկը խօս-  
քը ընդհատել , եւ յանդիմանական ձեւով խօսք  
ուղղելու համարձակիլ : Ավ ըստ թէ երբ ազգը  
իրեն գլուխ կը մարէր , նոյն միջոցին իրաւունք կու-  
տար ամեն իւր անհատից , ան գլուխը վշէ պըսա-  
կաւ պսակելու , մինչեւ ամեն ոճիրներու՝ ամեն ա-

նըզգամութեան՝ ուզդակի կամ անուղղակի զինքը  
իբր յանցաւոր ամբաստանելու : Ավ կրնար մտածել  
թէ պիտի համարձակէր զրիչ մը դառնալու զրու-  
ցելու թէ Բնչ ըրաւ Հայրիկ եւ իր վարչութիւնը  
հարստահարութեանց համար , ինք որ հարստահա-  
րութիւնքը ՚ի մօտոյ տեսած է եւ զիտէ , ինք որ  
հարստահարուեր է , ինք որ աւազակը՝ յափշտա-  
կողը՝ բոնաբարողը տեսեր է եւ ճանչցեր : — Բայց  
դուք որ հարստահարութեանց դէմ կը բողոքէք ,  
միթէ դուք նաեւ հարստահարող չէք , միթէ դուք  
անոնց պաշտպանները չէք , միթէ դուք ամենոււ  
առջեւ չի հարստահարեցիք . . . եւ չէք հարստա-  
հարէր օտարին առջեւ , ապագային առջեւ , ազ-  
գին պատիւը՝ ազգին կրօնքը՝ ազգին լեզուն՝  
ձեր անպիտան՝ եւ անծոռնի գրութեամբք .  
միթէ դուք չէք որ կանոնազանցը եւ գայթակ-  
ղեցուցիչը պաշտպաննեցիք . միթէ դուք չէք  
որ սուտը՝ խարեբայն՝ կեղծաւորը զգուեցիք  
եւ խնկարկեցիք . դուք չէք որ տգիտութեան տը-  
րամարանութիւնը ստեղծեցիք , իմաստակութեան  
վիլխոտիայներն եղաք , եւ թէ որ ազգը ձեզի կա-  
րենար հետեւիլ , ամեն օրէնք՝ ամեն կարդ՝ ամեն  
իշխանութիւն ինչ որ գեռ մնացեր է , ինչ որ գեռ  
կանգուն կայ , ինչի որ գեռ հետքը կերեւայ , ա-  
մեն բան անհետ կ'ըլլար , դուք՝ հարստահարու-  
թեանց դէմ մաքառողներ , դուք չէք որ սահմա-  
նադրական պատրիարք մը՝ երեսփոխանական ժո-  
ղով մը՝ գատապարտել ուղեցիք , իւր կարողոււ-  
թեանց իշխանութիւնը ջլատելով թէ ամբաստանու-  
թեան տակ գտնուողը իշխանութենէն կը դադրի ,

չ'ուզելով իմանալ թէ ուր որ օրէնք չիկայ , կա-  
նոն չիկայ , դասակարգութիւն չկայ , սահմանեալ  
իշխանութեանց հնաղանդութիւն չը կայ , հոն հա-  
րուստահարութեանց վերջին սահման՝ կործանումն  
է . դուք որ հակառակութեան հոգւով առաջին  
առթին՝ առաջին յանցանքին՝ առաջին ոճրին ըն-  
կեր ուզեցիք համարիլ ազգին առաջին իշխանու-  
թիւնը , երբ ձեր գրիչը՝ ձեր լեզուն ձեր շունչը՝  
զազրահոտ էր եւ գարշելի եւ գայթակղեցուցիչ  
ան ոճիրներուն չափ՝ որոց ամբաստան կը կանգ-  
նէիք . դուք որ ամեն իշխանութեանց դադարու-  
մը կը փնտուէք , որովհետեւ խառնակիչ եւ անարդ  
ողի մը յաջողեր է սխալ ենթադրութիւն մը հաւ-  
տացնել , եւ գանգատ մը դատապարտութեան վը-  
ժիո կը համարիք , որպէս զի անոնց ձեռքը անցնի  
ամեն կարողութիւն , որ ուր ոտք կոխեր են՝ քան-  
դեր են եւ ոչ շիներ , ուր որ մտեր՝ ապականեր են  
եւ ոչ պահպաներ , ուր որ ձեռնհաս եղեր են՝ չոր-  
ցուցեր են եւ ոչ ծաղկեցուցեր . կործաներ են ,  
եւ ոչ հաստատեր : Երբ ազգը մէկ ձեռքով  
արտաքին հարստահարողաց դէմ բողոք բողո-  
քի վրայ դնելով արդարութիւն պիտի ինդրէ եւ  
դանէ իր զաւկները պատսպարելու համար , միւ-  
սովըն ալ պէտք է ջախջախէ ան ներքին հարըս-  
տահարողներն՝ որ գայլ են իրենց ժողովրդոց , որ  
չար օրինակ են իրենց հօտին , որ իրենց տգիտու-  
թեամբ կոյրք են կուրաց առաջնորդք , որ պըճնա-  
սէր զարդերով նման են դերեզմանաց բոելոց , որ  
քարող են խռովութեան եւ բաժանման , որք ա-  
ռիթ են օտարանալու հայրենի տնէն . . . :

Փամանակով Աթէնքի մէջ Արխատոփան անուն  
կատակերգակ մը կար , որ իր թատրոնին վրայ կը  
ձաղկեր մոլութիւնն ու մոլին . բայց օր մը ելաւ  
զրպարտելու եւ ձաղկելու առաքինութիւնն ալ անձ .  
նաւորեալ 'ի Սոկրատ . վայ ան ժողովրդեան որ  
հեշտալուր ականջօք կը լսէ առաքինութեան քա-  
նակոծուիլը եւ չի քստմնիր ան խարազաններուն  
ճարճատիւններէն . ամեն օր՝ ամեն ատեն Սոկրատ-  
ներ ազգային իշխանութեան աթոռին վրայ չեն  
գտնուիր , Արխատոփան՝ որ հանճար մի էր , երբ  
Սոկրատայ անխոռով մոլեխինդ խմելը տեսաւ , զըդ-  
ջաց եւ իմացաւ թէ ժողովրդոց կարծիքը մոլորե-  
ցընելն անդամութիւն է . բայց ինչ որ Արխատո-  
փանի համար ապագայն կը զրուցէ , պիտի կարե-  
նա՞յ նոյնը զրուրել Խրիմեանի թշնամիներուն հա-  
մար :



ՔԱՌԱՍՈՒԻՆ ՃԱՐԻ

Ճիշտ քառասուն տարիներ են անցեր, որ այս տողերը գրողը կը յիշէ այս օրը, որ ժողովուրդ մը մեծ ուրախութեամբ, իրեւ յաղթանակ, իրեւ նախատինք իր եղբարց, եկեղեցւոյ մը հիմունք կը ձգէր եւ կ'անուանէր զնա Փրկիչ. Փրկիչ յիշատակ աքսորանաց, յիշատակ հալածանաց, եւ իր քաշածներուն վերջինը կը համարէր այն օրը եւ սկիբըն նոր կենաց, շաւիդ խաղաղութեան եւ նաւահանգիստ երջանկութեան :

Եւ հիմայ այսօր քառասուն ալեկոծեալ տարիներէ վերջը՝ ոչ միայն խաղաղութեան յիշատակը խոռովութեան է գարձած, եւ անդորրութեան նաւահանգիստը ալեկոծութեան մրրիկներով է տագնապեալ, այլ այն տաճարը՝ Փրկիչ, քար գայթակղութեան է անոնց համար, որ զայն կանգնեցին : Եւ այն ժամանակի ժողովրդեան առաջնորդները՝ որ յանուն Աստուծոյ ամենակալի օրհնութիւն կը տեղացին ան հօսին վրայ՝ որ իրենց հալածիչ եւ մուլորեալ եղբարց ճիրաններէն ազատելով փրկութեան փարախը կը ժողովէին «սակաւք են ընտրեալք» քառօքելով, ով կը լուսէր թէ այսօր զնոյն հալածեալները, զնոյն Քրիստոսի խոստովանողները, գարձեալ յանուն Աստուծոյ ամենակալի իրենց շինած եկեղեցին նզովիւք դուրս պիտի նետէին, եւ նոյն բե-

րանները միլիոնաւոր Հայ ազգին մոլորեալ հերձուածող եւ հերետիկոս անունները շոայլելէ վերջը, անկից օտարացուցեալ ժողովրդեան ալ նոյն անունները տալով հիմայ, զրկողութեան եւ հանգերձեալ մահու զանի ալ պիտի դատապարտէին :

Բայց ինչ եղաւ աս ժողովրդեան. ինչու այսպահի փոխուեցաւ որ այսպիսի հոդեւոր պատուհաններու արժանի եղաւ,

«Զիմարդ շացաւ ոսկին մաքուր այլագունեալ կապար» :

Իր հին եղբարցը դարձաւ, հին հերետիկոսներուն գիրկը ինկաւ, անոնց մոլորութեամմբքը ճարակեցաւ, որք արդէն հերձեալ էին եկեղեցին, ան օրէն որ Հռովմայ եպիսկոպոսապետաց հաճոյ թուեցաւ (602) Տէ՛կէրական Պատրիարքէ և Գլուխ Եկէլքցաց, անունները իրենց սեփհականել, եւ որ անոնք չէին խմացեր : Չէ, այլ իրենց սեփհականութեան հաւատարիմ՝ հոն էին ուր կը գանուէին քառասուն տարի առաջ. նոյն հաւատք՝ նոյն դաւանութիւն՝ նոյն արարողութիւններն անխոփոխ պահած էին . միայն չէին ուզած ընդունիլ նոր կոնդակ մը (1867), որ տէր կը լուսէր իրենց ամեն եկեղեցեաց՝ վանաց՝ վարժարանաց՝ հիւանդանոցաց եւ աղքատանոցաց զՀռովմայ Պապը . կոնդակ մը՝ որ ամեն տեսակ ընտրութիւն կը վերցընէր ժողովրդենէն, եւ ամեն յարաքերութիւն կը խզէր եկեղեցականին եւ աշխարհականին մէջէն, եւ կը բաժնէր՝ առաջինին կուտար ամեն իշխանութիւն եւ վերջինին կուտար ամեն հնագանդութիւն : Ահա իւր պարզութեան բերելով, այս անհնաղանդութիւնն էր միայն հերետիկոսութիւնը,

որ պատճառ եղած էր կախակայութեանց եւ բաշադրանաց եւ այնչափ գայթակղութեան :

Բայց իշխանութեան մը՝ որ աշխարհիս խըզմըտանքը ուսնկոմ պիտի ընէր, եւ 150 միլիոն ժողովրդոց կեանքին մէջ կուապշառութիւն պիտի ցանէր քանի մը տարիէն, ինչ հոգն էր Արեւելքին ծայրը սակաւաթիւ, եւ բարբարոս ժողովրդեան մը գայթակղութիւնը՝ Արդէն ինչ էր աս իշխանութեան առաջ աս ժողովուրդը . ինչ կերպով կառավարած էր զինքը, ինչ արհամարհանօք ընդունած էր մինչեւ այն օրը իւր աղերսագիրները ամենայն նիւթոց համար, ինչ ուշադրութիւն ըրած էր իր բողոքներուն . բաւական է միայն յիշել թէ վերջի քսան եւ հինգ եւ երեսուն տարուան միջոցին մէջ Գեր. Հասունեանի դէմ շարունակ աղերսագիրներ կ'ստորագրուէին եւ կերթային Հոռմ. որ եւ ոչ խորհրդածութեան արժանի կը համարէր զանոնք :

Վասն զի Հոռմայ մի միայն կամակատար եւ արքանեակը աս մարդն էր, եւ ժողովրդեան միամտութիւնը եւ տգիտութիւնը տարիներով չէր կրնար տեսնել եւ իմանալ. վասն զի Հասունի թշնամիներուն ապուշները, որ ժողովրդեան առաջնորդ ինքինքնին կը կարծէին, այնպէս իրեն հաւասացուցեր էին :

Ի՞նչ պէտք հատորներ զրելու կրօնից անտարբերութեան վրայ, միթէ աշխարհիս անկրօնութեան եւ անբարոյականութեան պատճառները Վոլթէո, Ռուսո եւ ասոնց նմաններն են եղեր . միթէ չի տեսնուեցաւ ժողովրդեան մը ալեկոծութիւն ամօթահար տետրակի մը երեւալուն վրայ, ուր հեղինակը կը պահուըտէր եւ ժողովուրդը մատնա-

նիշ զէասուն կը ցցնէր . այդ տետրակը, որ Քըրիստոնէական բոլոր բարոյական ուսնկոմ կընէր, ժողովրդին ձեռքը յարմար զէնք մը կարծուեցաւ ազատելու համար իւր բռնաւորէն : Ժողովուրդը որ միշտ աւետարանական սկզբունքներն ունի եւ կը պահէ, կարծեց թէ ի Հոռմ լսելի կրնար ըլլալ Քրիստոսի ձայնը որ կը պատուիրէ իր աշակերտաց « եթէ զձեզ չեն ընդունիր, ոտքերնուդ փոշին թողթուեցէք ու զնացէք » . չէր կրնար երեւակայել թէ հոն յեղափոխեալ էին այդ խօսքերը, եւ սուրբ գրոց բոլոր սկզբունքները ծամածուեալ : Ժողովուրդը չէր կրնար երեւակայել թէ դուք « Կոյրք կուրաց առաջնորդք » կը հեղնէք կը ծիծաղիք իր խըդժըտանքին վրայ, վասն զի կայսրներ պաշտպաններ ունիք, որ ձեզի պէս եպիսկոպոսաց աղօթքին պէտք ունին. վասն զի կայսրուհիներ հասարակուամկին պէս նիւթապահչաւ եկան ձեր ձեռքը պազնելու եւ իրենց ժողովրդոց ճակտին քրտինքներէն խորելով ձեզի փառաւոր ընծայներ տուին՝ մշուշաշքեր շլացնելու համար . վասն զի ամենազօր դեսպաններ ձեզի բարեխօս եղան, վասն զի պարզամիտն իր արիւնակիցը զրկեց զձեզ իրեն ժառանգ անուանեց . վասն զի խեղճը՝ տղէտը որ չէր կրնար իր ստացուածքին տէր ըլլալ, դուք յափշտակելով հարստացաք . վասն զի աղքատը՝ անտէրը՝ որբը՝ այրին՝ որ ձայն չունէր, դուք զրկեցիք. վասն այլակրօն երկրի մէջ այսպիսի գործերով քրիստոնէութիւնը խաղք ու խայտառակ եւ արհամարհելի ըրիք. վասն զի ձեր յայտնի անիրաւութեամբ ալ եւս դեռ կը դժնուին ապուշ զըլուիներ եւ անհոգի մարմիններ որ զձեզ սուրբ եւ

երջանկութեան աղբիսը կը համարին . . . այն, դուք  
կը խնդաք մարդկային խզմանքին վրայ . դուք  
կը ծիծաղիք այդ կրօնքին վրայ որո՞ն պաշտօնեայքն  
էք, ինչպէս Քէլի քուրմերը կը իմնգային իրենց  
անտուծոյն վրայ . . . բայց ծայրն էք պատուհաւ  
սին, Աս խեղ եւ խնկած ազգին մէջ՝ Սիւնեաց  
երկրին իշխան մը կար երբեմն որ ձեզմէ սրամիտ  
էք, ձեզմէ խորամանկ էք, ձեզի չափ անխիղճ էք,  
ձեզմէ քիչ մի աւելի քաջասիրտ էք, ձեզմէ շատ  
հարուստ էք, ձեզմէ շատ կարող, եւ ինչ չարուս  
թիւն որ ըրաւ՝ երկայն ժամանակներ յաջողեցաւ,  
եւ երբ իր յաջողութեանց վերջին ծայրն էք, ձայն  
մը իրեն յիշեցուց թէ մօտ էք իր աստղին անկուս  
մը, եւ դուք գիտէք թէ մինչեւ ուր խնկաւ . բայց  
անոր խօսող ձայնը Բնչ է ան ձայնին քով որ ամեն  
գիշեր ականջին կը զրուցէ . « վայ մարդն  
այսմիկ յոյր ձեռն դայցէ գայթակղութիւն . լաւ էք  
նմա եթէ չէր ծնեալ մարդն այն » : Եւ դուք կը զա  
գաք, ձեր բաղդը կիջնայ, ձեր նաւը կը խորասու  
զի, եւ անզգամութեանց երկանաքարը ձեր վզին  
կը ծանրանայ, եւ օր մը . . . եւ հեռու չէ օրը՝ որ  
մարդարէութիւնը պիտի կատարուի :

Զեր բաղդը կիջնայ, այս, կիջնայ, եւ յիշեցէք ինչ տարբերութիւն այն օրէն մինչեւ այս օրս,  
երբ յիմարացեալ ժողովուրդ մը կուրօրէն կը վազէք  
զձեզ դիմաւորելու, մոռած ամեն անցեալը : Ի՞նչ  
մնձ տարբերութիւն ան օրէն մինչեւ այս օրս, երբ  
խառնիճաղանձ ամրոխ մը ձեր ետեւէն Բերայի ճամ-  
բայներն կը լեցնէին՝ երբ դուք անսովոր ճամբով  
արեւմուտքէն՝ արեւելից Լուսաւորչին կեղեկարծ  
նշխարքները՝ բայց ստուգ ապէս յարեւմուտս դար-

բնեալ չղթացներ եւ խարազաններ մեզի հանդիսիւ  
կը բերէիք : Կ'նչ մեծ տարբերութիւն ան օրէն այս  
օրս, երբ դուք Պատրիարքական Պէրաթի ընթերո-  
ցման ձեր կաթողիկոսարանը զժողովուրդը հրաւի-  
րեցիք, եւ ձեր կարմիրներուն մէջէն միդամած  
գլխով շփոթ նայուածքով բեկրեկ ձայնով ողոր-  
մելի ճարտասանութեամիր ձեր ոչ ճառը՝ այլ յեր-  
իւրանքը խօսեցաք, ուր պատ ՚ի պատ եւ նողկա-  
լի պարբերութեամբք չարդարանալի հուզկահարու-  
թիւնք եւ յափշտակութիւնք ուղեցիք արդարացը-  
նել : Ավ էք ձեր զատախազը՝ որ երեսուն տարի  
յետա կընկըրկէիք՝ ժողովրդեան մշուշ վճռոյ մը տակ  
պատասխարելու համար ձեր յափշտակութիւնքը :  
Տեսէք, ամուր՝ կուռ՝ կարծր՝ ապառաժ սրտի մէջ  
նաեւ խզմանքի ձայնը արձագանք կը գանէ ու-  
րեմն, եւ Քարթուշ եւ Եանի եւ Մանօլ եւ Լէֆթէր  
կը ջանային արդեօք արդարացնելու իրենց յափշ-  
տակութիւնքը, իրենց անզգամութիւնքը, իրենց  
զոհերուն առջեւ : Բայց իրան, դուք խզմանք  
ունիք եւ նա էք որ կը զրուցէր թէ՝ թէպէտուկե-  
զօծ գահոյք եւ դուք վրան Պալմաւորեալ կա-  
թողիկոս մը, թէպէտ լոիկ՝ մնջիկ՝ ճնշեալ ժողո-  
վուրդ մը, դուք յափշտակն էիք . . . : Բայց ան  
օրէն ձեր ասալը սկսաւ նուազիլ, վասն զի դուք  
կասկածեցաք ձեզմէ, ան օրուշնէ մինչեւ այսօր  
ինչ կորուսաններ . . . մւրէ ձեր կայսրը, մւրէ է  
ձեր կայսրուկին, մւր են ձեր Մութիէները, մւր  
են ձեր Լիոնի ընկերութեան գումարները, մւր կը-  
րակին յափշտակած կողովուանները, մւր . . . :  
Դեռ կան ձեզի պաշտապաններ, դեռ կան ձեզի դան-

ձեր, դեռ կան ձեզի հարստութեան աղքիւրներ եւ եր-  
կրպագու ժողովուրդեան մաս մը , եւ ն զիտէ թէ  
ողորմելի մարդկութիւնը ձեզի ինչ յոյսեր կը պա-  
հէ . . . բայց ոչ երբէք , թէ պէտ կարդինալի ծի-  
րանիներու ալ պատառիք , նոյն փառքը պիտի վա-  
յելէք , ոչ երբէք նոյն վատահութիւնը պիտի գտնէք.  
վասն զի աս ժողովրդեան համար դուք վատահու-  
թիւնը սպաննեցիք : Տարիներով ձեր խարդաւանա-  
ցը ընկեր ըրիք կրօնքը , դաստիարակութիւնը , զի-  
տութիւնը , հարստութիւնը , եւ վերջապէս ինչ որ  
բարձր կար ժողովրդեան մը մէջ՝ ամենուն դեր մը  
խաղալ առուիք եւ արատեցիք . անկեղծութիւն չի  
մնաց ձեր չորս կողմը , եւ մասամբ մինչեւ ձեր  
թշնամիներուն մէկ մասին վրայ ալ՝ որ ձեզի պէտու-  
զեցին շարժիլ , յերկուս յետս կաղացին , չի մնաց  
վատահութիւն :

Եւ դեռ հիմայ այսօր չէ որ , ինչպէս միշտ սո-  
վորութիւննիդ եղած է ընել , տկարութիւնը՝ ծերու-  
թիւնը՝ հիւանդութիւնը՝ ուր որ ըլլայ , հեռու կամ  
մօտ ձեզի գտնուի , կը ճնշէք կը հարստահարէք եւ  
ամեն բանէ օգտուելու համար խլճմտանք մը կառնէք  
կը տրորէք , որպէսզի ձեր շահերուն ջախջախնեցուկ  
մը գտնէք , եւ ձեր օրագիրները երբեմն ելլեն աշ-  
խարհքիս ցցնելու յայտարարութիւն մը , գաւանու-  
թիւն մը , ցաւերու եւ հեծութեանց եւ տկարու-  
թեան անկողնէն կորզուած :

Մենք այս վերջի տարիներուս մէջ աս կրօնա-  
կան անձանց ոմանց ընթացքը՝ խօսուածքը՝ դրու-  
թիւնքը տեսնելով քստմիլ զգացեր ինք , եւ օրի-  
նակ մը տալու համար պատմենք , թէ որ ձանձրա-

նալի ալ ըլլանք , խօսակցութիւն մը , որ Վիէննա-  
ցի վարդապետի մը հետ ունեցանք ասկից գրեթէ  
տարի մը եւ աւելի առաջ , Գաղղիոյ հարուածնեւ-  
րուն ժամանակի : Վարդապետը աստուածաբանի  
հոչակ մ'ունէք՝ քահանայից կրթութիւն քարոզներ  
տուած ըլլալուն համար՝ Հասունի հրամանաւը եւ  
ներկայութեան :

Վարդապետը .— Դուք ըսիք թէ այնպիսի ժա-  
մանակի մը եւ այնպիսի պարագայներու հասանք .  
որ ժողովուրդը պէտք է՝ չէ թէ միայն աշխարհա-  
յին այլ նաեւ կրօնական նիւթոց մէջ մեր խօսքին  
լսէ՝ քան թէ վարդապետաց . ինչ կուզէք ըսել ,  
ինչ բանի ակնարկութիւն կընէք այդ խօսքով :

Մենք .— Նատ յայտնի է , վերապատուելի . տե-  
սէք Ներոպիոյ վիճակը , մեր կրօնակից գտնուած  
ժողովուրդը օր աւուր կ'ընկնին , բարոյական վի-  
ճակաւ իջնողը նիւթականապէս ալ կը տկարանայ ։  
Գաղղիոյ այսօրուան վիճակը , որ գլուխ կը համար-  
ուի Քաթոլիկ ժողովրդոց , բաւական խրատ չէ  
արդեօք . մենք արդէն՝ ժողովրդեան մտածող մասը՝  
ամենայն խօսարհութեամբ աչքերնիս գոցած ուխտ  
ըրած էինք պահել իբրեւ սուրբ եւ նուիրական ինչ  
որ հաւատոյ վարդապետութիւն կար մեր նախ-  
նեացմէ մեզի աւանդեալ , եւ դուք ելաք ինչ որ  
մեր համոզմանց մէջ միամտութիւն կար՝ իբրեւ թէ  
ծաղրելու , եւ անճոռնի անսխալականութեան վար-  
դապետութիւն մ'ալ ստեղծեցիք , իբրեւ թէ ան-  
համբեր եւ զժոռն երիտասարդութիւն մը անհա-  
ւատութեան զիրկը զլորէք :

Վարդապետը .— Այդ անսխալականութեան

վարդապետութիւնը՝ որ դուք նոր կը համարիք, շատ հին է, եւ այս նիւթիս վրայ ուղղափառ եկեղեցւոյ մէջ շատոնց խնդիր կար, միան ընդհանուր ժողովքէ մը վաւերացեալ չէր : Դուք եկեղեցւոյ վրա ձիւներուն պարտկան էք հնաղանդիլ եւ ոչ խոր հրդածել :

Մենք, Այս, Եզուիթիներու վարդապետութեան գրքերու մէջ շատ հին էր այդ . այս, կրօնամոլ միանձանց եւ մայրապետներու համար Պապին անձը աստուածութիւնէ հեռու չէր . բայց հաւատոյ վարդապետութեան մաս մը ըլլալէ շատ հեռու էր, Եւ հիմայ աս ժամանակիս, այս դարուս գաղափարաց, որ հայլու թէ կը տամին մեր հարց Քրիստոնէութեան ճշմարտութիւնքը՝ երբ անդին բողոքականուաթիւնը Քրիստոնէական կրօնքը վրա մը ընելով կը թիթեցնէ, ինչ անձունի թեւլագրութեամբ շարժեցան անոնք որ այս Վատիկանու ժողովը եւ աս ամբարիշտ վարդապետութիւնը հնարեցին. միթէ բաւական չ'ը տեսնել թէ Քաթոլիկութեան օր օրի տկարութեան հետ՝ իրենց կրօնական հակառակորդք օր օրի ուսմանց արհետից եւ ամեն բանի մէջ կը յառաջանան :

Վարդապետը. Զարմանք չէ. Ա. գիրքը կը զըրուցէ թէ « Որդիք աշխարհիս այսորիկ իմաստնպարոյն են քան զորդիս լուսոյ : »

Մենք. Բայց այդ մեկնութեամբ մտացի մարդ մը ձեզի կրօնակից չի մնար, եւ ամեն քիչ մը խելք ունեցող Քաթոլիկ՝ խեղճ՝ գերի՝ տգէտ՝ աղքատ չի մնալու համար կերթայ բողոքող կը լլայ :

Վարդապետը. Ինչ զարմանք, Քրիստոս տէարըն մեր ան ալ մարդարէացած է եւ ըսած. « Զի

Եկեալ որդի մարդոյ ոչ գտցէ հաւատոս յերկրի :

Մենք. — Հիմա իմացուեցաւ, վարդապետ, որ դուք այս մարդարէութիւնը չուտով հասցնելու համար մտէր էք Քրիստոսի եկեղեցւոյն մէջ, կը քանդէք ու կը կործանէք անն բան. բայց ձեզի համար ալ մարդարէացած է Քրիստոս եւ ըսած. « Պարտէ գալ գայթակղութեան, բայց վայ մարդոյն այն միկ յոյր ձեռն գայցէ գայթակղութիւն . լաւ եր նմա եթէ չէր ծնեալ այն այն » :

Եւ ժամանակը ուշ էր, վերջացուցինք մեր խօսակցութիւնը, Բայց երբ այս կերպով կը մեկնուին Ա. Գիրք, վայ է հին եկեղեցեաց . երբ իր կղերը այսպիսի քարոզութեանց հետ՝ իր անխիզ ըլլալը կը յայտնէ վարքով եւ բարքով, անձնական կիրքերը շարժառիթ եւ յենարան ընելով, վայ է կը րօնքին սրբութեան : 1869 ին վերջերը եւ 70 ին սկիզբները տեսանք քահանայից խումբ մը, որ Հըռումայ աստօւածաբանական դպրոցաց մրցանակներ տարած էին, եւ որ իրենց Պալինաւորեալ կաթողիկոսին դէմ ժողովուրդը գրդուելով մեզի պէտ մարդկան նաեւ եռանըը կուզէին գրգուել, որ առաջ տպայական խաղ մը կը նշմարէինք աս շարժամունքներուն մէջ, վասն զի այնպիսի եկեղեցականներ ալ կար որ մեզի վատահութիւն չէին տար, եւ մանաւանդ իրենց բարոյականը շատ կասկածելի էր մեզի, իրենց վերահաս բանադրանքը կը գուշակէինք հազնութեամբ, եւ հաղիւ թէ կախակայութեանց որոտմունքը ելաւ, ձգեցին վախան անարդարալ . ուր թողունք անոնք եւ այնպիսիներն ալ որ գիւղէ գիւղ տունէ տուն պարտելով անշէջ եւ ունդեամբ մինչեւ յանկիւնս հրապարակաց իրենց

Աստուածաբանական՝ իրաւաբանական՝ քաղաքագիւական հմտութիւնը մէջ տեղ դնելով, վեզիրաց եւ դեսպանաց պալամներու սեամբը մաշեցնելով, ձեռութիւնին շրփչիւլով, իրենց ծերութեան արկարութիւնքը Հասունի ատելութեամբ բուժելով եւ դօրացնելով, գիշերային ժողովակներու մէջ ծեքծեք ճարտասանութեամբ զամենքը կը քաջալերէին, կախակայուած եւ բանագրուած՝ մեռնողներու եկեղեցական խորհուրդները մատակարարելու չէին դանդաղիր, կորովի քաջութեամբ ընդդէմ Հասունին՝ Պառնապօյին՝ Անթօնէլլիին եւ Պապին կոնդակին խրախուսելով զամենքը . իսկ երբ տկար խղճմասնքով մարդիկ, «Վարդապե՛տ, բայց ուրբագան Պապը . . . -Եղբա՛րք, սրբագան Պապը խեղճ ծերուկ մի է, խապար չէ . . . » իբրև թէ աշխարհս մի միայն անսխալական անձը՝ մարդկանց պինդ թանձրամիտը՝ պինդ ապուշը՝ պինդ խելադարը ըլլար . եւ այս մեծահանձար եկեղեցականք՝ ահսանք որ ժողովրդեան խորհուրդ՝ գրդիու եւ բարի օրինակ տալով զամենքը ստորագրութիւններու յորդորելէն վերջը՝ երկրորդ օրը կուգային իրենց ստորագրութիւննին աւրելու եւ դարձեալ ստորագրելու . տեսնուեցաւ նաեւ այն պիսի խորախորհուրդ խորհրդականաց հեռագրաց ներքեւ Աքիտորել անուան ստորագրութիւնը դրոշմեալ. մեծ Աստուածաբաններ՝ որ իրենց Աստուածաշունչը դեռ լաւ մը չէին ճանչնար . մեծ քաղաքագէտներ՝ որ կարծէին թէ ժողովուրդը դրդելով երբ որ ուզեն իրենց գաւազանը Պոպիդ' զիսի դիծը կրնար սահմանել անոր շարժմունքներուն, մեծ

կառավարիչներ՝ որ քառաձի կառքին հեծած ճանանքն պէս կարծէին թէ կառքը իրենք կը քշեն եւ երբ օր մը տեսնան թէ ժողովուրդը՝ որ Հռոմայ բանագրանքը արհամարել իրենցմէ ուսեր էր, իրենց արգելքներն ալ կ'արհամարնէ, իրենց բարկութեանը եւ սպառնալեաց վրայ կը ծիծաղի, եւ իրենց մեծակշիռ եւ մեծաւոր ծանրութիւնը կանանց եւ երիտասարդաց խաղալիկ կրլայ, քէն ըրին եւ Աքքիլէսի վրանին՝ այսինքն եռանկինի շաբանյէն տակ քաշուեցան, Ֆրանքիներու եւ Բլիւմներու դռները բաղմացին, հնարիմաց բանսարկութիւնքը՝ իրենց հին զէնքերը՝ գործածելով նաեւ անսոնց դէմ որ քանի մը օր առաջ իրենք յորդորեր էին, չիմանալով թէ իրենց կեանքին մէջ պինդ մեծ եւ աններելի յանցանքը՝ չէ թէ Հասունի դէմ՝ այլ միշտ եւ առջի օրէն Հասունի կողմ եւ անոր արբանեակ չ'գտնուին էր :

Այսպիսի առաջնորդներով, այսպիսի վարդապեաններով, այսպիսի քրիստոնական քարոզներով, քառասուն տարի տատանելէն վերջը, ահա ժողովուրդը՝ քաշուած քաշկոտուած՝ Բարձրագոյն Դրան կը զիմէ արդարութիւն զանելու : Պետական հրամանը՝ միաբանեցէք եւ Պատրիարք մը ընտրեցէք ձեզի, կըսէ, եւ իրաւունք ալ ունի, վասն զի քառասուն միլիոն բնակչաց կառավարութեան հսկողին ինչ ձանձրալի բղանաց ձայն է Յօ հազար մարդու փափաքը, որ թողէք ամեն բան եւ զմեզ լսեցէք կաղաղակեն:

Ահա ժողովուրդը, կամ մարդապաշտութեան մատնեալ կամ բանագրանտց, կամ բթամտութեան մատնեալ կամ կախակայութեան, կամ յիմարու-

թեան մատնեալ կամ հերետիկոսութեան , կամ կուրութեան մատնեալ կամ ֆառմասոնութեան , բայց հաւասարապէս առակ նշաւակի եղած ամեն օտարականներու , աժեմին չ'աժեմին : Երաւ այս եղած գայթակղութեանց վրայ զայրոյթ կղզանք , բայց խորհրդածելով գոհ ենք եւ ուրախ , եւ այս վիճակին երկարին ալ մեղի յոյս կուտայ , որպէս զիբանականութիւնն անբանութեան վրայ քիչ մը չահի :

Գիտենք որ ծանր վիճակ մընէ աս . գիտենք որ ամենէն աւելի աղքատը կը չարչարուի , վասն զի ինչ որ հիւանդի չքաւորի տնանկի դարմանաց աղքիւրներ կան , ան մարդկանց ձեռքն է՝ որ յափը տակութեան հոգիէն են ներշնչեալ , եւ զուրկ ամեն օգնութենէ կը չարչարուին . բայց գիտենք մեր մը խիթարութեան համար նաեւ որ այս զրկանքը նոր չեն . կը յիշենք թէ Եղվիթութեան հոգին՝ աղքատը հիւանդը զրկելու համար շատոնց դաշինք դըրած էր , եւ ասկից հինգ տարի առաջ երբ՝ բաժանում չիկար եւ հնազանդութեան հոգին կը տիրէր , Մինապեան Գասպար պէ յի տունը բժշկաց ժողովք մը եղաւ , եւ աղքատանոցի եւ մանաւանդ հիւանդանոցի թշուառ վիճակին նկարագրութիւն մը եղաւ , ուր զանազան առաջարկութեանց մէջ մենք ալ բռնաղատեալ պատասխանելու՝ ակամայ այսչափ միայն զրուցեցինք թէ «Ճողովրդեան մը վիճակին մէկ ծիւղին միայն օգնել անկարելի էր , բոլոր անկարգութեաց ճարը միահեղոյն պէտք էր մտածել ու գտնել : »

Գիտենք որ ընտանեաց մէջ խովվութեան ոգին կը տիրէ , եւ ատելութեան հոգին իրարու գէմ կը

զինէ հայրը իր որդւոյն , եղբայրը քրոջ , այրը կնոջ գէմ :

Գիտենք որ նիւթական եւ դրամական շահերու նաեւ չատ վնասք կան , բայց թէ նիւթական եւ թէ բարոյական վնասը նաեւ օգտակար կը համարինք , երբ որ յանկարծ՝ եղած դարաւոր խարդախութեանց եւ անիրաւութեանց յայտնեալ տեսարանին մէջ միամատ մը մտքին աչքը կը բացուի եւ ականչը կը լսէ եւ ապշութենէն մտաքերի :

Գիտենք դարձեալ որ , ինչպէս վերը յիշեցինք , բարձր կամքեր ուղեցին այս ժողովրդեան բաժանմունքը վերցնել . բայց որովհետեւ չի կար հոս իշխանութիւն մը որ ժողովրդեան մէկ մասին խըլծմըտանքին եւ մտքին վրայ բռնութիւն մը բանեցընէ , եւ միւսին ալ միտք եւ խղճմտանք ստեղծէ , ասոր համար միութեան անկարելի ըլլալը նշմարեցինք :

Եւ իրօք , թէ որ գժուար եւ ապերախտ աշխատութիւն մը կայ այս խնդրոյս մէջ , Բարձրագոյն Գրան պաշտօնատարաց աշխատութիւնն է , Կրօնական օտար խնդիր մը , Պատի կոնդակ մը կայ առաջնին , զորոնք պէտք է զատել . բայց կրօնական ըսուած բարոյական վերացեալ նիւթը կը տարրանայ , նիւթական եւ դրամական խնդիր մը դառնայ . Օսմանեան հպատակ եկեղեցական մը կայ առջեւ , բայց կոնակը չոսմէական բոլոր զօրութիւնը կ'ոգեւորի եւ կը շարժի ու կը շարժէ Գաղղիա , Աւստրիա , Խտալիա , Սպանիա , որոնք աս ինկած զօրութեան մազիներուն ազգուութիւնը կղզան եւ իրենց երկիրներուն մէջ այդ իշխանութենէն ամեն

օր մէկ մէկ բան կորզել կը ջանան , հոս բնական կը համարին անոր կամքերը կատարելու համար պըղտի եւ իրենց անվաս զրհ մը նուիրել , եւ միջնորդ կըլլան Հռոմայ այսինքն Հասունին , եւ դարմանքով կը կարդանք նաեւ թէ իրենց ընկեր կը գըտնեն մինչեւ բողոքական Անգղիան , որ գոնէ գոնէ Պապական եւ ոչ Հասունական Հայուն չափ հերետիկոս պէտք էր համարուիլ : Իրօք մենք կը ցաւինք իր դատապարտեալ վիճակին վրայ , բայց չենք կրնար ալ դատող իշխանութեան շփոթութեանը վրայ ալ չշուարիլ : Խնչ ընէ Բ. Դուռը , չորս հինգ Եւրոպական տէրութեանց գեսպաններ՝ ձեռքերնին փաթթելով դաշնագիրը կը ներկայանան , ահա յօդուածը կըսեն որով Պատրիարքները անփոխիս են . Հասուն ալ ուրեմն անփոխիս է : Թէպէտ Բարձրագոյն Դուռը գիտնայ թէ Հասուն առանց ազգին հաւանութեան Պատրիարք է , թէպէտ գիտնայ թէ աս տեսակ Պատրիարքութեան օրինակ մը չիկայ Ֆաթիհ Սուլթանէն մինչեւ հիմայ , եւ թէ ասոր դէմ ժողովրդեան մեծ եւ մտացի մասը կը բողոքէ , թէպէտ գիտնայ թէ աս բողոքը ատելութեան վերջի աստիճաններն ալ եկած հասած են աս ժողովրդեան սրբին մէջ , թէպէտ գիտնայ թէ աս տեսակ Պատրիարքական իշխանութիւն մը , որուն արմատը չըռոմ է , օգտակար բոյս մը չի համարուիր նաեւ Միւլիւման երկրին մէջն ալ , բայց դարձեալ իւր աշխարհածանօթ քաղաքագիտութեամբ՝ թէպէտ փոքր բայց վշոտ խնդիր մի կը դանայ , եւ լուծումը Ալի փաշայի օրէն մինչեւ այսօր կուշանայ : Ճշմարիտ է որ աս կծիկը Ֆուլանի համար

մէկ կծիկն է «որոյ յիշատակը օրհնութեամբ եղիցի» եւ դիւրութեամբ պէտք չէ քակուի : Բայց համարինք թէ , ինչ որ անկարելի է , Բ. Դուռը պետութեան իրաւունք ըսուած համբաւաւոր վարդապետութեան հետեւելով , Օգոստափառ խնդնակալին արդարութեան հրամանները օր մը միայն քնացնէ , եւ ճանչնալով ալ զհասուն հաստատէ պատրիարքութեան մէջ , հետեւանքը ինչ կըլլայ Հասունին համար , ինչ կըլլայ ժողովրդեան համար :

Անտօն Պետրոս Թ. այսինքն Հասուն կը նըստի պատրիարքական գահոյից վրայ , կունենայ ժողովուրդ մը որ քանի մը տարի անխոռվ իրեն կը հնազանդին , կը տիրէ ան ամեն սատցուածոց վըրայ որ քառասուն տարուան մէջ Փրկիչին հիմնարկութենէն մինչեւ այսօր աս ժողովուրդը իւր աշխատութեամբ հոգներ շիներ եւ հաւաքեր է , կը կառավարէ իր ժողովուրդը ինչպէս գիտէ , ինչպէս կը վայելէ , եւ ամեն բան իրեն համար խաղաղ կ'երթայ առ երեսս՝ մինչեւ օրը գայ որ դարձեալ մտածող ժողովուրդ մը ծնանի նոյն Հասունական ժողովուրդը . միթէ չէ զրուցած գիրքը «թէ կըրնայ Աստուած քարերէն հանել Աբրահամու դաւակներ » :

Խակ ժողովուրդը որ արդարութեան պիտի ըստասէ , պէտք է որ հաստատ իր մտքին վրայ կենայ . հետեւի հին հալածեալ Քրիստոնէից օրինակին . յիշէ անոնց գետափորները . յիշէ թէ անոնք ամեն տուն եկեղեցի կընէին . սովորի Քրիստոնէութիւնը Աւետարանին մէջ , իր նախնի հարց՝ Լու

սաւորչայ՝ Շնորհալւոյն՝ Լամբրոնացւոյն գրքերուն  
մէջ . իմանայ՝ ճանչնայ Քրիստոնէի մը բարոյական  
պարտքերը դաստիարակէ իր զաւակները չէ թէ  
միայն ուսմունքով եւ գիտութեամբ , այլ նաև  
բարի վարուց օրինակաւ . իր հոգեւոր պարտաւո-  
րութիւններուն համար հեռու կենայ անոնցմէ  
որ կրօնամոլութիւնը օրէնք ըրած են եւ հիմն հա-  
ւատոյ , եւ ան ատեն կը հասկնայ թէ ւոր է ճշշ-  
մարտութիւն , ուր է Քրիստոնէութիւն , եւ ուր  
են իր ճշմարիտ եղբայրները :

~~~~~

| Էջ  | ՏԱՂ | ՎՐԻՊՈԿ           | ՈՒՂԻՂ              |
|-----|-----|------------------|--------------------|
| 2   | 7   | յայնտէք          | յայտնէք            |
| 4   | 17  | հեեւութիւնները   | հետեւութիւնները    |
| 15  | 16  | քառասուն տարի    | քառասուն տարի ա-   |
|     |     | առաջ երեք չորս   | առաջ երեք չորս բա- |
|     |     | տարի առաջ երեք   | տարի համար :       |
| 17  | 18  | անխիճ            | անխիղճ             |
| 18  | 19  | 'ի վաղուց հետնէ  | 'ի վաղուց հետէ     |
| 31  | 18  | խոստովահանարք    | խոստովահանարք      |
| 32  | 14  | ջերմեռանդութեանը | ջերմեռանդութիւնը   |
| 39  | 10  | ցնցնել           | ցնցել              |
| 57  | 31  | առանց ուսմունքի  | առանց ուսմունքի՝   |
| 58  | 25  | ճարտասանութեամբ  | ճարտասանութեան     |
| 59  | 30  | վասն             | վասն զի            |
| 64  | 15  | մարդիկ գն        | մարդիկ են          |
| 114 | 7   | գործադրութեան    | գործադրութեան      |
|     |     | դէն              | դէնէ               |
| 115 | 13  | դատիքնիքը        | դատակնիքը          |
| 121 | 22  | կը կարծ          | կը կարծեն          |
| 125 | 29  | գործարանները     | [գործարաններէն     |
| 131 | 27  | վասն             | վասն զի            |
| 152 | 16  | մարդ ձն          | մարդոյն            |



|                          |            |    |     |
|--------------------------|------------|----|-----|
| Համար                    | Վեհական    | Տ  | Տ   |
| Կառավարութիւն պատմութիւն | Պատմութիւն | 37 | 38  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 39 | 40  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 41 | 42  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 43 | 44  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 45 | 46  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 47 | 48  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 49 | 50  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 51 | 52  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 53 | 54  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 55 | 56  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 57 | 58  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 59 | 60  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 61 | 62  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 63 | 64  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 65 | 66  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 67 | 68  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 69 | 70  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 71 | 72  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 73 | 74  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 75 | 76  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 77 | 78  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 79 | 80  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 81 | 82  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 83 | 84  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 85 | 86  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 87 | 88  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 89 | 90  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 91 | 92  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 93 | 94  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 95 | 96  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 97 | 98  |
| Հայոց պատմութիւն         | Պատմութիւն | 99 | 100 |

ՀՀ Ազգային գրադարան



NL0342319

